



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

(075)

Մ-27

364

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

# ԾԱՇԿԱՓԱԼ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Ե

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՒ

— Հ Ա Յ Ո Ւ Թ Ա Յ Ո Ւ Թ —

ՏԱՐՐԱԿԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ

Խ. Ա. Բ. Տ Ա Ր Ա Խ. Խ. Ա Մ Ա Ր

ՈՒՍՈՒՄՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԿՐԻՆ ՀԱՄԱՉՈՂ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

Ա. Մ Ա Ն Ո Ւ Կ Ե Ա Ը

կին Աւսանող ԿՀմիածնի Գյորգեանց Համարանի  
և Բեղերսպութի Համալսարանի

2(075)

Մ-27

معارف نظارت جليله سنك في ١٦ نisan سنہ ١٩٧٣  
و ٦٩ نومرسولی رخصتname سیله طبع و نشر اویم

ՏԱՐՐԱԿԱՆ ՆԴԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ



280  
886-Vu

FB 2001

2010

ՀՅ  
33րդ ՀԲՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԴԱԻԹԵԸՆ ԳՈՐԾՎԿԱՎԼՈՒԹԵԸՆ

# ԾԱԼԿԱՎԱՐ

ԲՐԻՍՈՆԵԱՎԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԵՈՒԹԵԱՆ

ԵԿ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՒ

2(075)

16853-5  
Մ-27

ՏԱՐՐԱԿԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ

ԹԱՐՁՐ. Բ. ՏԱՐՈՒԹ. ՀԱՄԱՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒ ԾՐԱԴՐԻՆ ՀԱՄԱՉԱՅՆ

ԿԵԴՐ. ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

ԹԻՒ ՏԻ ԱՐՏՕՆԱԳՐՈՎ.

Ա. Մ Ա Ր Ա Կ Ա Խ Ա Յ Ա Բ Ա Հ Ա Յ Ա Խ Ա Յ Ա Խ Ա Յ Ա Խ  
Խախիկին Ռւսանող Աջմանութեան պատրիարքական  
և բեղերսպության վահարանին  
ՀԱՅՈՒՍՏ ԱՅՋԻ ԵՎ ՀԱՅՈՒՍՏ ԱՅՋԻ

Կ. ՊՈՂԻՄ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՏԱՆ Կ. ԹԷՐՊԵՐԵԱՆ

1901

33233 - 4. h.



Տ. Տ. Գ Ե Ռ Պ Գ.

ԱՄԵՆԱՅՆ ՀՍՅՈՑ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ

ԵՐԶԱՆԻԿ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՎ, ԿԸ ՆՈԽԵՐԻ

ԱՇԽԱՏԱՄԻՐՈՂ. ՍԱՆԸ

ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Ազգ. Կեդր. Վարչութեան

Համար 815

ՄԵծարգոյ սիրելի ի Քրիստոս

Զեր աշխատասիրած դասագիրքն որ յետ քըն-նութեան կոչուած է «Ծաղկաքաղ Քրիստոնէական վարդապետութեան եւ եկեղեցական գիտելեաց» Գերազնորհ Տ. Վահրամ Ս. Եպիսկոպոս Մանկունի ուշի ուշով քննած եւ հարկ դատած բարեփոխութիւններն ընկելով՝ ներկայացուցած է կրօն. Ժողովոյ, յայտարարելով որ Ազգային Տարրական Նախակրթարանաց ուսանող մանկուոյն կրնայ օգտակար լինիլ:

Բատ տեղեկութեան նորին Սրբազնութեան, մեք եւ կրօնական ժողովն արժան համարեցաք վաւերացնել Զեր դասագիրքն եւ տալ արտօնութիւն նորա տալագրութեան: Մաղթելով ի Տեսոնէ յաջողութիւն ձեռնարկած գործոյդ:

Մնամք աղօթարար

Պատրիարք Կ. Պոլսոյ  
ՄԱՀԱՔԻԱ ԱՐՔԵԹԻՍԿՈՊՈՍ

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Տարր. Նախակրարաններու Բարձր. դասենքացիք Բ. դասարաններու կամ Երջանաւարտներու կարգին համար ցարդ յատկապիս պատրաստուած կրօնագիտութեան դասագիրք մը չկայ, այս պատճառով թէ՝ կրօնի դասատուները եւ թէ՝ աշակերտները բաւական դժուարութիւններու կը հանդիպին, եւ տա անգամ կը գոհանան միմիայն Սրբազն Պատմութեան ձանձրացուցիչ կրկնութիւններովը:

Ուստի Կեդրոն. Ուսում. Խորհրդոյ կազմած ծրագրի համաձայն պատրաստեցինք այս գիրքը վերոիշեալ կարգերու համար:

Այս գիրքը պատրաստելու ատեն օգտուած ենք զիսաւորապիս՝ Մուրատեան Սրբազնի «Եկեղեց. Պատմութենեն», «Սարգս Բահ. • Բէզ-Նազարեանցի «Քրիս. Վարդապետութենեն», Սահակ Բահ. Սահակեանցի «Սրբազն Պատմ.» եւ ուրիշ աղբիւրներէ, նոյնպէս Ս. Էջմիածնի Գեղորգեան հօգեւոր Ճեմարանի նախկին տեսուչ Մեծ. Կարապես Կոստանեանցի բերանացի դասախոսութիւններէն:

Այս գիրքի արժանիքը կը կայանայ նախ կարեւոր Եիւրերու ընտրութեան եւ դասաւորութեան մէջ. որպէս զի հնարաւոր ըլլայ Երկսեռ Երջանաւարտներուն՝ բազմակողմանի կերպով ծանօթացնել մեր Եկեղեցին, եւ Երկրորդ բարոյական գաղափարներու համաձայն անոնց սրտին մէջ բարոյական կամքը զօրացըներու նպասէլ, ինչ որ կրօնի դասին բուն նպատակն է:

Զանացած ենք նորագոյն մանկավարժական մերօդ-ներու համաձայն իւրաքանչիւր դասի նիւրը պարզ գա-ղափարներու վերածել, եւ պարզ լեզուով բացատրէ: Միեւնոյն ատեն իւրաքանչիւր դասի պարունակած զբի-խաւոր գաղափարներն այլ այլբենական բուերով իրաւու զատած ենք, որպէսզի աշակերտները դիւրին կերպով ըմ-բռնեն դասին պարունակած գաղափարներու տար-բերութիւնը, որ եւ պիտի նպաստաւորէ աշակերտներուն դատողութեան զարգանալուն:

Դրիս ծաւալը չընդարձակելու համար, Եկեղ. պատ-մուքեան մասը չիրցանք պէտք եղածին չափ լուսաբա-նել, ուստի յարգելի ուսուցիչները յիւեալ մասը աւելի լուսաբանելու համար, պէտք է որ Եկեղեց. մատենա-գիրներու դիմեն, եւ կարեւոր բացատրութիւնները տան աշակերտներուն՝ նիւրը աւելի հետաքրքրական դարձնե-լու համար :

Այս զիրքը յատկապէս պատրաստուած է աշակերտնե-րու ձեռքը տալու համար, որպէս զի տեսրակներու մեջ գրելեն ազատելով, ժամանակ վաստիին, եւ տարուան վերջը կարողական ամփոփ գաղափար մը կազմել մեր Ս. Կրօնի ու Եկեղեցւոյ վրայ.

Ա. Մ.

## ԾԱՂԿԱՔԱՂ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ԵԿ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՒ

ՅԻՍՈՒՍԻ ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յիսուս եւ մանուկները

Ա. — Անդամ մը Յիսուսի քով մանուկներ բերին, որպէսզի ձեռքերն անոնց վրայ դնէ և օրհնէ: Սա-կայն Յիսուսի աշակերտները չէին թողներ և կ'ար-գիլէին որ Յիսուսի մօտենան :

Բ. — Յիսուս տեսնելով այդ բանը նեղացաւ իր ա-շակերտներուն և ըստ . « Թո՛ղ տուէք մանուկներուն որպէսզի իմ քովս գան, որովհետեւ երկնքի Արքայ-ութիւնը այզպիսիներուն է. ո՛վ որ Աստուծոյ Ար-քայութիւնը մանուկի պէս չի ճանչնար, չիկրնար հոն մտնել : »

Գ. — Մանուկն առ հասարակ անմեղութեան և միա-մըտութեան կենդանի օրինակ է, ուրեմն ո՛վ որ մանուկներու պէս մաքուր սիրտ չ'ունենար, և չի հա-ւատար Քրիստոսի քարոզութիւններուն, անիկա չի կըր-նար Աստուծոյ Արքայութիւնը մտնել :

Երկնի Արքայութեան մէջ ո՞վ է մեծը

Ա . — Յիսուսի աշակերտները անգամ մը իրարու հետ  
կը վիճէին թէ Արքայութեան մէջ իրենց մէջէն ո՞վ  
մեծ պիտի ըլլայ : Յիսուս անոնց միտքն իմանալով՝  
մանուկ մը կանչեց, անոնց առջին կեցուց և ըստ

Բ . — « Եթէ ասոր նման մանուկ ըրլաք, Աստուծոյ  
Արքայութեան չէք կրնար արժանանալ : Ո՞վ որ այս  
մանուկին պէս իր անձը կը խոնարհեցընէ, անիկա  
մեծ կ'ըլլայ երկնքի Արքայութեան մէջ : Ուրեմն  
զգուշացէ՛ք որ այս փոքր մանուկներէն մէկը չանար-  
գէք, և անոնց միտքը չմոլորեցընէք, որովհետեւ ա-  
նոնք Աստուծոյ առջեւ ամէնէն մեծն են :

Գ . — Յիսուսի այս խօսակցութեան մէջ մանուկները՝  
անմեղութեան հետ խոնարհութեան և համեստու-  
թեան օրինակ են : Ո՞վ որ սրտով խոնարհ և համեստ  
կ'ըլլայ, անիկա միշտ կը սիրուի կը մեծարուի՝ թէ՛  
իր ընկերներուն մէջ և թէ՛ Աստուծոյ առջեւ : Իսկ  
ո՞վ որ մանուկ մը կ'անարդէ և կամ զայն ճշմարիտ  
հաւատքէն կը մոլորեցընէ, անմեղութիւնն ու համես-  
տութիւնը անարգած կ'ըլլայ, ուրեմն և Աստուծոյ  
դէմ յանցանք գործած կ'ըլլայ :

### ՅԻՍՈՒԻՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

Ծանօթութիւն առակներու վրայ

Ա . — Եթէ ուշադրութիւն դարձընենք ժողովրդի  
խօսակցութեան վրայ, կը աենանենք որ հասարակ ժո-  
ղովրդի անդամները՝ իրենց միտքը հասկցնելու և ու-  
րիշներու սրտին մէջ տպաւորութիւն ձգելու համար  
միշտ առակներ կը գործածեն :

Բ . — Յիսուս քարոզութիւններ կ'ընէր շատ անդամ  
Հրեայ ժողովրդի հասարակ դասակարգին մէջ, և իր  
Քրիստոնէական գաղափարները Հրէաններու մէջ տա-  
րածելու համար, միշտ առակներով կը խօսէր, ո-  
րոնցմով ո՛չ միայն կը հասկցընէր իր միտքն, այլ և խոր  
տպաւորութիւն կը թողուր անոնց սրտերուն մէջ :

Գ . — Յիսուս Հրէաններուն պատմած է շատ մը ա-  
ռակներ, որոնցմէ իւրաքանչիւրը մէկէ աւելի բարո-  
յական գաղափարներ և խրատներ կը պարունակէ :  
Այս բարոյական գաղափարները ո՛չ միայն Հրեայ  
ժողովրդի կեանքին կը յարմարին, այլ բոլոր քրիս-  
տոնեաններուն եւս : Ասոր համար պէտք է սորվինք  
առակներուն իմաստը և մեզի պէտք եղած օգուտը  
քաղենք անոնցմէ :

### Փարիսեցին եւ Մահաւորը

Ա . — Կան մարդիկ՝ որոնք ինքզինքնին բարեպաշտ  
կը սեպեն, և ուրիշները կ'արհամարհեն իբրեւ մեղա-  
ւորներ : Յիսուս անոնց համար այս առակը պատմեց :

Բ . — Փարիսեցի մը և մաքսաւոր մը գացին տա-  
ճարը աղօթելու, Փարիսեցին տաճարին մէջտեղը  
կանգնած եւ ձեռքերը երկինք վկրցուցած կ'աղօթէր .  
« Ո՞վ Աստուած, ես ուրիշներուն նման յափշտակող,  
անիրաւ եւ զրկող չեմ, ինչպէս որ այս մաքսաւորը  
շարթուան մէջ ծոմ կը պահեմ, եւ բոլոր հարստու-  
թեանս տասանորդը կը վճարեմ » :

Գ . — Իսկ մաքսաւորը անկիւն մը կեցած, չհամար-  
ձակելով զլուխը վեր բարձրացընել՝ ձեռքերով կուրծ-  
քը կը ծեծէր ու կ'աղաչէր . « Ո՞վ Տէր, ես մեղաւոր  
եմ, ներէ՛ իմ մեղքերս » :

Դ . — Մաքսաւորին աղօթքը ընդունելի եղաւ Աս-

տուծոյ քով, որովհետեւ անիկա իր յանցանքը խոստովանեցաւ, իսկ Փարիսեցին՝ որ շատ մը մեղքեր ունէր, ոչ միայն չխոստովանեցու իր յանցանքը, այլ ինքինք արդար ու բարեպաշտ մէկը կը ցուցնէր Աստուծոյ առջեւ, անոր համար ալ դատապարտուեցաւ. ուրեմն «ո՛վ որ իր անձը կը բարձրացընէ՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ իր անձը կը խոնարհեցընէ՝ պիտի բարձրանայ: »

### Անառակ որդիին առակը

Ա. — Մարդ մը երկու որդի ունէր. փոքր որդին որ բնութիւնով քիչ մը զուարձասէր ու թեթեւ էր, մըտածեց իր հօրմէն ժառանգութեան բաժինը սատանալ, եւ հեռաւոր երկիր մը երթալ՝ ուրախ կեանք անցընելու համար:

Բ. — Հայրը ցաւելով համաձայնեցաւ եւ որդւոյն բաժինը տալով՝ ճամբու դրաւ: Օտար երկրին մէջ անառակ որդին ցրջապատուելով կեղծաւոր ու խարդախ ընկերներէ՝ կարծ ժամանակի մէջ իր ամրող ստակը վատնեց, եւ անկէ ետքը շատ խեղճ վիճակի հասաւ. մինչեւ իսկ իր ընկերները՝ որոնք միշտ անոր ստակովը կ'ապրէին, տեսնելով որ նա աղքատացաւ, անկէ երես դարձուցին:

Գ. — Նոյն ժամանակներ սաստիկ սով պատահեցաւ այդ երկրին մէջ, եւ անառակ որդին օրերով անօթութենէ կը տանջուէր: Անօթութենէ չմեռնելու համար, գնաց հարուստ մարդու մը ծառան եղաւ, եւ անոր խոզերը կ'արածէր: Խոտն ա՛յնքան քիչ էր, եւ ինքն ալ ա՛յնքան անօթի՝ որ մինչեւ անգամ հարկադրուած էր խոզերուն հետ կոռուիլ, քիչ մը խոտ փըրցընելու և ուտելու համար:

Դ. — Աեղճութիւնը վերջապէս անառակ որդին ուղղութեան բերաւ. նա մտածեց թէ՝ իմ հայրս շատ հարուստ է, և բազմաթիւ մարդիկ անոր հացով կը կերակրուին. երթամ ես ալ անոր ծառաներէն մէկը ըլլամ:

Ե. — Անառակ որդին երբ հօրը բնակարանին մօտեցաւ, հայրը տեսաւ զայն և անոր դէմ վազելով գրկեց: Որդին լալով և իր հօր ոտքերուն իյնալով ըստաւ. « Հայր, ես մեղանչած եմ Աստուծոյ և քու առջեւդ, ասկէ ետքը ես արժանի չեմ քու որդիդ կոչուելու, գո՞նէ ծառաներէդ մէկն ըլլամ և քու հացդ վայելեմ: » Հայրը որդւոյն որտանց զղջալը տեսնելով, հրամայեց որ վայելուչ հագուստներ տան անոր, եւ մնած ուրախութիւն ընեն:

Զ. — Մեծ որդին իրիկուան դաշտէն վերագառնալով կը լսէ որ տան մէջ մեծ աղմուկ կայ, իրողութիւնը ծառաներէն իմանալէն ետքը, սաստիկ կը բարկանայ և չ'ուզեր տուն մտնել. այնպէս որ հայրը զարմացած՝ կուգայ որդիին քով և կը հարցընէ թէ ինչո՞ւ տուն չիգար: Մեծ որդին բարկացած կը պատասխանէ. « Ես որ մինչեւ հիմա քու բոլոր պատուէրներդ կը կատարեմ, մինչեւ իսկ ուշ մը չտուի՛ր ինծի, որպէս զի ընկերներուս հետ ուրախութիւն ընեմ. իսկ անառակ զաւկիդ համար ամէնէն պարարտ ե՛զը մորթել կուտաս: » Հայրը կը պատասխանէ. « Որդի՛ս, ես ինչ որ ունիմ քուկդ է, իսկ քու եղբայրդ որ կորսուած էր՝ գտնուեցաւ, մեռած էր՝ ողջըցաւ, ուրեմն պէտք է որ ուրախանանք: »

Է. — Անառակ որդիին ողորմելի վիճակը ի նկատի ունենալով, երիտասարդները և մարդիկ պիտի գիտնան թէ, ճշմարիտ ուրախութիւնը և հանգստութիւնը միմիայն իրենց ընտանիքներու մէջ կրնան գտ-

նել և ո՛չ թէ ընտանիքէն դուրս : Եթէ երիտասարդ  
մը սխալմունքով իր ծնողներու կամ բարեկամներու  
դէմյանցանք մը գործէ, պէտք չէ որ իր խիզճը  
թմրեցընէ և անոնցմէ հեռու կենայ . ընդհակառակ  
պիտի ջանայ իր սխալը ուղղել, և ծնողներու ներո-  
դութիւնը խնդրել : Ծնողներն ալ՝ եթէ տեսնեն որ  
իրենց զաւակն անկեղծ սրտով զղջացեր է, պէտք է  
ներեն և ամէն տեսակ խնամք տանին անոր վրայ :

### Ողորմած Սամարացիին առակը

Ա. — Յիսուս հասկցնելու համար թէ ճշմարիտ բարի  
մարդը ո՛վ կրնայ ըլլալ, կը պատմէ հետեւեալ առա-  
կը Օրինականներէն մէկուն : Ասոնք նախանձախնդիր  
էին Հրէաներու աղդային օրէնքներու և սովորու-  
թիւններու պահպանման . ասոր համար ալ Օրինական  
կը կոչուէին :

Բ. — Մարդ մը Երուսաղէմէն Երիքով գացած ատեն  
աւազակներու ձեռք ինկաւ . ասոնք կողոպտեցին և  
վիրաւորելով խեղծ մարդը՝ կիսամեռ ձգեցին ու հե-  
ռացան :

Գ. — Նոյն ժամանակ քահանայ մը անցնելով՝ տե-  
սաւ այդ մարդը, և անտարբեր շարունակեց իր ճամ-  
բան : Անոր ետեւէն Ղեւտացի մ'ալ եկաւ, և քա-  
հանային պէս բոլորովին անտարբեր հեռացաւ մահ-  
ուան հետ կոռուղ խեղծ մարդուն քովէն :

Դ. — Քիչ մը ետքը Սամարացի ճամբորդ մը եկաւ .  
տեսնելով խեղծ մարդուն տանջանքը՝ խղճաց անոր  
վրայ, ծիէն իջնելով լուաց անոր վէրքերը, ձէթ ու  
գինի քսեց, և յետոյ վէրքերը կապելով՝ ձիուն վրայ  
դրաւ և մօտակայ իջեւանը տարաւ : Սամարացին ի-  
ջեւանին տիրոջ պատուիրեց որ խնամք տանի վիրա-

ւորեալ հիւանդին, և ի՛նչ ծախք որ ընէ, վերադար-  
ձին պիտի վճարէ անոր :

Ե. — Յիսուս առակը պատմելէն ետքը հարցուց Օ-  
րինականին թէ « Այս երեքէն ո՞րը բարի գտնուե-  
ցաւ : Անիկա որ խղճաց հիւանդ մարդուն, պատաս-  
խանեց Օրինականը : — Ուրեմն, ըստ Յիսուս,  
« Գնա՛ դուն ալ անոր պէս ըրէ » :

Զ. — Այս առակի մէջ Յիսուսի օրինակ բերած ե-  
րեք անձնաւորութիւնները նպատակաւոր են, ա-  
սոնցմով Յիսուս կ'ուզէ ցուցընել թէ՝ ո՞րպիսի մար-  
դիկ պակասութիւններ ունին, եւ որո՞նք ճշմարիտ  
մարդ են : Յիսուս կը հասկցընէ Հրէաներուն թէ՝  
քահանաները որ արդարութեան պաշտպան պիտի  
ըլլան, դժբաղդաբար շատ հեռու են արդար եւ  
բարի գործ կատարելէ : Ղեւտացիներ՝ որ լաւ հա-  
մարդում կը վայելէին Հրեաներու մէջ եւ անոնցմէ  
կրօնական պաշտօննեաններ կ'ընտրուէին՝ անոնք եւս  
նոյնպիսի պակասութեան մէջ կը գտնուէին : Սա-  
մարացիները Հրէաներէն արհամարհուած էին իբ-  
րեւ մեղաւոր մարդիկ, սակայն Յիսուս կը ցու-  
ցընէ որ անոնց մէջ աւելի շատ կան մաքուր ու ազ-  
նիւ սիրտ ունեցող մարդիկ : Ուրեմն մեր ընկերու-  
թեան մէջ գտնուած ագէտ և անկիրթ մարդիկները  
պէտք չէ արհամարհենք, կարծելով թէ անոնք ո՛ր  
և է արժանիքէ զուրկ են . ընդհակառակ անոնց  
մէջ ամենէն աւելի մաքուր և ազնիւ սիրտ ունեցող-  
ներ կան :

### Այրի կնոջ լուման

Ա. — Տաճարին մէջ Յիսուս քարոզած ատեն, նկա-  
տեց որ հարուստները գանձանակին մէջ ստակ կը

ձգէին. տեսաւ նոյնալիս այրի աղքատ կին մը որ երկու լումայ ձգեց գանձանակին մէջ :

Բ. — Յիսուս ներկայ եղողներուն դառնալով՝ ըստ . « Աս այրի կինը ամէնէն շատ տուաւ, որովհետեւ հարուստները իրենց ունեցածին աւելորդ մասը տուին, իսկ այս խեղճ կինը իր ամբողջ ունեցածը Աստուծոյ նուրիելու մտքով գանձանակին մէջ ձգեց » :

Գ. — Այս առակով Յիսուս կ'ուզէ հասկցընել թէ ամէն մարդ պարտաւոր է ողորմութիւն ընել . իսկ աղքատներն ալ պէտք չէ ըսեն թէ մեր տուածը կարևորութիւն չ'ունի, որովհետեւ շատ քիչ է, բաւական է որ տրուած ողորմութիւնը անկեղծ սրտով կատարուի, այդպիսի ողորմութիւնը Աստուծոյ առջեւ մեծ արժէք ունի, քան թէ հարուստին շատ տուածը :

### Անմիտ հարուստին առակը

Ա. — Հարուստ մարդ մը ունէր շատ մը այդիներ, պարտէզներ ու արտեր . ամէնէն ալ առատ պտուղներ կըստանար, և իր հարստութիւնը դնելու տեղ չգտնելով՝ կը մտածէր ինքն իրեն թէ շտեմարանս քակել տամ, աւելի մեծը շինեմ ու բոլոր բերքերս մէջը լիցընեմ. յետոյ ես ինձի կ'ըսեմ. « Ո՛վ մարդ, շատ բերքեր ունիս, երկար տարիներ ապրելու համար, ուրեմն կե՛ր, խմե՛, ուրախութիւն ըրէ՛ » :

Բ. — Աստուծ անոր ըստ . « Ո՛վ անխելք մարդ, այս գիշեր հոգիդ պիտի առնեմ, այս բոլոր պատրաստածներդ ի՞նչ բանի պիտի ծառայեն » :

Գ. — Յիսուս այս առակով մեղի կը հասկըցնէ թէ՝ մարդ մը եթէ իրեն նպատակ դնէ մի միայն նիւթական բարիքներ ժողվել, երբեք օր մը չի կրնար

գոհ րլլալ իր վիճակէն . օր մ'ալ յանկարծ կը մեռնի նպատակին չհասած. ուրեմն աւելի աղէ՛կ է որ մարդ, հարստութիւն դիզելու փափաքին հետ միասին, իր ժամանակի մէկ մասն ալ նուիրէ իր միտքն ու սիրտը կրթելու, ազնուացընելու գործին, մի եւ նոյն ատեն թէ՛ բարեպաշտական նպատակներու եւ թէ՛ կարօտներու ալ բարիքներ ընել ջանայ :

Յովինաննէս Մկրտչի դեսպանները եւ

Պետրոսի խոստվանութիւնը

Ա. — Հերովդէս թագաւորը Յովհաննէս Մկրտչի յանդիմանութիւնները չկրնալով տանիլ՝ բանտարկել տուաւ զայն . Յովհաննէս բանտին մէջ լսելով Քրիստոսի հրաշագործութիւնները, մարդիկ զրկեց անոր քով եւ հարցուց. « Դո՞ւն ես որ պիտի գայիր թէ ուրիշին սպասենք » :

Բ. — Յիսուս պատասխանեց Յովհաննէսի աշակերտներուն. « Գացէ՛ք . Յովհաննէսին պատմեցէք ինչ որ կը տեսնէք ու կը լսէք . կոյրերը կը տեսնեն, կաշերը կը քալեն, խուլերը կը լսեն, համրերը կը խօսին, մեռելները կը կենդանանան, և աղքատներուն Աստուծոյ արքայութիւնը կը քարոզուի . Երանի անոր որ այս բաները չտեսնելով՝ կը հաւատայ : »

Գ. — Նոյն ատենները Յիսուս իր աշակերտներուն հետ գնաց կեսարիա՝ Փիլիպպիա քաղաքը, և հոն իր աշակերտներուն կը հարցընէր թէ մարդիկ ի՞նչ կը կարծեն իր մասին. անոնք ալ ըսին. « Ոմանք կ'ըսեն թէ Յովհաննէս Մկրտիչն ես, ոմանք ալ եղիան, ուրիշներ ալ Երեմիան կամ մարգարէներէն մէկն է, կ'ըսեն .

Դ. — Այն ատեն Յիսուս ըստ Պետրոսին. « Իսկ դո՞ւն ի՞նչ կը կարծես իմ մասին » : Պետրոս պատասխանեց. « Դո՞ւն ես Քրիստոս՝ Կենդանի Աստուծոյ Որդին՝ որ պիտի գայիր » : Յիսուս Պետրոսին ըստ « Երանի՛ քեզ, Սիմոն Յովնանու, որովհետեւ արիւն ու մարմինը չյայտնեցին քեզ ատիկա, այլ իմ երկնաւոր Հայրս. ես քեզի կ'ըսեմ, դո՞ւն ես վէմ, և դժողքի դռներն անգամ չպիտի կրնան շարժել զայն : Քեզի կուտամ երկնքի արքայութեան բանալիները : Ո՞րն որ երկրիս վրայ կապես, երկնքի մէջ ալ կապուած մնայ, իսկ ո՞րն որ երկրիս վրայ կ'արձակես, երկնքի մէջ ալ թող արձակուած ըլլայ » :

Ե. — Քրիստոս Պետրոս առաքեալին « Դուն ես վէմ » ըսելով, ո՞չ թէ անոր անձը վէմ կը համարէր, այլ Պետրոսի ճշմարիտ հաւատքը որ աստուածային ներշնչութեամբ Պետրոս առաքեալը խոստովանեցաւ թէ Քրիստոս Աստուծոյ որդի է : Աւրեմն « վէմը » ճշմարիտ հաւատքն է, որուն վրայ Քրիստոս իւր Եկեղեցին հիմնեց, և ո՞վ որ կատարեալ հաւատք ունի, Քրիստոնէութեան ո՞չ մի հակառակորդ չի կրնար զայն իր հաստատուն համոզումէն շեղել :

Զ. — Պետրոս առաքեալին տուած « կապելու և արձակելու » իշխանութիւնը կը վերաբերի նաեւ միւս առաքեալներուն, որովհետեւ նոյն հաւատքը անո՞նք ալ ունէին, և երկրորդ՝ Քրիստոս իւր համբարձման օրը մի՛եւնոյն իշխանութիւնը տուաւ բոլոր առաքեալներուն ալ : Այս հիմին վրայ առաքեալներուն յաջորդները, այսինքն Եկեղեցական Ս. Հայրերն ու քահանաները կը խոստովանցընեն ու արձակում կուտան հաւատացեալներուն :

ԼեռԱՆ ՔԱՐՈՉ ԵԿԱՆԱԿԱՆԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ  
ԽՍՀՄՀ ԿԱՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ  
7/11. 1922  
ՑԱՆԿԱ ԱՎԱՐԱՐԱԿԱՆ ԱՎԱՐԱՐԱԿԱՆ  
ՑԱՆԿԱ ԱՎԱՐԱՐԱԿԱՆ ԱՎԱՐԱՐԱԿԱՆ

Ա. Մարդ մը ապագայի ապրելու համար, պէտք է չանայ իր սորված բարի գաղափարները կենդանացընել նա՛եւ բարի գործերով :

Քրիստոնեայի մը կատարելիք բարի գործերը բացատրուած են Քրիստոսի բարոյական վարդապետութեան մէջ, ինն համառօտ երանութիւններով, զոր ըստ Յիսուս, Երան վրայ, մեծ բազմութեան առջեւ :

Բ. Այս երանութիւններէն կ'երեւի որ Յիսուս հեզ ու խոնարհ սրտի տէր ըլլալով՝ մարդիկներուն հրամայական եղանակով չի սորվեցըներ իր բարի գաղափարները, այլ երանի կուտայ անո՞նց միայն ուրոնք յօժար կամքով կ'ընդունին ու կը կատարեն իր խրատները :

• Ա. Երանութիւն.

Երանի՛ աղբատաց նոգւով, զի նոցա և արբայութիւն եւկնից :

(Երանի՛ հոգւով աղքատներուն, որովհետեւ երկնքի արքայութիւնը անոնցն է) :

Ա. Երանութեան վախաքովը պէտք է որ հոգւով աղքատ ըլլայ: Բայց է որ մարդ մը պիտի խոստովանի թէ ինչ որ ինքն ունի՝ իրը չէ, այլ երկնաւոր հօր մէկ պարգեւն է, եւ առանց Աստուծոյ օգնութեան, բարի գործ մը չենք կրնար կատարել :

Բ. Այս համոզումով պէտք է ճանչնանք մեր

տկարութիւնը եւ միշտ Աստուծոյ ողորմութեան ու  
գթութեան դիմենք :

Դ. Ուրեմն, ոչ ոք չպիտի հպարտանայ իր հարըս-  
տութիւնովը, բարձր պաշտօնովին, եւայլն Որովհետեւ  
ասոնք աշխարհիս մէջ անցաւոր են, և չեն կրնար  
հոգեւոր բարիքներու տեղ բռնել :

Ե. Հոգիով աղքատներուն Քրիստոս կը խոստա-  
նայ երկնքի Արքայութիւն. իսկ այս աշխարհիս մէջ  
սրտի հանգստութիւն :

Բ երանութիւն.

Երանի՛ սգաւորաց, զի նոխ միսիրարեսցին :

(Երանի՛ սգաւորներուն, որովհետեւ անոնք միու-  
թարութիւն պիտի գտնեն.)

Ա. Սգաւոր են անոնք, որոնք ճանչնալով իրենց  
պակասութիւնները, կը համոզուին թէ պէտք եղա-  
ծին պէս չեն կատարեր իրենց պարտքը դէպի Ասո-  
ուած եւ դէպի մարդիկ :

Բ. Ուրեմն այսպիսի մարդիկ ինքինքնին Աստու-  
ծոյ առջեւ պատասխանատու համարելով՝ կը զղջան  
իրենց յանցանքները, կ'ապաշխարեն եւ արտասու-  
քով կը խնդրեն Աստուծմէ ողորմութիւն ու զթու-  
թիւն :

Գ. Այսպիսի տրտմութեան մէջ է ազնիւ կեանքն  
ու փրկութիւնը. իսկ աշխարհային անցաւոր բանե-  
րու համար տրտմիլը կընայ մարդս ճշմարտութենէն  
մոլորեցընել : Ագաւորներու գտած միսիթարութիւնն է  
Աստուծոյ չնորհը, զթութիւնը եւ անոնց խղճի հան-  
գստութիւնը :

Դ. Երանութիւն.

Երանի՛ նեզոց, զի նոխ ժառանգեսցին զերկիր :

(Երանի՛ հեղերուն, որովհետեւ անոնք երկիրը պի-  
տի ժառանգեն) :

Ա. Հեղ ու խոնարհ մարդը միշտ կը զգուշանայ,  
որպէս զի իր ընկերները զուր տեղ չվշտացընէ, և  
ինք ալ ո՛ր եւ է անյաջողութենէ չի վշտանար :

Բ. Որովհետեւ, թէ՛ յաջողութիւնը թէ՛ անյաջո-  
ղութիւնը Աստուծոյ կողմէն կուգան, առաջինով  
Աստուած մարդու հոգեկան կարողութիւնները կը փոր-  
ձէ, իսկ երկրորդով մարդս իր սիսալները կը հաս-  
կընայ եւ կ'ուզզուի :

Գ. Ուրեմն, թէ՛ յաջողութիւն թէ՛ անյաջողու-  
թիւն մարդուս օգտին համար են ու մենք պարտա-  
ւոր ենք երկուքն ալ համբերութիւնով ու չափաւո-  
րութիւնով տանիլ :

Դ. Երանութիւն.

Երանի՛ այնոցիկ որ հաղցեալ եւ ծարաւի են վասն  
արդարութեան, զի նոխ յազեսցին :

(Երանի՛ անոնց, որոնք քաղցած ու ծարաւի են ար-  
դարութեան համար, որովհետեւ անոնք պիտի յա-  
գենան) :

Ա. Արդարութիւն ըսելով՝ նախ պիտի հասկընանք  
բարեգործութիւնը որ իւրաքանչիւր քրիստոնեայի  
պարտքն է. երկրորդ՝ այն վերջին հատուցումը որով  
բարի քրիստոնեայ մը վերջին դատաստանի օրը ար-  
դարանալով Աստուծոյ առջեւ անոր հոգեւոր փառ-  
քին մասնակից պիտի ըլլայ :

Բ. Արդարութեան համար քաղցածներ ու ծարաւ-  
ներ անոնք են, որոնք սրտով կը սիրեն բարեգոր-  
ծութիւնը եւ կը կատարեն զայն. մի եւ նոյն ատեն  
ինքինքնին արդար ու առաքինի մարդ չեն համա-  
րիր իրենց կատարած բարեգործութեան համար. այլ  
կը հաւատան թէ, եթէ Աստուծոյ առջեւ արդարա-  
նալու ըլլան, մի միայն պարզապէս Աստուծոյ ձքի

պարգեւովն (չնորհովն) է որ արդար պիտի ըլլան :  
Ե. երանութիւն .

Երանի՛ ողորմածաց զի նոքա ողորմաւրիւն զօյեն :  
(Երանի՛ ողորմածներուն, որովհետեւ անոնք ողոր-  
մութիւն պիտի գտնեն) :

Ա. Ողորմութիւնը կ'ըլլայ երկու տեսակ . նիւթա-  
պէս եւ բարոյապէս :

Բ. Նիւթական ողորմածութիւնն է քաղցածը կե-  
րակրել, մերկը հագցընել, բանտարկեալներն ու հի-  
ւանդները այցելել և խնամել, զրկուածներուն  
իրաւունքը պաշտապանել . իր ազգին ու բոլոր  
մարդկներու բարեկեցութեան համար աշխատիլ :

Գ. Բարոյական ողորմածութիւնն է՝ յորդորելով  
մոլորեալը դէպի ճշմարտութիւն դարձընել, տղէտին  
սորվեցընել ճշմարիտն ու բարին, մէկու մը բարի խոր-  
հուրդ տալ՝ զայն վերահաս վտանգէն ազատելու, մը-  
խիթարել արտմեալը, չարի դէմ չար հատուցումը  
նելէ զգուշանալ, սրտով ներել մեղի վշտացնողները :

Դ. Ողորմութիւն ընել ուզողը պիտի մտածէ  
թէ իրմէ ողորմութիւն ստացող մարդը բարոյապէս  
պիտի բարձրանա՞յ կամ պիտի կրթուի՞ ստացած ո-  
դո մութեան շնորհիւ, թէ ընդհակառակն աւելի վը-  
նասակար հետեւանք պիտի ունենայ :

Ե. Ողորմածներուն Աստուած կը խոստանայ  
ողորմութիւն ընել, այսինքն վերջին դատաստանի  
օրը անոնք Աստուծոյ ողորմութիւնովը արդար պիտի  
ըլլան ու յաւիտենական երջանկութեան պիտի ար-  
ժանանան :

Զ. երանութիւն .

Երանի՛ այնոցիկ որ սուրբ են սրտիւ, զի նոքա  
զևսուած տեսցին :

(Երանի՛ անոնց որոնք սրտով սուրբ են, որովհետեւ  
անոնք Աստուած պիտի տեսնեն) :

Ա. — Սրտով սուրբ ըլլալ՝ ըսել է մաքուր ու աղ-  
նիւ սիրտ ունենալ . իսկ ազնիւ սիրտը պէտք է որ  
անկեղծ, պարզ ու անխարդախ ըլլայ :

Բ. — Մարդ մը երբ մէկ ուրիշը սրտանց չի սի-  
րեր իրեւ բարի, ազնիւ մարդ՝ պէտք չէ որ անոր  
առջեւ կեղծէ ու բարեկամ ձեւանայ :

Գ. — Մարդ մը իր սրտին մաքրութիւնը ցուցը-  
նելու համար պէտք է որ բարի գործեր կատարէ,  
որովհետեւ առանց բարի գործի երբեք չենք կըր-  
նար հասկընալ մէկու մը բարի զգացումները :

Դ. — Մարդս կրնայ իր սիրտը կրթել և իր զգա-  
ցուցները ազնուութեան բարձր աստիճանին հասցը-  
նել, եթէ միշտ իր վրայ հսկողութիւն ընելով աշխա-  
տի գէլ ցանկութիւններն ու մտածումները հեռացը-  
նել իր սրտէն :

Ե. — Քրիստոս սրտով մարդիկներուն կը  
խոստանայ աստուածտեսութիւն, այսինքն յաւիտե-  
նական երանութեան մէջ ամենէն բարձր վարձա-  
տրութիւնը կը խոստանայ :

Զ. երանութիւն .

Երանի՛ խաղաղաւաց զի նոքա ուրի Աստուծոյ կո-  
չեսցին :

(Երանի՛ խաղաղութիւն ընողներուն, որովհետեւ  
անոնք Աստուծոյ որդի պիտի կոչուին) :

Ա. — Խաղաղութիւն սիրողները ամէնուն հետ  
մարդասիրաբար կը վարուին, երբեք հակառակութիւն  
չեն ըներ, և եթէ իրենց մէջ վէճ մը պատահի . կ'աշ-  
խատին ճշմարտութեան համաձայն վերջացընել, մին-  
չեւ իսկ զիջող կ'ըլլան, եթէ այդ զիջողութիւնն ու-  
րիշներուն վեսա չի բերեր :

Բ. — Խաղաղութիւն սիրողները պարտաւոր են նոյնպէս ուրիշ թշնամի կամ հակառակորդ մարդիկ-ներն իրարու հետ հաշտեցնել :

Գ. — Խաղաղութիւն սիրողները Աստուծոյ որդի պիտի կոչուին որովհետեւ ասոնք իրենց զործերով հետեւող են Քրիստոսի, որ երկինքէն իջնելով՝ մե-ղաւոր մարդկութիւնը հաշտեցուց Հայր Աստուծոյ հետ :

### Հ. Երանութիւն .

Երանի այնոցիկ որ հայածեալ իցեն վասն արդա-րութեան, զի նոցա է արքալութիւն երկնից :

(Երանի անոնց, որոնք կը հալածուին արդարու-թեան համար, որովհետեւ երկնքի արքայութիւնը ա-նոնցն է):

### Թ. Երանութիւն .

Երանի է ձեզ, յորժամ նախափցեն եւ ասիցեն զա-մենայն բան չար վասն անուան իմ, ցնծացեք եւ ու-րախ լեռու զի վարձք ձեր բազում են յերկինս :

(Երանի է ձեզի, երբ կը նախատեն ու կը հա-լածեն ձեզ եւ ամէն տեսակ չար խօսք կ'ըսեն ձեզի իմ անուանս համար) :

Յիսուսի բարոգութիւնը՝ Երդման, Ընկե-  
րական յարաբերութեան եւ սիրոյ մասին :

Ա. — Յիսուս իր քարողութեան մէջ միշտ կը հասկցընէր Հրէաներուն թէ ինք եկած է ո՛չ թէ Հին Ուխտի մէջ եղած օրէնքներն ու մարդարէութիւն-ները քանդելու, այլ ընդհակառակը լրացընելու, և

դառնալով իր աշակերտներուն՝ կ'ըսէ . « Եթէ ձեր արդարութիւնը փարիսեցիներու եւ դպիրներու ար-դարութենէն աւելի չըլլայ, չէք կրնար Աստուծոյ արքայութիւնը մտնել :

1. Բ. — Հին Ուխտի մէջ ըսուած էր թէ սուտ եր-դում չընէք, ոչ երկինքի անունով, որովհետեւ Աս-տուծոյ աթուն է, ո՛չ երկրիս անունով, որովհետեւ Աստուծոյ պատուանդանն է, եւ ո՛չ ալ Երուսալէմի անունով, որովհետեւ մեծ թագաւորին քաղաքն է . ուրեմն ձեր խօսքը պիտի ըլլայ այո՞ն՝ այո՛ եւ ո՛չ ո՛չ :

2. Գ. — Հին Ուխտի մէջ ըսուած էր թէ աչքի տեղ աչք եւ ակռայի տեղ ակռայ պիտի հանուին . իսկ ես ձեզի կ'ըսեմ . չարի դէմ չարիք չընէք . ո՛վ որ ձեզի ապտակ մը կը զարնէ, միւս երեսնիդ ալ դարձու-ցէք անոր . ո՛վ որ ձեզի հետ կռիւ կընէ ձեր շապիկը խլելու համար, տուէք անոր նաեւ ձեր վերարկուն :

Դ. — Քրիստոս աս խօսքով կ'ուզէ հասկցընել թէ մեր շուրջը գտնուողներուն հետ պէտք է բարե-կամաբար վարուինք եւ անոնց սիրու շահինք :

### 3. Սիրոյ մասին .

Ա. — Հին Ուխտի մէջ ըսուած էր որ սիրէք ձեր ընկերները եւ ատէք ձեր թշնամիները . իսկ ես ձեզի կ'ըսեմ . սիրեցէք ձեր թշնամիները, օրհնեցէք ձեզ անիծուները, բարի ըրէք ձեզ ատողներուն, որպէս զի երկնաւոր Հօր զաւակներն ըլլաք : Որովհետեւ երկնաւոր Հայրը իր արեւը կը ծագեցընէ հաւասարա-պէս թէ՛ արդարներու եւ թէ՛ մեղաւորներու համար, և իր անձրեւը կը տեղացընէ թէ՛ արդարներու և թէ՛ մեղաւորներու համար հաւասարապէս . եթէ դուք միայն ձեր բարեկամներն ու ընկերները սիրէք, ա-ւելի բան մը ըրած չէք ըլլար . որովհետեւ փոխա-

դարձաբար անոնք ալ ձեզ կը սիրեն, Ուրեմն, եթէ  
իմ պատուերներս կը կատարէք, այն ատեն կ'ըլլաք  
կատարեալ մարդ, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրը  
կատարեալ է:

Քրիստոփ պատուերը՝ Ողորմութիւն, Աղօթք  
և Պամեցողութիւն ընելու մասին :

1. Ողորմութիւն.

Ա. Քրիստոս կը քարոզէ որ ողորմութիւնը հրա-  
պարակով չընենք, ինչպէս որ կեղծաւորները կ'ը-  
նեն. հրապարակներու մէջ կը կենան եւ մարդիկ-  
ներու առջեւ ողորմութիւն կուտան որպէս զի մար-  
դիկ տեսնեն ու գովեն զիրենք:

Բ. Բայց Քրիստոս ճշմարիտ քրիստոնեաներուն կը  
պատուիրէ որ իրենց ողորմութիւնն այնպէս ընեն  
որ անոնց աջ ձեռքը չգիտնայ թէ ի՞նչ կ'ընէ ձախ  
ձեռքը: Ուրեմն ճշմարիտ քրիստոնեային ողորմու-  
թիւնը ծածուկ պիտի ըլլայ, որպէս զի հայր Աստ-  
ուած ալ յայտնի կերպով վարձատրէ զայն:

2. Աղօթք.

Ա. Քրիստոս կը պատուիրէ որ աղօթք ընելու ա-  
տեն հրապարակներու եւ ժողովարաններու մէջ չը  
կենան եւ ձեռքերը երկինք չբարձրացնեն՝ իրենց ա-  
ղօթասէր ըլլալը ուրիշներուն ցուցնելու համար,  
ինչպէս որ կեղծաւորները կ'ընեն:

Բ. Ճշմարիտ քրիստոնեան՝ աղօթք ընելու ատեն՝  
պիտի մտնէ իր սենեակը, դռները պիտի գոցէ եւ  
ծածուկ կերպով Աստուծոյ աղօթք պիտի ընէ, որ-

պէս զի Աստուած յայտնի կերպով վարձատրէ զայն:

Գ. Քրիստոնէական պատուէրին համաձայն, մենք  
աղօթելու ատեն կեղծաւորներու պէս շատախօսու-  
թիւն պիտի չընենք՝ անկարեւոր ու աւելորդ բաներ  
խնդրելով իրմէ, այլ պիտի աղօթենք այսպէս. «Ո՛վ,  
հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբ ըլլայ,  
քու արքայութիւնդ գայ, թող քու կամքդ ըլլայ, ինչ-  
պէս երկինքի մէջ այնպէս ալ երկրիս վրայ, մեր ա-  
մէն օրուան հացն այսօ՛ր ալ տուր մեզի եւ մեր պարտ-  
քը չնորհէ՛ մեզի. ինչպէս որ մենք կը չնորհենք մեր  
պարտապաններուն. մի՛ ձգեր զմեզ փորձութեան  
մէջ, այլ աղատէ՛ մեզ չարէն. որովհետեւ արքայու-  
թիւն, զօրութիւն եւ փառք քուկդ են յաւիտեանս,  
ամէն:

Հ. Պամեցողութիւն.

Ա. Քրիստոս պահք պահողներուն ու ծոմ բըռ-  
նողներուն կը պատուիրէ որ կեղծաւորներու պէս  
իրենց երեսը չտիրեցընեն, ուրիշներու հասկցընելու  
համար թէ պահեցողութիւն կ'ընեն:

Բ. Ընդհակառակ, պահք պահողը գլուխը պիտի  
օծէ իւղով, եւ երեսն ալ պիտի լուայ, ուրախ պիտի  
երեւայ, եւ ո՛չ մէկ նշանով չպիտի ցուցնէ ուրիշներուն  
թէ ինքը պահեցողութիւն կ'ընէ, որպէսզի հայր  
Աստուած յայտնի կերպով վարձատրէ զայն:

Քրիստոսի հարոզութիւնը՝ Դանձի, Տիրոջ ու  
Ծառայի, եւ աշխարհային աւել-  
լորդ նոգերու վերաբերեալ :

1. Դանձ.

Ա. Քրիստոս կը պատուիրէ որ ճշմարիտ քրիս-  
տոնեան գանձ չժողվէ երկրիս վրայ ուր որ ցեցը և  
ուտիհը կ'ապականեն, եւ գողերն ալ գետինը կը  
փորեն ու կը գողնան, Ճշմարիտ քրիստոնեան իր  
գանձը պիտի ժողվէ երկնքի մէջ, ուր ո՛չ ցեց կայ, ո՛չ  
ուտիհ, ո՛չ ալ գող. որովհետեւ ուր որ մեր գան-  
ձերը կան, հոն ալ մեր սրտերը պիտի ըլլան :

Բ. Քրիստոս այս գանձի առակով մեզի կը պատ-  
ուիրէ որ նիւթական հոգերով մեր ամրող ժամանա-  
կը չվատնենք, որովհետեւ նիւթական բարիքներն  
անցաւոր են եւ շատ մը վտանգներու ենթակայ.  
ուրեմն մտածենք նաեւ երկնային հոգեւոր կեանքի  
համար, այսինքն մեր միտքն ու զգացումները բարի  
յատկութիւններով կրթելու աղնուացընելու ջանանք :

2. Աստուծոյ եւ մամնայի ծառայութիւն .

Ա. Քրիստոս կը քարովէ թէ մարդ մը մի և նոյն  
առեն թէ՛ մամնայի և թէ՛ Աստուծոյ չի կրնար ծա-  
ռայել. կա՛մ մէկը պիտի սիրէ, միւսը ատէ, և կա՛մ  
առաջնը պիտի ատէ, երկրորդը պիտի սիրէ :

Բ. Այս խօսքով Քրիստոս կը հասկցընէ մեզի թէ՛  
նիւթական բարիք ժողվելու ենք մի միայն մեր ապ-  
րուստն հոգալու համար, իսկ մեր կեանքի մնացած  
մասն ալ պիտի նուիրենք Աստուծոյ՝ այսինքն բարի  
գործեր պիտի կատարենք ուրիշներուն օգտակար և  
Աստուծոյ ալ հաճելի ըլլալու համար :

3. Աւելորդ հոգեր .

Ա. Քրիստոս կը պատուիրէ մեզի որ աւելորդ հո-  
գերով մեզ չնեղենք թէ ի՞նչ պիտի ուտենք կամ  
ի՞նչ պիտի հագնինք: Երկինքի թուչունները ո՛չ կը  
ցանեն, ո՛չ կը հնձեն և ո՛չ ալ շտեմարաններու մէջ կը  
ժողվեն: Երկնաւոր Հայրը կը կերակրէ զանոնք: Իսկ  
մարդիկ քանի որ թուչուններէն բարձր են, Աստ-  
ուծած անոնց վրայ աւելի շատ խնամք կ'ունենայ:  
Մարդ մը մտածելով կամ սիրս հատցընելով՝ երբեք  
չիկրնար իր հասակին վրայ կանգուն մ'եւս աւելցը-  
նել. Մեր երկնաւոր Հայրը գիտէ թէ ի՞նչ պէտք է  
մեզի, ուրեմն, իբրեւ ճշմարիտ քրիստոնեայ, նախ մեր  
բարոյական պարտականութիւնները պիտի կատարենք,  
մի եւ նոյն ատեն պիտի խնդրենք Աստուծոյ արքայ-  
ութիւնն ու արդարութիւնը մեր վրայ. իսկ մնացած  
բաներն առանց խնդրելու Աստուծած մեզի կուտայ:

Քրիստոսի հարոզութիւնը՝ Դատաստանի .

Խնդրուածի, Ընկերական յարաբերութեան,  
Նեղ դրան եւ Սուտ մարգարէներու վերաբերեալ:

1. Դատաստան .

Ա. Քրիստոս կը պատուիրէ ճշմարիտ քրիստոնեա-  
ներուն որ չդատեն, ի՞նչ կերպով որ իրենք ուրիշները  
դատեն, նոյն կերպով ալ իրենք պիտի դատուին: ի՞նչ  
չափով չափեն, նո՛յն չափով ալ պիտի չափուին: Կը  
պատուիրէ նոյնպէս որ քրիստոնեայ մը նախ իր աշ-  
քի մէջ եղած գերանը տեսնէ ու հանէ, եւ յետոյ իր

եղրօր աչքին մէջ եղած շիւզը տեսնելու եւ հանելու ջանայ :

Բ. Այս խօսքերով Քրիստոս կը պատուիրէ մեզի որ նախ մեր պակասութիւնները տեսնենք եւ ուղղենք, յետոյ ուրիշներու պակասութիւնները տեսնելու եւ ուղղելու ջանանք :

2. Խնդրուածք .

Ա. Քրիստոս մեզի կը պատուիրէ « Խնդրեցէ՛ք եւ կըստանաք. աղաչեցէ՛ք եւ կը գտնէք. զարկէ՛ք դուռը՝ որպէս զի բացուի :

Ո՞վ է այն մարդը, որուն զաւակը իրմէն հաց ուղէ, քար տայ անոր, և կամ ձուկ ուղէ, օճ տայ անոր. ուստի դուք որ մեղաւոր մարդիկներ էք, և ձեր զաւակները կը հոգաք, ուրեմն ո՞րչափ աւելի բարիքներ կուտայ երկնաւոր հայրը իրմէ բան մը խնդրողին . »

Բ. Քրիստոս այս խնդրուածքի պատուէրով մեզի կը հասկցընէ թէ՝ ո՛վ որ իր մարմնական եւ բարոյական կարողութիւնները կշռելով՝ իրեն ո՛ր եւ է նպատակ մը կը գնէ և հաստատուն կամքով կը ջանայ իր դրած նպատակին հասնիլ, անիկայ կրնայ յաջողութիւն գտնել. որովհետեւ Աստուծոյ օգնութիւնը իրեն հետ կըլլայ : Իսկ եթէ չի յաջողիր, ըսել է թէ չարաչար կը խնդրէ, եւ իր կարողութենէն վեր դործի կը ձեռնարկէ :

3. Ընկերական յարաբերութիւն.

Ա. Քրիստոս կը պատուիրէ քրիստոնեաններուն թէ՝ « ինչ որ կ'ուղէք որ մարդիկ ձեզի ընեն, նոյնն ալ դուք անոնց ըրէք ». այսպէս կը պատուիրեն թէ՝ մարդարէններն եւ թէ՝ օրէնքները :

Հայերէն առածը թէ « ինչ որ կը ցանես, նոյնն

ալ կը հնձես », շատ յարմար է Քրիստոսի այս պատուէրին : Որովհետեւ եթէ ուրիշներուն չարիք ընենք, մենք ալ չարիք կը գտնենք, իսկ եթէ բարիք ընենք, մենք ալ բարիք մը գտնենք :

4. Նեղ դուռ .

Ա. Քրիստոս կը պատուիրէ ծշմարիտ քրիստոնեաններուն, որպէս զի անոնք մտնեն նեղ դռնէն, որովհետեւ լայն դուռը, որ ընդարձակ ճամբայ ունի, դէպի կորուստ կը տանի, իսկ նեղ դուռը կ'առաջնորդէ մարդս դէպի յաւիսենական կեանքը :

Բ. Քրիստոս նեղ դրան առակով կը յորդորէ քրիստոնեանները, որ սիրով համբերեն այն բոլոր նեղութիւններուն ու զրկանքներուն, որոնց կը հանդիպին իրենց բարոյական պարտականութիւնները կատարած ատեն, եւ որոնք կը նմանին նեղ ճամբայի : Սակայն այդ նեղութիւններուն հանդիպողները վերջի վերջոյ լայն ճամբան պիտի ելլեն՝ այսինքն յաւիսենական կեանքի պիտի արժանանան,

5. Խաբերաներ .

Քրիստոս կը պատուիրէ մեզի զգուշանալ իսաբերաններէն, որոնք ոչնարի կերպարանք ունին. իսկ ներսէն յափշտակող գայլեր են : Այսպիսի մարդիկ պիտի ճանչցուին իրենց գործերէն . որովհետեւ փուշէն խաղող չի քաղուիր, եւ տատակէն ալ թուղ : Ամէն բարի ծառ՝ բարի պտուղ կուտայ, իսկ չար ծառը՝ չար պտուղ . այնպէս ալ մարդիկ կը ճանչցըւին իրենց գործերէն . բարի մարդը բարի գործ կ'ընէ, իսկ չար մարդը՝ չար գործեր կը կատարէ :

ՀԱՅՈՑ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԿՐՈՆՔԻ

Եւ ասոր ազդեցութիւնը մեր քրիստոնէական  
կեանին վրայ

1. Հերանոսական կրօնէի ուսման կարեւորութիւնը  
եւ անոր ծագման պատճառներ :

Ա. Մեր եկեղեցին քանի մը սովորութիւնները  
լաւ հասկնալու համար, պէտք է սորվինք Հայոց հե-  
թանոսական կրօնքը, որովհետեւ անոր մէջ կը գըտ-  
նոյն սովորութիւններու բացատրութիւնը, իրեւ  
մեր նախորդ կրօնքը :

Բ. Պատմութիւնը մեզի կը ցուցընէ թէ ամէն ազգ,  
ինչքան ալ վայրենի կամ կրթուած վիճակի մէջ ըլլայ,  
ունեցեր է կրօնք մը Այդպէս ալ Հայերը քրիստոնէ-  
ութենէն առաջ ունեցեր են հեթանոսական կրօնք մը,  
որ հետագայի մէջ մեր քրիստոնէական գաղափար-  
ներուն ու աստուածապաշտութեան եղանակին վրայ իր  
ազդեցութիւնն ունեցած է :

Գ. Կրօնքի մը ծագումը կարելի է գլխաւորապէս  
երեք պատճառներու վերագրել: Ա. Շնորհակալու-  
թեան զգացում, Բ. Երկիւղի զգացում, Գ. Պատճա-  
ռին պատճառը գտնելու հետաքրքրութիւն :

Դ. Հին ատեն մարդիկ, քանի որ զարգացած չէին,  
իրենց շուրջը գտնուած բնութեան տարրերէն ու  
կենդանիներէն ո՞ր եւ է օգուտ մը տեսնելով՝ կը  
կարծէին թէ նոյն առարկաներն անմիջական կերպով  
բարիք կը հասցընէին իրենց, ուրեմն իրենց չնորհա-  
կալութիւնը կամ երախտագիտութիւնը յայտնելու  
համար երկրպագութիւն կ'ընէին անոնց :

Ե. Այդպէս ալ կային բնութեան երեւոյթներ  
ու կենդանիներ, որոնք վնաս կը հասցընէին. մար-  
դիկ ալ թէ՝ մտաւոր եւ թէ՝ մարմնական կարողու-  
թիւններով անոնցմէ շատ վար ըլլալով՝ կը վախնա-  
յին ու կը մոածէին աղաչանքներով մեղմացընել ա-  
նոնց վնասակարութիւնը, ասոր համար սկսան անոնց  
երկրպագութիւն ընել :

Զ. Ամէն մարդու բնութեան մէջ հետաքրքրու-  
թիւն մը կայ իմանալու թէ իր շուրջը զտնուած  
առարկաները ինչէն առաջ եկած են: Օրինակ առ-  
նենք հասարակ առարկայ մը՝ փայտ մը: Ամէն  
մարդ կը մոածէ թէ փայտը կը ստացուի ծառէն,  
ծառը կը զոյանայ սերմէն, սերմն ալ առաջ կուգայ  
բնութեան զօրութիւններէն, իսկ ասոնք ալ պէտք է  
որ աւելի զօրաւոր էակէ մը ստեղծուած ըլլան: Ու-  
րիմն այս հետաքրքրութիւնը կը յառաջացընէ: մեր  
մէջ ձշմարիտ Աստուծոյ գիտութիւնը: Այս հետաքրք-  
րութիւնը մարդկային կիրքերէ մէկն է, որ կը կոչ-  
ուի պատճառին պատճառը գանելու հետաքրքրու-  
թիւն:

Հ. Հայոց ներանոսական կրօնէին երեխ տրջանները.

Ա. Հայոց հեթանոսական կրօնքը կարելի է բաժնել  
երեք զինաւոր շրջաններու, Ա. Բնապաշտութիւն,  
Բ. Բնապատուածութիւն, Գ. Կռապաշտութիւն:

Բ. Բնապատութիւնը բնութեան տարրերու եւ ե-  
րեւոյթներու երկրպագութիւնն է: օրինակ՝ երկնային  
մարմիններու, ծառերու, լեռներու, ջուրի, կրակի, ևն:

Հին Հայերը արեւն ու լուսինը կ'ընդունէին իբրև  
քոյր ու եղբայր. արեգակի երկրպագութիւնը Հայոց  
մէջ խոր արմատ ծգած էր, այնպէս որ մեր քրիստո-  
նէական գաղափարներու եւ եկեղեցական բանաս-

տեղծութեան վրայ մեծ ազդեցութիւն ունեցաւ : Օր . կ'աղօթենք դէպ ի արեւելք կենալով , եկեղեցիները կը շնուրին դէպի արեւելք , շարականներու եւ աղօթքներու մէջ շատ անգամ կը կրկնուին « Սրբակին արդար » , « Լոյս արարիչ լուսոյ » եւայլն : Այս բառերը պիտի հասկընանք փոխարեւական կերպով՝ իրբև բարի Աստուծոյ գաղափար կամ Յիսուս Քրիստոսի նշանակութեամբ :

Կրակն ու ջուրը , իրբեւ օգտակար տարրեր եւ մաքրող զօրութիւն , կը պաշտուէին Հայերէն : Այս երկուքը Պարսիկներու մէջ ալ կը պաշտուէին իրբեւ քոյր ու եղբայր , ինչպէս յայտնի է Սրտաշատի ժողովին գրաւոր պատասխանէն՝ Պարսիկ Միհրներսէն հաղարապետին :

Սրմաւիրի քով գտնուած սօսիներու անտառը նոյնպէս կը պաշտուէր . հին Հայերը հոն կ'աղօթէին և տերեւներու շարժման համաձայն գուշակութիւններ ալ կ'ընէին :

Գ . Բազմաստուածուրիւնը բարոյական գաղափարներուն և զանազան յատկութիւններուն իրբեւ Աստուած երկրագութիւն ընելն է . օրինակ՝ տեղծող յատկութեան , իմաստութեան , գեղեցկութեան , քաջութեան , պտղաբերութեան , կենդանութեան , տաքութեան , եւայլն :

Մարդիկ աստիճանաբար դարգանալով հասկըցան թէ՝ իրենց պաշտած բնութեան տարրերը նիւթ են , սակայն անոնք ունին բարոյական զօրաւոր յատկութիւններ . ինչպէս արեգակն ունէր տաքութիւն ու ըստ . հողը՝ պտղաբերութեան յատկութիւն , կենդանին՝ ուժ ու քաջութիւն , եւայլն :

Այս շքանին կարելի է վերագրել նաեւ հետեւեալ աստուածութիւնները :

Յարակեզեր . — Հին Հայերը կը հաւատային թէ՝ կան աստուածներ , որոնք մարդուն վէրքը լիզելով լիզելով՝ կը բժշկեն , մինչեւ իսկ մեռած մարդը կրնան ողջնցնել : Այս աստուածութիւնը կը ներկայացընէ մեզի հին Հայերու բժշկական համոզումը , թէ լիզելով կարելի է շատ մը վէրքեր բժշկել :

Քաջին կամ բարի ողիներ . — Հին Հայերը կը հաւատային թէ մասնաւոր լեռներու վրայ կան քաջեր , որոնք չար մարդիկները կը բռնեն լեռներու մէջ կը պատժեն :

Ֆերիքէ կամ հրեւսակ . — Այս ոգիները աստուածներու կամքը մարդիկներուն կը յայտնէին , եւ պարսկերէն Ֆերիքէ բառը՝ քրիստոնէութեան մէջ նոյն գաղափարով հրեշտակի փոխուեցաւ :

Դեւ-Դժոխ . — Դեւերը չար ոգիներ էին եւ անոնց բնակարանը պարսկերէն դուզախ կը կոչուէր , որ քրիստոնէութեան մէջ փոխուելով՝ դժոխք ըսուեցաւ , իրբեւ մեղաւորներու յաւիտենական տանջանքի տեղ :

Նաւասարդի կամ Ամանորայի տօն . — Հին Հայերը Օգոստ . 15ին ժողվուելով՝ մեծ հանդէսներ կը կատարէին , ի պատիւ Պտղաբերութեան Աստուծոյ , եւ իրենց առաջին բերքերը անոր նուէր կը տանէին ինշան երախտագիտութեան . անոր համար է որ ներկայիս մէջ ալ նոյն օրը եկեղեցիներու մէջ խաղող կ'օրհնուի եւ շատ ընտանիքներ իրենց այգիներու խաղողէն նուէր կը դրկեն եկեղեցի :

Այս տօնը այն աստիճան հաճելի էր հին Հայերուն , որ հին երեւելի Հայ մը մեռնելու ատեն իր ցաւն յայտներ է մի միայն նաւասարդի տօնի հաճոյքէն զըկուելուն համար , հետեւեալ խօսքերով . « Ու տայը ինձ զծուիսն ծխանի , և զառաւօտն նաւասար-

գի , զվագելն եղանց եւ զվագելն եղերուաց . մեք փող հարուաք եւ թմբկի հարկանէաք » :

Նաւասարդ Պարսկերէն « Նոր տարի » ըսել է . նոյն նշանակութիւնը ունի նաև ամանորայ բառը . ուրեմն այս տօնը հին Հայերուն նոր տարիի տօնն էր , զոր կը կատարէին Օգոստոս 15ին :

Մին . — Կրակի աստուած էր . սակայն ասիկա նիւթական կրակը չէր , այլ աներեւոյթ յատկութիւն մ'էր , որուն Հայերը հուր կ'ըսէին , եւ տարին անդամ մը Փետրուար 14ին , նիւթապէս կը ներկայացընէին մեծ խարոյկ վառելով , որուն չուրջը նոր հարսերն ու փեսաները ձեռք ձեռքի տարով կը պարէին . դեռ ներկայիս մէջ ալ շատ մը գիւղերու մէջ նոյն սովորութիւնները կը կատարեն :

Տիր . — Ասիկա ճարտարութեան եւ ուսուութի աստուած էր , կը համարուէր Արամազդի գրադիրը : Ասոր ձեռքն էր կենաց գիրքը , որի մէջ բոլոր մարդիկներու բարի եւ չար գործերը կը գրուէր եւ անոնց համաձայն վարձատրութիւն կամ պատիժ կը տրուէր : Այս աստուծոյ յիշատակութիւնը մինչեւ այժմ ալ կայ մեր ժողովրդի մէջ հետեւեալ զրոյցներով . « Գրողը տանի քեզ » , « Գրողի գրքին մէջ գրուիս » , « Ճակատագրիս այս էր գրուած » եւն . :

Դ . Կռապաւուրիւն . — Հին Հայերը իրենց պաշտած վերացական գաղափարները նիւթապէս ներկայացնելու համար շինեցին կուռքեր , իրենց դրացի ազգերուն հետեւելով , եւ սկսան անոնց երկրպագութիւն ընել :

Մեր մէջ գտնուած նշանաւոր կուռքերն հետեւեալներն էին :

Անօինի՞ս՝ որ կը համարուէր մայր զգաստութեան , երկրին շունչ եւ կենդանութիւն պարզեւող : Ասոր

արձանը շինուած էր ոսկիէ , ասոր համար ոսկեծին , ոսկեմայր կը կոչուէր :

Արամազդ՝ որ աստուածներու հայրն էր , երկնի և երկրի արարիչը :

Աստղիկ՝ գեղեցկութեան աստուածուէին էր :

Վահագն՝ քաջութեան աստուած էր եւ աստղիկին ամուսինը :

Նանէ՝ պարկեշտութեան աստուածուէին էր , որ կը ներկայացնէր տիպար տանտիկին եւ պարկեշտ Հայ կինը :

### 3 . Աստուածականուրեան տեղեր եւ պատօնեաներ

Ա . Հին ատեն Հայոց աստուածպաշտութեան տեղերը լեռներն ու անտառներն էին . վերջերը միայն ասորիներէն ու յոյներէն սորվեցան մեհեաններ ու բագիններ շինել :

Բ . Աստուած պաշտութեան պաշտօնեանները քուրմեր կը կոչուին եւ սկիզբները Վահագնի սերունդէն կ'ընարուէին թէ՛ քրմապետները եւ թէ՛ քուրմերը :

Գ . Հայ քուրմերը ազնուականներու պէս ընդարձակ կալուածներ ունէին և մեծ հարստութիւն : Մուշի Արձան եւ Դեմետր քրմապետները ութը հազար զինուրներով դիմադրեցին Ս . Գրիգոր լուսաւորչին եւ իր հետեւորդ իշխաններուն :

Դ . Հայ քուրմերը իրենց հոգեւոր պաշտօնի եւ անթիւ հարստութեան չնորհիւ , մեծ ազդեցութիւն ու իշխանութիւն ունէին , թէ ազնուական դասակարգի եւ թէ հասարակ ժողովրդի վրայ : Առանց անոնց համաձայնութեան կարելի չէր երկրի մէջ որ եւ է փոփոխութիւն կամ նոր կարգադրութիւններ ընել : Այս էր պատճառը որ քուրմերը իրենց զօրաւոր աղ-

դեցութիւնով, երեք հարիւր տարի շարունակ հակառակեցան քրիստոնէութեան, և չժողուցին որ նոր կրօնքը տարածուի եւ արմատ ձգէ մեր ժողովրդի մէջ :

### Քիւ. կրօնի ժարողութիւնը մեր մէջ

#### 1. Կրօնական անտարբերութիւն

Ա. Հոռվմայեցիները, Յոյները եւ Հայերը հասկրցած էին թէ իրենց պաշտած կուռքերը սուտ են, եւ ասոնցմէ օգնութիւն չէ կարելի սպասել :

Բ. Այլ եւս առաջուան պէս կուռքին ջերմեռանդութեամբ երկրպագութիւն չէին ընել եւ իրենց կրօնական պարտականութիւնները չէին կատարել :

Գ. Այնպէս որ մարդիկ կուռքերու համար բոլորովին անտարբեր էին եւ ճշմարիտ Աստուածը կը փնտուին : Ահա այս վիճակը կը կոչուի կրօնական անտարբերութեան ժամանակ, որովհետեւ կուռքերու անզօրութիւնը հառկնալէն ետքը, այլեւս ո՛չ զոհեր կը մատուցանէին եւ ոչ ալ մեհեաններու մէջ աղօթք կ'ընէին :

#### 2. Քրիստոնէութեան տարածումը մեր մէջ

Ա. Կրօնական անտարբերութեան միջոցին Քրիստոս կը ծնի Պաղէստինի մէջ եւ կը քարոզէ ճշմարիտ Աստուածը : Սուրբ Արքար իր մարդիկներէն իմանալով Քրիստոսի հրաշքը եւ քարոզութիւնը, նամակով մը կը հրաւիրէ իր քով ( \* ). սակայն Քրիստոս կը

[ \* ] Այս նամակին պատմէնը տես Նոր Պալրոց, Գ. Պրակ, Դաս 3., էջ 14 :

պատասխանէ թէ ինքը չի կրնար գալ, իր համբարձումէն ետքը աշակերտներէն մէկը կը զրկէ անոր քով, որպէս զի բժշկէ եւ ճշմարիտ Աստուածը քարոզէ :

Բ. Թաղէոս առաքեալը կուգայ եւ կը քարոզէ ճշմարիտ Աստուածը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց եւ իր միածին որդին Քրիստոսը զրկեց մարդիկները փրկելու :

Գ. Ս. Արքար եւ ժողովուրդը կը մկրտուին, կը սատունները կը գոցուին, կը շինուի եկեղեցի եւ Աղդէն եպիսկոպոս կը ձեռնադրուի :

Դ. Թաղէոս եւ Բարքուղիմէոս առամեալ

Ա. Թաղէոս Սուրբ Արքարի թղթով կ'երթայ կը քարոզէ Հայոց եւ շատ մը հաւատացեալներ կը մկրտէ. ասոնց վրայ եպիսկոպոս կը ձեռնադրէ Զաքարիա անունով մէկը :

Բ. Թաղէոս կը պտտի միւս քաղաքները, հաւատացեալները կը մկրտէ ու վերջապէս կը նահատակուի Սանդուխտ կոյսին հետ :

Գ. Բարթողիմէոս առաքեալը Պարսկաստանի կողմէն կուգայ շատ տեղել քարոզելէն ետքը, Սքոչիան քրիստոնեայ կը դարձնէ եւ ինքն ալ կը նահատակուի :

Դ. Վերոյիշեալ առաքեալներէն զատ Հայոց քարոզած է նաեւ Թովմայ առաքեալը : Ուրեմն մեր եկեղեցին առաքելական եկեղեցի է՝ այսինքն Քրիստոսի առաքեալներու ձեռքով հիմնուած է, եւ անոնցմէ սկսուած կարգ ու կանոնները կը գործադրէ մինչեւ այժմ :

Ե. Հալածանք Քրիստոնէութեան դիմ

Ա. Քրիստոնէական կրօնը քարոզուելուն պէս հիմնաց մեր մէջ, երեք գլխաւոր պատճառներով.

1. Նախ Հայ ժողովուրդը գեռ պատրաստ չէր քրիստոնէական գաղափարները հասկնալու, որովհետեւ գեռ նոր կը լսէր եղբայրութեան եւ հաւասարութեան գաղափարները :

2. Ազնուականները եւ քուրմերը քրիստոնէական կրօնի տարածումը իրենց շահին հակառակ գտնելով քրիստոնէութիւնը հալածեցին :

3. Սուրբ Արքարի յաջորդները ոչ միայն չպաշտպանեցին նոր կրօնը, այլ եւ անոնք ալ քուրմերու հետ միանալով, սկսան հալածել քրիստոնէութիւնը :

Բ. Ուռհայի մէջ Անանէն կը հակառակի քրիստոնէաներուն, և կռատունները բանալ տալով՝ կը հրամայէ որ կուռքերուն երկրպագութիւն ընեն. իսկ Ադդէ եպիսկոպոսն ալ եկեղեցիին մէջ նահատակել կուտայ իրեն խոյր մը չինելուն համար :

Գ. Քանի մը ժամանակ ետքը կը նահատակուին Ս. Ոսկեանք եւ Սուքիսսեանք. առաջինները Հռովմէն եկած էին, իսկ երկրորդները Սաթենիկ տիկնոջ ազգականներն էին: Ասոնք պատարագի ատեն «Առաքելոց» ի մէջ կը յիշուին միւս սուրբերու հետ միասին:

Դ. Աւանդութեան մը համաձայն, երկրորդ դարու մէջ հաղարաւոր Հայ քրիստոնէաներ կը խաչուէին: Ազնուականները ինչքան որ խիստ կը վարուէին քրիստոնէաններու հետ, այնքան աւելի կը շատ մէջ:

Ե. Սուրբ Տրդատ ոկիզբները կը հրամայէ որ բոլոր Հայերը կուռքերու երկրպագութիւն ընեն, և ով քրիստոնէայի մը տեղը յայտնէր, այն քրիստոնէայի ստացուածքը յայտնողին պիտի տրուէր:

Զ. Մինչեւ Ս. Լուսաւորիչ, քրիստոնէայ Հայերը գաղանի կը ժողովուէին գետնափոր տեղեր և կամ լեռ-

ներու մէջ, հոն միասին ազօթք կ'ընէին, հացը կ'օրհնէնէին եւ իրարու մէջ կը բաժնէին իրեւեւ սիրոյ նշան: Իսկ հացէն առաջ, իրեւեւ եղբայրական սիրոյ նշան, իրարու հետ կը համբուրուէին. ասոր համար ալ ներկայիս մէջ Ս. պատարագի ատեն՝ Ողջոյնի ժամանակ՝ իրարու հետ կը համբուրուէին եւ Ս. Պատարագին ետքը մաս կը բաժնուի հաւատացեալներուն:

Ս. Գրիգոր Երկրորդ Լուսաւորիչ եւ Քրիստոնէութեան պատօնապէս հաստատութիւնը մեր մէջ

1. Ս. Գրիգոր Լուսաւորչի կենսագրութիւնը

Ա. Գրիգոր երր մանուկ էր, կը փախցընեն կեսարիա, ուր ժամանակակից բարձրագոյն կրթութիւն մը կրստանայ քրիստոնէական ոգիով: Կ'ամուսնանայ Մարիամ անունով աղջկան մը հետ, կ'ունենայ զաւակներ՝ Վրթանէս և Արիստակէս:

Բ. Գրիգոր կ'երթայ Հռովմ, հոն կը ծառայէ, յետոյ կը գառնայ: Երիգայի մէջ Գրիգոր Անահիտին նուէր չը տանելուն համար, տասնէն աւելի հոռվմէական տանջանքներ կը ելէ ետքը, կը ձգուի Արտաշատի վիրապը:

Գ. Նոյն ատենները քառասունի չափ կոյսեր Հռովմէն փախչելով, Վաղարշապատի հնձաններուն մէջ կ'ապաստանին: Սակայն Ս. Հռիփսիմէն, Գայիանէն եւ անոնց միւս ընկերները կը նահատակուին քրիստ. կրօնի մէջ հաստատ մնալու համար:

Դ. Անմեղ քրիստոնէաններուն և կոյսերուն նահա-

տակութենէն ետքը Տրդատ հոգեկան հիւանդութիւն մը կրտանայ : Այս խեղճ վիճակը մտահոգութիւն կը պատճառէ իր բոլոր պարագաներուն : Խոսրովիդուխտ երեք անգամ երազ տեսնելով կ'իմանայ թէ Սուրբ Տրդատ մի միայն Ա . Գրիգորի ձեռքով կրնայ բը-ժշկուիլ :

Ե . Օտայ անուն երեւելի անձը Արտաշատի վիրապէն Ա . Գրիգորը կը հանէ և կը բերէ Հայոց : Տըրդատ և ուրիշ ազնուականներ կը դիմեն Ա . Գրիգորի օգնութեան , որպէս զի բժշկուին : Ա . Գրիգոր կը պատուիրէ անոնց որ երկնքի մէջ եղած ճշմարիտ Աստուծոյ հաւատան եւ ազօթք ընեն , որովհետեւ անիկա միայն կրնայ բժշկութիւն տալ ամէնուն : Մի եւ նոյն ատեն Ա . Գրիգոր ևս ազօթք կ'ընէ եւ ամէնքըն ալ կը բժշկուին իրենց մեղքերէն :

Զ . Ա . Կոյսերու հնձանին մէջ Ա . Գրիգոր վաթսունը վեց օր շարունակ կը քարոզէ ժողովրդին , կը բացատրէ Հայր Աստուծոյ արարչագործութիւնը , Որդի Աստուծոյ մարդեղութիւնը , փրկագործութիւնը եւ երկինք համբառնալը . նոյնպէս Սուրբ Հոգիին շնորհարաշմութիւնը եւ եկեղեցիին յատկութիւնները :

Է . Ա . Գրիգոր կոյսերուն նշխարները կը թաղէ՝ իրենց սովորական հագուստներով՝ անոնց նահատակութեան տեղերը : Ազնուական տիկինները սպասաւորութիւն կ'ընեն կոյսերու նշխարներուն , Ասոնց գերեզմաններու տեղը կը շինուին Ա . Հորիփսիմէի , Գայիհանէի եւ Շողակաթի վկայարանները , որ յետոյ վանքերու կը փոխուին : Մի եւ նոյն ատեն Ա . Գրիգոր իր տեսիլքին համաձայն Մայր եկեղեցւոյ՝ Ա . Էջմիածնի տեղը ցանկով կը զատէ , որպէս զի վերջը պատշաճաւոր կերպով շինէ Մայր եկեղեցին :

Ա . Գրիգոր Լուսաւորչի Կաթոլիկոսութիւնը

Ա . Հայերը Բրիստոնեայ դառնալէն ետքը ժողով կը գումարեն հաւատացեալ ժողովրդի երեւելիներէն եւ միաձայն հաւանութեամբ հովուապետ կ'ընտրեն Ա . Գրիգորը :

Բ . Շատ մը իշխաններու ընկերակցութեամբ Ա . Գրիգոր կ'երթայ Կեսարիա ուր Նեւոնդիոս հայրապետէն եպիսկոպոսապետ կը ձեռնադրուի Հայ եկեղեցիին վրայ :

Գ . Ա . Գրիգոր ասորի եւ յոյն կրօնաւորներով կեսարիայէն դարձած ատեն , Տարօնի մէջ Արձան եւ Գիսանէս կուռքերը կը կործանէ , ուր Արձան եւ Դեմետր քրմապետները ութը հազարի չափ զինուորներով ամբողջ օրը դիմադրելէն ետքը կը յաղթուին : Կուռքերու տեղը եկեղեցի մը կը շինէ եւ կը տեղաւորէ հոն Յովհ . Մկրտչի եւ Աթանագինէսի նշխարները , եւ եկեղեցին կը կոչուի Ա . Յովհաննու Կարապետի վանք : Միեւնոյն օրը հարիւր հազարի չափ Հայ ժողովուրդ կը մկրտուի Ա . Գրիգորի ձեռքով :

Հայ ժողովրդի մկրտութիւնը Եփրատի մէջ

Ա . Հայ ժողովուրդը իր երեւելիներով կը դիմաւորէ նոր հայրապետը : Ա . Գրիգոր ժողովրդի բազմութեան եւ մեծամեծներուն հանդիպելով՝ մեծ պատուով կ'ընդունուի . հոն քանի մ'օր շարունակ կը քարոզէ եւ կը պատուիրէ որ ազօթք ընեն եւ պահք պահեն , որպէսզի Ա . Մկրտութեան խորհրդին արժանանան : Այս պահքը կոչուեցաւ Առաջաւորաց

պահք, որ ամէն տարի կը պահենք Հայ ժողովրդի քրիստոնեայ դառնալուն եւ մկրտուելուն յիշատակին համար. ասիկա Ս. Սարգսի տօնի շաբթուն հանդիպելուն համար, ժողովուրդը Ս. Սարգսի պահք կը կոչէ:

Բ. Ա. յսպէս ժողովուրդը պատրաստելէն ետքը, յոյն եւ ասորի կրօնաւորներու օգնութիւնով. Եփատ գետի մէջ սրբալոյս միւռոնով կը մկրտէ Ս. Տրդատը, մեծամեծները եւ չորս միլիոնի չափ ալ ժողովուրդ։ Յետոյ Ս. Պատարագ մատուցանելով ամէնն ալ կը հաղորդէ Քրիստոսի կենարար Մարմնին եւ Սրիւնին,

### Հայ Եկեղեցիին կազմակերպութիւնը

Ա. Ս. Գրիգոր՝ Միածին Որդիին իջած տեղը՝ փառաւոր Եկեղեցի մը կը չինէ, որ կը կոչուի Ս. Էջմիածին. ասիկա Կ'ըլլայ Հայոց Մայր Եկեղեցին, որովհետեւ քրիստոնէական ընդհանուր լոյսը ասկէ տարածուեցաւ մեր բոլոր քաղաքներն ու գիւղերը։<sup>(\*)</sup>

Բ. Ս. Գրիգոր իր մշտական բնակութիւնը կը հաստատէ Ս. Էջմիածնի մէջ եւ իրբեւ հոգեւոր գլուխու հովուապետ հրամաններ կուտայ բոլոր գաւառներու եպիսկոպոսներուն եւ Եկեղեցիներուն։ Ասոր համար ալ Ս. Էջմիածինը կոչուեցաւ Մայր Աթոռ։

Գ. Բոլոր գաւառներու մէջ ալ Մայր Եկեղեցիի նմանութիւնով կը շինուին ուրիշ Եկեղեցիներ. Ս. յդ Եկեղեցիներու համար կը նշանակէ եպիսկոպոսներ, քահանաներ և սարկաւագներ. Եպիսկոպոսները ամբողջ

[\*] Էջմիածնի հիմնարկութեան պարագաները կարդալ Նոր Թալրոց, Դ. Պրակ, 18-20 էջ, Դաս 6 եւ 7.

դաւառի Եկեղեցիներու եւ Եկեղեցականներու վրայ հոգեւոր տեսուչներ էին. իսկ քահանաները պիտի կատարէին Ժամասացութիւնը, Ս. Խորհուրդները եւ մի եւ նոյն ատեն հաւատացեալներու ընտանիքներն այցելելով հոգեւոր միսիթարութիւն պիտի տային։ Սարկաւագները սպասաւորութիւն պիտի ընէին Եկեղեցական արարողութիւններուն եւ Ս. Խորհուրդներու մատակարարութեան միջոցին՝ մասնակցելով սաղմոսերգութեան եւ քարոզներու ընթերցման։

Դ. Ժամասացութիւնը կը կատարուէր տեղ տեղ յունարէն եւ ասորերէն լեզուներով. Ժամասացութեան գլխաւոր մասերն էին կարճ պատարագ, սաղմոսերգութիւն, աղօթք եւ քարոզ։

Ա. Գրիգոր Լուսաւորչի գործադրած միջոցները Քրիստոնէութիւնը մեր մէջ արմատացընելու համար

Ա. Ս. Գրիգոր կուապաշտներու հողային կալուածները բաժնեց ազնուականներու եւ աղքատ ժողովրդի մէջ, որպէս զի զանոնք կապէ նոր կրօնի հետ։

Բ. Կուապունները բոլորովին չկործանեց, այլ դրսէն խաչ մը տնկեց, իսկ կուռքերու տեղն ալ սեղան շինեց եւ անոր վրայ դրաւ խաչ մը, Աւետարան մը և Աստուածածնայ պատկեր մը։ Գրիգոր Լուսաւորիչ այսպէս ըրաւ, որովհետեւ ժողովուրդը մանկութենէ սորված էր՝ ան տեղերը սուրբ, նուրիսական համարել, և դժուարութիւնով պիտի վարժուէր նոր շինուած Եկեղեցիներու մէջ Երկրպագութիւն ընելու։

Գ. Քրմական դասակարգը քրիստոնէութեան բարեկամ դարձընելու համար, անոնց զաւակները քըրիստոնէական ուսմունքով կրթեց, եւ եկեղեցական պաշտօններ տուաւ: Այսպէսով քրիստոնէական կրօնի ոխերիմ թշնամիներէն բարեկամներ եւ պաշտպաններ պատրաստեց նոր կրօնի համար: Ասոնց մէջ նըշանաւոր էր Ալբիանոս եպիսկոպոսի սերունդը, որ մինչեւ իսկ կաթողիկոսութեան պաշտօնին հասաւ:

Դ. Հեթանոսական նշանաւոր տօներու տեղ քըրիստոնէական տօներ հաստատեց: օրինակ Նաւասարդի տեղ Աստուածածնի Վերափոխման տօնը Օգոստ: 14ին, ասոր համար է որ Աստուածածնին եկեղեցիներու մէջ խաղող կ'օրհնուի: Վարդավառի տեղ Քըրիստոսի այլակերպութեան տօնը: Միհր աստուծոյ տօնի տեղ հաստատեց Քրիստոսի քառասնօրեայ տաճար ընծայման տօնը: Ասոր համար նոյն օրը եկեղեցիներու եւ կամ փողոցներու մէջ խարոյի կը վառեն և նոյն տարուան նոր հարսերն ու փեսաները եկեղեցին բերած մոմով կը վառեն խարոյի և յետոյ ձեռք ձեռքի տուած անոր շուրջը կը պտտին:

Ե. Քրիստոնէական գաղափարները Հայ ժողովրդի մէջ տարածելու համար հաստատեց դպրոցներ, ուր թէ՛ հասակաւորները եւ թէ՛ պատանիները նոր կրօնքի ուսմունքը կը սորվէին:

## Ս. Լուսաւորչի նզնութիւնը եւ մանը

Ա. Քրիստոնէութիւնը մեր մէջ հաստատելէն ետքը Քրիգոր Լուսաւորիչ կը քաշուի Սեպուհ լերան Մանեայ այրը ճգնելու, եւ իր տեղ տեղապահ կը կարգէ Ս. Արիստակէսը:

Բ. Ս. Գրիգոր ճգնութեան միջոցին երբեմն ժողովրդի մէջ իջնելով կը քարոզէր, կը մխիթարէր զանոնք հոգեպէս եւ յետոյ նորէն կը դառնար իր ճգնարանը: Այս միջոցներն է որ կոստանդիանոս կայսրը քրիստոնէութիւնը կ'ընդունի, ասոր համար Ս. Գրիգոր Սուրբ Տրդատի հետ կ'երթայ Հռովմ՝ կայսրը չնորհաւորելու եւ իր ուրախակցութիւնը յայտնելու:

Գ. Հռովմէն դառնալէն ետքը Ս. Գրիգոր նորէն կ'առանձնանայ իր ճգնարանը, եւ հոն ալ կը վախճանի ՅՅՅին: Կովիւները կը թաղեն զայն, և ժամանակ մը անցնելէն ետքը մարմինը կը հանեն և թորդան աւանը կը տանին: անկից ալ Վաղարշապատ: Ներկայիս մէջ Ս. Գրիգոր Լուսաւորչի աջը կը գտնըուի Ս. էջմիածնի մէջ, և մեր եկեղեցիին ամենէն նըւիրական մասունքն է: ասիկա կը պահուի ամենայն Հայոց կաթողիկոսներու քով, որոնք Ս. Գրիգոր Լուսաւորչի յաջորդները եւ աւանդապահները կը համարուին:

Դ. Գրիգոր Լուսաւորիչ գրած է Յանախապատում գիրքը, որու մէջ կան 23 հատ ճառեր Ս. Երրորդութեան, Աստուծոյ արարչագործութեան եւ բարոյական խրառներու վերաբերեալ:

Ե. Գրած է նոյնպէս « Աստուած մեծ եւ հզօր » քարոզը Ս. Հռիփսիմեանց մարմինը թաղելու ատեն: Նաեւ « Իսկ մեք փառաւորեսցուք »ը:

Ա. Գրիգոր Լուսաւորչի անմիջական յաջորդ-

ներուն գործունելութիւնը

Ա. Ա. Գրիգոր Լուսաւորչի եւ Ս. Տրդատի մա-  
հէն ետքը, պարագաները կը փոխուին, Յունաց եւ  
Պարսից ազդեցութիւնը կը շատնայ մեր եկեղեցու  
դաւակներուն վրայ :

Բ. Եկեղեցու հայրապետները կը հարկադրուին  
մէկ կողմէն օտար ազգերու մէջ միջնորդներ ըլլալ,  
միւս կողմէն ալ կը պարտաւորուին ազնուականներու  
եւ ժողովրդի հեթանոսական սոլորութիւններուն դէմ  
կռուիլ: Որովհետեւ ժողովուրդը թէեւ քրիստոնեայ  
դարձած էր, սակայն առաջուան հեթանոսական ինչ  
ինչ սովորութիւնները կը պահէր եւ քրիստոնէու-  
թեան հակառակ կեանք կը վարէր:

Գ. Ս. Լուսաւորչի յաջորդներու մի մասը մեծա-  
մեծներու չար արարքը և հեթանոսական դէջ սովո-  
րութիւնները յանդիմանելնուն համար կը սպաննուին:

### Ա. Արիստակէս

Ա. Ս. Արիստակէս իւր հօր սկսած բարեկարգու-  
թիւնները շարունակեց եւ Արքիղայոսի վատ արարքը  
յանդիմանելուն համար սպաննուեցաւ:

### Ա. Վրթանէս

Ա. Ս. Վրթանէս կը ջանայ Հայ եկեղեցին պայ-  
ծառացնել նոր նոր կանոններով եւ բարեկարգու-  
թիւններով, նոյնպէս Հայ եկեղեցին Պարսիկներու

նեղութիւններէն ազատելու համար, կոստանդին  
կայսեր օգնութիւնը կըստանայ:

Բ. Ս. Վրթանէս ազնուականներու հեթանոսա-  
կան արարքները կը յանդիմանէ միշտ, եւ կը յոր-  
դորէ որ քրիստոնեայի վայել կեանք անցընեն, այս  
պատճառով ազնուականները անոր դէմ ոխ կը պա-  
հէն, կ'ուզեն սպաննել տալ զայն Մուշի եկեղեցին  
մէջ, սակայն սուրբը կ'ազատուի իր թշնամիններուն  
ձեռքէն:

### Ա. Յուսիկ

Ա. Վրթանէսին կը յաջորդէ իր կրտսեր որդին  
Յուսիկը Յօհանն. ասիկիա կը ջանայ քրիստոնէական  
գաղափարները ընդհանրացնել ժողովրդի մէջ, եւ  
նոր նոր եկեղեցական կանոններ կը հաստատէ:

Բ. Յուսիկ հայրապետ կ'արգիլէ Յուլիանոս ու-  
րացողին պատկերը եկեղեցիի մէջ կախել, ասոր հա-  
մար բրածեծ կըզլայ եւ կըսպաննուի Տիրանէն:

### Մեծն Ներսէս

Ա. Մեծն Ներսէս Յուսիկ հայապետի թոռն էր:  
Կեսարիոյ քրիստոնէական բարձրագոյն դպրոցներու  
մէջ կրթուելէն ետքը կը դառնայ իր երկիրը, եւ  
աշխարհական մեծ պաշտօններու կը հս սնի:

Բ. Մեծն Ներսէս բարձրահասակ էր եւ զեղեցիկ.  
իսկ բնութիւնով քաղցրաբարոյ, ազնիւ եւ ողորմած :  
Այնքան աղքատասէր կ'ըլլայ, որ ամէն օր իրեն հետ  
սեղանակից կ'ըլլան աղքատները, իսեղճերը եւ հի-  
ւանդները, շատ անգամ հիւանդներու վէրքերը ինքը  
իր ձեռքով կը լուար եւ կը կապէր:

Գ. Հայ եկեղեցին երեւելիներն ու մեծամեծները ժողվուելով միաձայն հաւանութիւնով Ներսէսը կաթողիկոս կ'ընտրեն, եւ փառքով կեսարիա զրկելով կաթողիկոս օծել կուտան Հայ եկեղեցիի վրայ :

Դ. Մեծն Ներսէս հայրապետը իր ժամանակի խովութիւններու առջեւ առնելու համար, միեւնոյն ատեն Հայ եկեղեցին մէջ խաղաղութիւն հաստատելու համար միջնորդ կը հանդիսանայ երբեմն ազնուականներու եւ երբեմն յոյներու մէջ, եւ այդպիսով եկեղեցին մէծ ժառայութիւններ կ'ընէ :

Ե. Մեծն Ներսէս եկեղեցական ժողով կը գումարէ ՅԵՅԻՆ և եկեղեցական օրէնքներով կը ջանայ մարդասիրութիւնը և ողորմածութիւնը տարածել ժողովրդի մէջ : Ա. յս նպատակով կը հաստատէ հիւանդանոցներ, աղքատանոցներ, անկելանոցներ, իջեւաններ, վանքեր, դպրոցներ ելն . ընդ ամէնը երկու հաղարի չափ, և ասոնց վերակացու կը նշանակէ իր սիրելի աշակերտը՝ Խաթ սարկաւագը՝ որ վերջը եպիսկոպոս կ'ըլլայ :

Զ. Մեծն Ներսէս նոյն ժողովով կ'արգիլէ մերձաւորներու հետ ամուսնութիւնը, նոյնպէս մեռելներու վրայ յուսահատական ողբեր և սուգ կատարելը՝ իրորեւ հեթանոսական գէշ սովորութիւն, որ քրիստոնէական գաղափարներուն բոլորովին հակառակ էին :

Է. Մեծն Ներսէս Բ. ժողովով կ'որոշէ որ Հայոց Կաթողիկոսները ձեռնադրուին Հայ եպիսկոպոսներու ձեռքով, և ոչ թէ կեսարիոյ հայրապետներէն . որովհետեւ այդ սովորութիւնը Հայ եկեղեցիին ինքնուրոյնութեան վրայ կրնար գէշ հետեւանքներ ունենալ :

Ը. Մեծն Ներսէս իր ժամանակի ազնուականներուն հեթանոսական գէշ սովորութիւնները յանդիմա-

նելուն համար կը վախճանի ցաւալի մահով : Ա. յս հայրապետը որովհետեւ մեր եկեղեցին ու ժողովրդին մեծ ծառայութիւններ ըրած է, անոր համար եկեղեցին ալ ՄԵՇ մակդիրը տուաւ անոր, և անոր յիշատակը կը տօնէ յունիս ամսուան մէջ, իր սիրելի աշակերտ՝ Խաթ եպիսկոպոսի յիշատակին հետո :

Ը. Մեծն Ներսէսի մահէն յետոյ Ալբիանոս եպիսկոպոսի ցեղէն քանի մը կաթողիկոսներ կ'ըլլան, ասոնք ազնուականներու կամքին միշտ հնազանդ կ'ըլլային, և անոնց գէշ արարքներուն աչք կը գոցէին : Ասոր համար ալ ժողովուրդը անոնց կ'ըսէր «Իշխանի սեղան օրէնող կաթողիկոսներ» :



### Ս. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ ԵՒ ՄԵՍՐՈՂ ՄԱՇԹՈՅՑ

Ա. Ս. Սահակ կաթուղիկոս Մեծն Ներսէսի որդին էր, և Բիւզանդիոնի բարձրագոյն դպրոցներուն մէջ կրթուելով՝ շատ զարգացած և ուսումնական մարդ մըն էր : Ուսումն աւարտելէն ետքը իր հայրենիքը կը դառնայ, և ամրող Հայ ժողովրդի ու երեւելիներու միաձայն հաւանութիւնով կաթուղիկոս կ'ընտրուի և կ'օծուի Հայ եկեղեցականներու ձեռքով :

Բ. Ս. Սահակ Պարթեւ Պարսից Արտաշէր Բ. ի ատեն կ'երթայ Պարսկաստան՝ իր հայրապետութեան հրովարտակն ստանալու : Ս. Սահակ մեծ պատուվ կ'ընդունուի Արտաշէրէն, շատ բարիքներ կըստանայ, միեւնոյն ատեն իր Սահականոյշ գուստրին ամուսին՝ Համազասպը մեծ պատիւի կ'արժանացնէ, և ապա կը դառնայ իր երկիրը հովուական ծանր պաշտօնը վարելու :

Գ. Ա. Սահակ հայրապետ իր երկիրը դառնալով կը տեսնէ որ մեր եկեղեցին վիճակը հայ գրականութեան կողմանէ շատ խղճալի ու խախուտ է։ Որպէս զի ապագային հայ եկեղեցին զաւակները դրացի Յոյներու կամ Պարսիկներու հետ չխառնուին, կը մոտածէ հայերէն լեզուն ու գրականութիւնը ծաղկեցնելով՝ հայ եկեղեցին զաւակները ապահովել յոյներէն, միեւնոյն ատեն Քրիստոնէական կրօնի գաղափարները մայրենի լեզուով ժողովրդին աղէկ մը հասկցնելով, և տպաւորելով անոնց սրտին մէջ՝ ընդմիշտ ազատել ցեղակից Պարսիկներէն։

Դ. Ա. Սահակ, իր նպատակին հասնելու համար, իրեն գործակից կ'ընտրէ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը։ Ասիկա Մուշի մօտակայ Հայ զիւղէն էր, եւ Մեծն Ներսէսի աշակերտը։ Կրթուած էր Բիւղանդիոնի մէջ, շատ աղէկ գիտէր յունարէն, ասորերէն եւ պարսկերէն լեզուները, նոյնպէս եւ գիտութիւններ։

Ե. Ա. Մեսրոպ առաջ դիւանադպիր էր, սակայն կը տեսնէ որ եկեղեցին յոյներուն ու պարսիկներուն ձեռքը խաղալիկ դարձած է, կը հասկնայ թէ իրրեւ աշխարհական չպիտի կրնայ իր ժողովրդին օգտակար ծառայութիւն մ'ընել, անոր համար եկեղեցական պաշտօնի կը մտնէ, որպէսզի Հայ եկեղեցին զաւակներուն մէջ ուսմունք տարածէ, եւ շարունակ քարոզութիւններ ընելով՝ Հայ եկեղեցին բարոյապէս արթնցնէ քրիստոնէական գաղափարներով։

Հայ գրականութեան ծաղկումը մեր եկեղեցիին մէջ

Ա. Ա. Սահակի եւ Մեսրոպի ատեն Հայերէն ձայնաւոր գրերու պակասութիւնը շատ զգալի էր, ասոր համար Ս. Մեսրոպ՝ Ս. Սահակ Պարթեւի համութիւնով կը ճամբորդէ Միջագետքի եւ Ասորիքի մէջ, որպէսզի Հայերէն գիրը կատարելագործէ։

Բ. Ա. Մեսրոպ քանի մը գիտնականներու հետ կը տեսնուի, սակայն օգուտ մը չ'ստանար, այն ատեն կ'առանձնանայ քարայրի մը մէջ, եւ գիշեր ցորեկ աղօթքով պարապած միջոցին, տեսիլքին մէջ կը տեսնէ աներեւոյթ թաթ մը, որ քարի մը վրայ զանգան գրեր կը գրէ։ Ս. Մեսրոպ այդ գրերը ձեւի պոնելով կը դառնայ իր երկիրը։

Ռան։ — Դանիելեան եւ Մեսրոպեան գրեր։ — Վերոյիշեալ աւանդութեան վրայ փութանը աւելցնել թէ։

— Ներկայիս մէջ եւրոպացի հայագէտներ, եւ հմուտ հայ բանասէրներ ընդարձակ ու խցամիտ ուսումնասիրութիւններ ընելէ ետքը հասած են սա եղրակացութեան թէ՝ հայերը քրիստոնէունէն առաջ առանձին քրեր ունեցած են. այս զենքը հետեւեալներն են. ա, բ, զ, ե, գ, թ, ի, կ, մ, յ, ն, շ, ռ, ո, պ, ս, վ, տ, թ, գ, է որ բսան երկու հատ են, Սակայն հայոց լեզուի հնջումները ժամանակի ընթացքին մէջ շատնալով, այս բսան երկու զիրերը անբաւական կ'ըլլան մեր լեզուի մէջ զտնուած բոլոր հնչիւնները պատկերացնելու. ուստի չին զործածուիր, եւ մոռցուած էին։ Միայն Ս. Մեսրոպ իր ստոացած մասնաւոր տեղեկութեան համաձայն, Միջագետք երթալով Դանիէլ եպիսկոպոսէն ստացաւ վերոյիշեալ Ճ զրերը, որոնք անոր բով պահուած էին, անոր համար ալ կը կոչուէին Դանիէլեան զրեր։

Ուստի Ս. Մեսրոպ վարդապետ երկար ջանքերով եւ Աստ-

ուածային շնորհքի օգնութիւնով կրցած է մեր լեզուի հնչիւնները պատկերացնող պակաս զբերը գտնել եւ աւելցնել Դանիէլնան զբերու վրայ , ինչպէս որ կը կարծեն հմտւ բանասէրները : Ուրեմն ըստ բանասէրներու շատ հաւանական կը թուի որ Ս . Մեսրոպ վարդապետի գտած զբերը հետեւեալները պիտի ըլլան . ժ , ծ , հ , ն , ն , չ , ջ , ո , փ , ը , է , ի , ւ , որ թըւով 14 հատ են . ինչպէս յայտնի է և , օ , ֆ , զբերը վերչէն աւելցուած են մեր այրենարանին վրայ :

Այս զիրերու զիւտը պատահած է 404 թ . Ս . Մեսրոպի ծեռովով :

Գ . Ս . Սահակ Պարթեւ Հայրապետ Աղզիս՝ գրերու գիւտն իմանալով՝ շատ կ'ուրախանայ , եւ ժողովրդի բազմութիւնով կը դիմաւորէ Ս . Մերոպը , եւ քանի մ'օր տօն կը կատարուի Հայերէն գրերու գիւտին համար :

Դ . Ս . Սահակի և Մեսրոպի աշակերտներէն Յովսէփ Պաղնացին եւ Եզնիկ Կողբացին Բիւզանդիոնէն կը բերեն յունարէն Ս.ստուածաշնչի ընտիր օրինակ մը եւ ուրիշ եկեղեցական գրքեր :

Ե . Ս . Սահակ եւ Մեսրոպ իրենց աշակերտներուն օգնութեամբ յունարէն Ս.ստուածաշունչը կը թարգմանեն Հայերէնի : Թարգմանութիւնը կը կատարուի շատ գեղեցիկ լեզուով ու ճշգութեամբ , այնպէս որ Եւրոպացի հայագէտ գիտնականները Աստուածաշունչի թարգմանութիւններու մէջ Հայերէնը ամենէն աղէկ գտնելով , անուանած են զայն թագուհի Թարգմանութեանց :

Զ . Ս . Գրքի թարգմանութենէն ետքը , երկրի բոլոր մասերուն մէջ բազմաթիւ գլորցներ կը բացուին Հայերէն գիր եւ Հայերէն Աստուածաշունչը սորվեցնելու համար : Բացուած վարժարանները բաւական չամարելով , աշակերտներու մէջէն ընտրեցին խելացի :

ուշիմ ու փափկածայն պատանիներ , ու զրկեցին եղեսիա , Կեսարիա , Աղէքսանդրիա , Աթէնք , Հռովմեւ Բիւզանդիոն , ուր ուսում եւ զիտութիւն կը ծաղկէին եւ ժամանակին բարձրագոյն դպրոցները կային :

Է . Ս . Սահակի և Մեսրոպի հիմնած դպրոցներէն շատ մը աշակերտներ ելած են , ասոնք իրենց վարդապետներու հետ միասին « Թարգմանիչներ » կը կոչուին եւ երկու կարգի կը բաժնուին :

Ը . Առաջին կարգի աշակերտներ անոնք են՝ որոնք ձայնաւոր գրերու գիւտի միջոցին հասակաւոր էին եւ իրենց վարդապետներուն օգնեցին թարգմանական գործերու մէջ : Ասոնցմէ նշանաւորներն են՝ Յովսէփ Վայոցձորէն , Ղեւոնդ երէց , Եզնիկ Կողբացի , Կորիւն , Յովսէփ Պաղնացի եւն . :

Թ . Երկրորդ կարգի աշակերտներն անոնք են՝ որոնք իրենց վարդապետներու հիմնած դպրոցներուն մէջ վարժուելէն ետքը զրկուեցան նշանաւոր քաղաքներ իրենց ուսմունքը կատարելագործելու . ասոնցմէ նշանաւորներն են Մովսէս Խորենացի , Մամրէ Վերծանող , Դաւիթ Անյաղթ Փիլիսոփայ , Գիւտ Կաթուղիկոս , Յովհան Մանղակունի , Եղիշէ , Ղազար Փարպեցի եւն . :

Հայ եկեղեցին կատարեալ կազմակերպութիւնը  
Ս . Սահակի եւ Ս . Մեսրոպի ատեն

Ա . Աստուածաշնչի և եկեղեցական գրքերու թարգմանութենէն ետքը ժամասացութիւնը առ հասարակ Հայերէն լեզուով սկսաւ կատարուիլ , եւ այս միջոցը շատ օգնեց Հայ ժողովրդի քրիստոնէական կրթութեան :

Բ. Այլ եւս եկեղեցական պաշտօններու կը կոչուէին ո՛չ թէ յոյն եւ ասորի կրօնաւորները, այլ Ս. Սահակի եւ Մեսրոպի Հիմնած դպրոցներէն շըջանաւարտ եղած Հայ Երիտասարդները:

Դ. Ս. Սահակ եւ Մեսրոպ Ս. Գրիգոր Լուսաւորչի սահմանած ժամասացութիւնը բարեփոխեցին եւ իրենց կողմէն շարականներ եւ նոր ազօթքներ աւելցընելով՝ կազմեցին ներկայ ժամագիրքը եւն.

Ե. Որոշեցին թէ տարուան զանազան ամիսներու մէջ ի՞նչ տօններ պիտի կատարուին, եւ իւրաքանչիւր տօնի համար ո՞րպիսի ազօթքներ ու շարականներ պիտի երգուին. այս ամէնը կարգադրեցին « Տօնացոյ » կոչուած գրքին մէջ :

Յ. Որոշեցին նոյնպէս թէ Եկեղեցական խորհուրդները, քահանաներու եւ աշխարհականներու թաղման կարգը, հոգեհանգիստը, խաչալուան, Եկեղեցիի օծումը, տուն օրհնէքը եւայլն. ի՞նչ ազօթքներով ու շարականներով պիտի կատարուին, եւ ասոնք սահմանեցին Մաքրոց կոչուած գրքին մէջ :

Զ. Ս. Սահակ գրած է նոյնպէս աւագ ուրբաթեւ շարաթ օրերու մէջ երգուած « Պարգևատու » շարականը. գրած է նաեւ քահանաներու օրհնութեան, թաղման, նոյնպէս եւ աշխարհականներու թաղման կարգը :

Է. Մեսրոպ, մեծ մասնակցութիւն ունեցած է Մաքրոցի կազմութեանմէջ, ասոր համար ալ այդ գիրքը իր անունով Մաշթոց կը կոչուի. Ասկէ զատ Ս. Մեսրոպ գրած է մեծ պահքի մէջ երգուած բոլոր ապաշխարութեան սրտաշարժ շարականները, որոնց մէջ ապաշխարողները Աստուծոյ գթութիւնը, օգնութիւնը, ներողութիւնը եւ բժշկութիւնը կը խնդրեն :

Մեր մէջ Քրիստոնէութեան մահառումը մոգական կրօնի դէմ

( 450 - 640 )

### 1. Պարսիկներուն նպատակը

Ա. Հայ ժողովուրդը քրիստոնէութիւնը ընդունելով՝ իր ցեղակից ու դրացի Պարսիկներէն հեռացաւ եւ սկսաւ Յոյներու հետ յարաբերութիւն հաստատել :

Բ. Պարսիկները գոյն չէին Հայոց եւ Յունաց յարաբերութենէն, որովհետեւ կ'ուզէին մեզի հետ կը քրծնական և ազգայնական կապեր հաստատել եւ քաղ. ազգեցութիւն ձեռք բերել.

Գ. Սակայն քրիստոնէութիւնը պաշտպան կ'ըլլար Հայոց եւ արգելք՝ Պարսից հետ վտանգաւոր բարեկամութիւն հաստատելուն, ասոր համար Պարսիկները ջանացին քրիստոնէութիւնը մեր մէջէն վերցնել, որպէս զի դիւրին կերպով ժողովուրդը Պարսից հետ միացնեն :

### 2. Պարսիկներուն գործ դրած միջոցները

Ա. Ժողովուրդը աղքատացնելու նպատակով Դենշապուհ իշխանը զրկուեցաւ մեր մէջ զանազան կարգադրութիւնները ընելու :

Բ. Այդ կարգադրութիւնները կը վերաբերին տուրքերու եւ պաշտօններու, եւ յաջողելու համար

գժտութիւն եւ ուրիշ խափանարար միջոցներ գործ զրուեցան :

Տ . Միհրներսեմի հրովարտակը եւ Հայոց պատասխանը

Ա . Կարծելով թէ Հայ եկեղեցին զաւակները սաստիկ աղքատութենէն պիտի հարկադրուին իրենց առաջարկութիւնը ընդունիլ, Միհրներսեհ հաղարապետը հրովարտակ մը զբկեց Հայ մեծամեծներուն :

Բ . Հրովարտակի մէջ կը բացատրէր Զբաղաշտի կրօնը, բարի եւ չար աստուածներու ստեղծագործութիւնը եւն. կ'ըսէր թէ իրենց կրօնքը ճիշտ է, իսկ քրիստոնէութիւնը սխալ եւ մարդկային մոռքին բոլորովին հակառակ :

Գ . Հայ եկեղեցականներն ու աշխարհականները 450-ին ժողվուելով՝ հրովարտակը կարդացին եւ հետեւեալ պատասխանը գրեցին: Նախ հերեցին Զբաղաշտի վարդապետութիւնը, հաստատեցին Աստուծոյ միութիւնը, բացատրեցին Աստուծոյ ստեղծագործութիւնը ոչնչէն, մարդկութեան մեղքերու մէջ իյնալը եւ Յիսուս Քրիստոսի ձեռքով փրկուիլը եւն. :

Դ . Նամակին վերջը հետեւեալ նշանաւոր խօսքերը աւելցուցին. « Այս հաւատքէն ոչ ոք կրնայ մեզ խախտել ո՛չ հրեշտակներ, ո՛չ մարդիկ. . . Մինչեւ իսկ անմահ ալ ըլլայինք, պէտք էլ որ Քրիստոսի սիրոյն համար մեռնէինք, որովհետեւ Քրիստոս անմահ էր, եւ մեր սիրոյն համար խաչուեցաւ՝ մեռաւ : »

#### 4. Պարսկական բռնութիւն

Ա . Հայ եկեղեցականներու պատասխանին վրայ բարկանալով, Յազկերտ ուզեց բռնի կերպով մոգա-

կան կրօնը տարածել եւ Քրիստոնէութիւնը վերցնել մեր մէջէն :

Բ . Ա . Ղեւոնդեանները գիւղեր, քաղաքներ ցրուելով ժողովուրդին իմացուցին Քրիստոնէական կրօնի դէմ եղած վտանգը եւ 451-ին կրօնական մաքառումով դիմազրեցին մոգական կրօնքին :

Գ . Անկէ ետքը Պարսիկները այլ եւս չհամարձակեցան բռնի կերպով մոգական կրօնը տարածել մեր մէջ, այլ աշխատեցան կեղծաւորութիւնով, կաշառքներով ու պատիւներով Հայ եկեղեցիին զաւակները իրենց կողմը որսալ :

Դ . Այս միջոցներով Հայերէն շատերը մոգական կրօնքն ընդունած էին, եւ Պարսիկները դրեթէ իրենց նպատակին պիտի համնէին, սակայն Յովհան Մանդակունի կաթողիկոսն ու Վահանը՝ ուխտապահ Ժողովրդի զլուին անցնելով երկար մաքառեցան Պարսիկներու հետ, մինչեւ որ բոլորովին դուրս վռնտեցին զանոնք :

Ե . Պարսիկ Վաղարշ թագաւորը կը հարկադրուի հաշտութիւն ընել հետեւեալ պայմաններով: 1 . Որ այլ եւս ոչ մի Հայ մոգական կրօնը չընդունի: 2 . Ժողովուրդը առաջուան պէս ազատ կերպով Քրիստոնէութիւնը պաշտէ: 3 . Պարսիկները երկրին ոչ մէկ գաւառի մէջ կրակարան չպիտի շինէին: 4 . Ուրացեալ Հայերուն ալ պատիւ ու պաշտօն չպիտի տրուի: Այս պայմաններով Քրիստոնէական կրօնը վերջնականապէս յաղթանակ կը տանի մոգական կրօնքին դէմ:

Զ . Մինչեւ իսկ քիչ ժամանակէն ետքը Վաղարշի հրամանով Վահան կը կարգուի մարդպան. այս դէպքին վրայ ամբողջ Հայ եկեղեցին կ'ուրախանայ, որովհետեւ այս իրողութիւնով Քրիստոնէական կրօնքին

ապահովութիւնն եւ յարատեւութիւնը կը հաստատուի պաշտօնապէս։ Մանդակունի կաթուղիկոսը ոգեւորուած քարոզ մը կը խօսի Դուինի Մայր եկեղեցին մէջ, եւ կը յորդորէ ուխտապահները որ հաշտութեան ձեռք երկնցնեն իրենց ուխտազանց եղբայրներուն։

Տիեզերական ժՈՂՈՎՆԵՐ

Ա. Առաքեալներու յաջորդներու ատեն քրիստոնեաներու մէջ գտնուեցան այնպիսի մարդիկ, որոնք Քըրիստոսի եւ Հոգին սուրբի Աստուածութեան հակառակ կարծիքներ յայտնեցին, եւ ժողովուրդը սկսան մոլորդնել։

Բ. Ասոնց սխալ կարծիքները հերքելու համար կազմուեցան ժողովներ, որոնք կը կոչուին Տիեզերեկան Ս. ժողովներ։

Ա. Նիկիոյ սուրբ Ժողովը

Ա. 325 թուին Նիկիա քաղաքին մէջ կազմուեցաւ առաջին տիեզերական ժողովը 318 Հայրապետներով։ Հայ եկեղեցին կողմէ ներկայ էր Ս. Արիստակէս Հայրապետը։

Բ. Այս ժողովի գումարուելուն պատճառն էր Արիստ, որ կ'ուրանար Քրիստոսի աստուածութիւնը ժողովը հերքեց Արիստի կարծիքը եւ հաստատեց Քըրիստոսի Աստուածութիւնը։

Գ. Այս ժողովին մէջ գրեցին Հաւատամքը, որ կը

կոչուի Հաւատոյ Հանգանակ, այսինքն դաւանութեան ամփոփում կամ հաւատալիքներու ժողովածու : Ա. Գրիգոր Լուսաւորիչ ասոր վրայ աւելցուց « Իսկ մեք փառաւորեացուք » ը։

Ա. յաւելումով Ա. Գրիգոր կըզգուշացընէ մեր ժողովուրդը, որպէս զի Աստուծոյ յատկութիւնները չը քննադատեն, այլ անոր բարոյական պատուէրները հասկնան ու կատարեն։ Ա. յապիսով Ա. Գրիգոր ազատած է մեր եկեղեցին կրօնական վէճէրէն, որոնք վեսսակար հետեւանքներ կրնային ունենալ մեր եկեղեցիի զարգացման վրայ, ինչպէս որ նոյնը կը բացատրեն Յոյն եւ Լատին պատմութիւնները։

Բրդ. Տիեզերական Ժողով

Ա. Երկրորդ Տիեզերական Ժողովը գումարուեցաւ կ. Պոլսի մէջ 381-ին։ 150 Հայրապետներով։

Ա. յա ժողովին մէջ Հայ եկեղեցին կողմէ ներկայ էր Մեծն ներսէս հայրապետը։

Բ. կ. Պոլսոյ Տիեզերական ժողովին գումարուելուն պատճառն էր Մակեդոն եպիսկոպոսը. ասիկա Ս. Հոգին Ս. Երրորդութեան երեք անձերէն մէկը շէր ընդունէր։

Գ. Մակեդոն եպիսկոպոսի համոզումը կը կոչուի հոգեմարտութիւն կամ մոլորութիւն Ս. Հոգիին դէմ։ Երկրորդ Տիեզերական ժողովը հերքեց Մակեդոնի աղանդը, և հաստատեց Ս. Հոգիին Աստուած ըլլալը՝ Հայր Աստուծոյ և Որդի Աստուծոյ հաւասար։

Բրդ. Տիեզերական Ժողով

Ա. Երրորդ Տիեզերական Ժողովը գումարուեցաւ Եփեսոս քաղաքին մէջ 431 թուին՝ երկու հարիւր ե-

պիսկոպոսներով։ Այս ժողովին Հայոց կողմէն հրա-  
ւիրուած էր Ս. Սահակ Պարթեւ, սակայն չկրնալով  
երթալ, գրաւոր կերպով ընդունեց ժողովի որոշում-  
ները եւ գործադրեց Հայ եկեղեցիի մէջ։

Բ. Երրորդ Տիեզերական ժողովը գումարուած էր  
Նեստոր յոյն պատրիարքին մոլորութիւնը հերքելու  
համար, որ կ'ուրանար Յիսուս Քրիստոսի Աստուծոյ  
որդի ըլլալը։

Գ. Եփեսոսի Ս. ժողովը Նեստորի աղանդը հեր-  
քեց եւ արգիլեց Նիկիոյ Հանգանակէն զատ ուրիշ  
հաւատքի հանգանակ գործածել։

Դ. Մեր եկեղեցին կ'ընդունի և կը տօնէ այս ե-  
րեք Տիեզերական Ս. ժողովները եւ ասոնցմէ զատ ու-  
րիշ Տիեզերական ժողով չի ճանչնար։

Ե. 451ին Քաղկեդոն քաղաքին մէջ գումարուած է  
Եկեղեցական ժողով մը Յոյն եւ Հռովմէական եպիս-  
կոպոսներով, Հայ եկեղեցին այս ժողովին չմասնակ-  
ցեցաւ, նախ՝ որովհետեւ Հայ եկեղեցիի զաւակները  
նոյն թուականին իրենց կենդանի հաւատքը կենդա-  
նի գործով կը պաշտպանէին մոգական կրօնի դէմ,  
եւ Երկրորդ՝ անոր համար որ ժողովը հաւատքի վե-  
րաբերեալ խնդիրներէն աւելի Յոյն պատրիարքի եւ  
Հռովմի պապին առաջնութեան կամ զահերէցութեան  
խնդիրներով զբաղեցաւ։

Զ. Այս Քաղկեդոնի ժողովին պատճառով Հայ ե-  
կեղեցին հարիւրաւոր տարիներ շատ մը տառապանք  
քաշեց Յունաց եկեղեցիէն, որովհետեւ Յոյները կը  
պահանջէին որ Հայ եկեղեցին ընդունի Քաղկեդոնի  
ժողովը, սակայն մեր եկեղեցական հայրերը միշտ  
մերժած են, իրեւ մնասակար գործ մեր եկեղեցիին  
ինքնուրոյն զարգացման և իր մոլորամիտ վարդա-  
պետութիւն։

ՔՐԻՍՏՈՆԷԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՄ ԳԼԽԱՒՈՐ  
ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

1. Եկեղեցիին վիճակը առջի դարերուն մէջ

Ա. Քրիստոնէութեան առաջին դարերուն մէջ Ե-  
կեղեցին մէկ էր, որովհետեւ ամէնն ալ մի և նոյն  
դաւանանքն ու մի և նոյն Եկեղեցական արարողու-  
թիւններն ունէին, ինչպէս պատուիրած էին առաք-  
եալները։

Բ. Այս ընդարձակ Եկեղեցին մասնաւորելու հա-  
մար, տեղին եւ ազգին նայելով՝ զանազան անուններ  
կը տրուէին, իրարմէ որոշելու համար. օր. Երուսա-  
լէմի Եկեղեցի, Անտիոքի Եկեղեցի, Աղէքսանդրիոյ  
Եկեղեցի, Եփեսոսի Եկեղեցի, Հայ. Եկեղեցի, Յոյն  
Եկեղեցի, Հռովմի Եկեղեցի, և լ։

2. Հայ. Եկեղեցի

Ա. 451ին, երբ Քաղկեդոնի ժողովը կազմուե-  
ցաւ Յունաց եւ Լատինաց Եկեղեցիներու նախաձեռ-  
նութեամբ, Հայ Եկեղեցին չմասնակցեցաւ այդ ժո-  
ղովին եւ ոչ ալ անոր որոշումներն ընդունեց։

Բ. Այս ժամանակէն սկսած՝ մեր Եկեղեցին առան-  
ձին ինքնուրոյն Եկեղեցի մը դարձաւ, մի եւ նոյն  
ատեն ջանաց առաքելական ժամանակի դաւանանքն  
ու ծէսերը պահպանել. ասոր համար ալ մեր Եկեղե-  
ցին ամենէն աւելի մօտիկ է նախնական առաքելա-  
կան Եկեղեցիին։

Յ. Յունադաւան ու Հռովմէադաւան եկեղեցիներ

Ա. Երբ Հռովմէական կայսրութիւնը երկուքի բաժնուեցաւ, Բիւզանդիոնի կայսրութեան միջոցին՝ Կ. Պոլսոյ մէջ նստող Յոյն Պատրիարքները մեծ ազդեցութիւն ձեռք բերելով՝ բոլոր յունական եկեղեցին միացուցին իրենց իշխանութեան ներքեւ, եւ սկսան ինքինքնին տիեզերական Պատրիարք հռչակել:

Բ. Հռովմի մէջ նստող եպիսկոպոսները միջին դարու սկիզբները կամաց կամաց կը զօրանան, չնորհիւ իրենց աշխարհապարական դիրքին, եւ կը յաջողին Քրիստոնեայ դարձնել այն բոլոր բարբարոս ազգերը, որոնք ամբողջ Եւրոպան գրաւելով՝ առանձին թագաւորութիւններ հաստատած էին:

Գ. Այս միջոցին բոլոր Եւրոպացի Քրիստոնեանները Հռովմայ եպիսկոպոսներու իշխանութեան կ'ենթարկուէին և անոնցմէ կըստանային իրենց հոգեւոր պաշտօնեանները: Հետեւարար Հռովմի եպիսկոպոսները մեծ հեղինակութիւն ու ազդեցութիւն ձեռք կը բերեն ամբողջ Եւրոպայի մէջ, եւ կ'սկսին Հռովմի Պապերը կոչուիլ:

Դ. Այսպէսով արեւմուտքի մէջ եկեղեցիները կը հապատակին Պապին, իսկ արեւելքի մէջ Բիւզանդիոնի պատրիարքներուն, թէեւ դաւանանքով ու ծէսերով մէկ եկեղեցի կը համարուէին:

Ե. Հռովմի պապերը Բիւզանդիոնի Պատրիարքներու «տիեզերական» տիտղոսին հաշտ աչքով չեն նայիր, եւ կ'ուղեն բոլորովին ինքնուրոյն եկեղեցի և հոգեւոր իշխանութիւն կազմել, ասոր համար կ'ըսկսին զանազան պատրուակներով Բիւզանդիոնի պատրիարքներուն հետ գժտիլ, և եկեղեցին մէջ բաժանում ա-

ռաջացնել: Այնպէս որ 1054-ին կոստանդին թ. Մոնումախոս կայսրին ժամանակ, այս եկեղեցիները վերջնականապէս իրարմէ բաժնուելով, արեւմուեան եկեղեցին կը կոչուի Հռովմէական եկեղեցի, իսկ արեւելեանը Յունադաւան եկեղեցի: Այս բաժանումէն ետքը երկու եկեղեցիներն ալ թէ՛ գաւանանքի ու թէ՛ եկեղեցական ծէսերու մէջ փոփոխութիւններ ու տարբերութիւններ ընելով՝ ներկայ Հռովմէական եւ Յունական եկեղեցիներու վիճակը կըստանան:

#### 4. Հռովմէական եկեղեցի

Ա. Միջին դարուն, ամրող Եւրոպայի քրիստոնեանները Հռովմէադաւան էին եւ ամէնքն ալ կը հապատակէին Հռովմի Պապերուն: Ասոնք կը ջանային իրենց ազգեցութեան ու պատուէրներուն հնազանդեցընել ժողովուրդները:

Բ. Այս նպատակին հասնելու համար այլ եւ այլ միջոցներ գործ կը դնէին՝ բարոյական, կրօնական և նիւթական արգելքներով որոնք գժգոհութեան պատճառ եղան:

#### 5. Լուսեր եւ Բողոքական եկեղեցին կազմակերպութիւնը Կերմանիոյ մէջ

(1517 - 1555)

Ա. Լուսեր վարդապետ Օգոստինեան կրօնաւորներէն էր, եւ վկիրթէմպէրկի համալսարանին մէջ Աստուածաբանութեան դասատու էր:

Լուսեր անգամ մը Հռովմ ուխտի կ'երթայ, հոն

տեսնելով Հռովմի եկեղեցականներուն աննախանձելի վարքն ու բարքը, կը գայթակղի, եւ իր կարծիքը բոլորովին կը փոխէ հռովմէական եկեղեցականներու նկատմամբ, եւ կըսկսի քննադատական աշքով նայիլ անոնց բոլոր գործերուն:

Բ. Նոյն միջոցներուն, Լուսն Ժ. պապը ներողութեան տոմսակներ կը հանէ:

Գ. Երբ Տօմինիկեան թէթզէլ վարդապետը Վիւրդէմպէրկ զնաց Պապին հաստատած տոմսակները ծախելու, դժգոհութիւնը երեւան եկաւ, և Լուտեր 95 յօդուածներ գրեց Հռովմէական եկեղեցին վերաբերեալ և զայն կախեց եկեղեցին դուռը (1517):

Դ. Պապը կոնդակով մը կը հրամայէ Հռովմէականներուն որ ոչ ոք չկարդայ Լուտերի գրուածքը, եւ միեւնոյն ատեն կը բանադրէ Լուտերը: Խակ Լուտեր Գերմանացի իշխաններէն քաջալերուած, հրապարակով կ'այրէ Պապին կոնդակը եւ կը յայտարարէ թէ այսուհետեւ քրիստոնեանները պիտի հնագանդին ոչ թէ Պապին, այլ Ս. Գրքի պատուէրներուն:

Ե. Սակէ ետք Լուտեր կ'սկսի հռովմէադաւան եկեղեցւոյ վարդապետութիւնը քննադատել, եւ սխալ կողմերը ցուցնել: Իշխաններն ու ժողովուրդը Լուտերին իրաւունք տալով, անոր կողմը կ'անցնին, եւ այսպիսով երկպառակութիւնը կը սաստկանայ: 1521-ին Վորմսի մէջ մեծ ժողով մը կը գումարուի Լուտերի վարդապետութիւնը քննելու համար: Լուտեր կը ներկայանայ ժողովին եւ իր վարդապետութիւնը քաջութիւնով պաշտպանելէն ետքը՝ ազատ կ'արձակուի: Սակայն ճամբան դիմակաւոր մարդիկ կը բռնեն զայն և Թիւրինգի Վարդպուրկ դղեակին մէջ կը պահէն: Այս դիմակաւորները դրկած էր Սաքսոնեայի

իշխանը, որպէսզի իր բարեկամ Լուտերն ազատէ հաւատաքննութեան զինուորներու ձեռքէն:

Զ. Լուտեր Վարդպուրկի մէջ Ս. Գիրքը Լատիներէնին Գերմաններէնի կը թարգմանէ, հռովմէական եկեղեցին ծէսերն ու արարողութիւնները կը մերժէ, եօթը խորհուրդներէն կ'ընդունէ միայն մկանութիւնն ու հաղորդութիւնը: Եկեղեցական արարողութեան մէջ գլխաւոր տեղը կուտայ Ս. Գրքի ընթերցանութեան ու մեկնութեանը, կը մերժէ նոյնպէս կուսակրօնութիւնը եւ ինք ամուսնանալով՝ առաջին օրինակը կուտայ միւս բողոքական քարոզիչներուն:

Լուտերի կազմակերպած դաւանութիւնը՝ որ տարածուեցաւ զինաւորապէս Գերմանիոյ եւ Սկանդինավորութիւնուն մէջ, կոչուեցաւ «բարեկարգուած կամ բողոքական» եկեղեցի կամ կրօն:

Է. Լուտեր ուղելով Գերմանիոյ իշխանները կապել իր նոր դաւանութեան հետ, եկեղեցիններու եւ վանքերու ընդարձակ կալուածները բաժնեց անոնց մէջ եւ մաս մըն ալ աղքատ ժողովրդին տուաւ, եւ այսպիսով զանոնք բարեկարգուած եկեղեցին պաշտպառութիւնները զարձուց: Միեւնոյն ատեն հրաման տուաւ պահանջները պարձուց: Գիրքը կարդայ եւ հասկցածին պէս մեկնէ: Այս պատճառով, քիչ ժամանակին նոյն բողոքական դաւանութեան մէջ բաժանումներ առաջ եկան, որոնք իրարմէ տարբեր կերպով կը բացատրէին Ս. Գիրքը, Ասոնցմէ նշանաւորներն են Ցվինգլիի եւ Կալվինական դաւանութիւնները, որոնք տարածուած են Ֆրանսայի, Շողլանտայի, Հոլանդայի եւ Զուլիցերայի մէջ:

6 . Անգղիական Եկեղեցի

( 1531 - 1562 )

Ա . Անգղիոյ մէջ կրօնական բարեկարգութիւնը մտաւ Հենրիկոս Բ . թագաւորի տաեն . այս թագաւորը առաջ շատ ջերմեռանդ հոռվմէադաւան էր , եւ մինչեւ իսկ հոռվմէական եկեղեցին Լուտերի դէմ պաշտպանելու համար գիրք մը գրած էր , եւ ասոր համար Պապէն « Հաւատոյ պաշտպան » տիտղոսն ստացած էր :

Բ . Հենրիկոս Բ . ի կինը անզաւակ ըլլալուն համար , Հենրիկոս Պողոմէոս է . Պապէն ամուսնալուծութիւն կը պահանջէ , սակայն Պապը կը մերժէ :

Գ . Ասոր վրայ Հենրիկոս կը բարկանայ եւ Պարլամէնտի (Խորհրդարան) միջոցով ամբողջ Անգղիոյ մէջ յայտարարել կուտայ թէ այսուհետեւ Անգղիոյ մէջ եկեղեցին պետք Անգղիոյ թագաւորն է , և Անգղիոյ եկեղեցին պիտի հնագանդի թագաւորին և ոչ թէ Պապին :

Դ . Այն հոռվմէադաւանները՝ որոնք չէին ուզեր ընդունիլ Հենրիկոսի կարգադրութիւնը՝ բանտարկուեցան , անոնց հարատութիւնը գրաւուեցաւ , եւ շատերն ալ սպաննուեցան : Կային բողոքականներ ալ , որոնք կ'ուզէին որ Անգղիոյ եկեղեցին Լուտերի կազմակերպութիւնն ստանայ , սակայն Հենրիկոս ասոնց ալ հակառակեցաւ և անհնագանդներն հալածեց :

Ե . Հենրիկոս Ս . Գիրքը թարգմանել տուաւ Անգլիերէն լեզուի , իսկ հոռվմէական եկեղեցին արարողութիւններն ու դաւանանքը չնչին փոփոխութիւնով նոյնը թողուց : Վանքերու եւ եկեղեցիներու կալուածները գրաւեց , վանականներու եւ եկեղեցա-

կաններու թիւը քիչցուց եւ ուրիշ տնօրինութիւններ ըրաւ :

Անգղիոյ « բարեկարգութիւններն ու զգեստները շատ պարզ են , եւ եկեղեցական պաշտօնեաններն ալ աւելի պարտաճանաչ են :

Անգղիոյ եկեղեցին մէջ եպիսկոպոսական իշխանութենէն զատ , ուրիշ բարձր հոգեւոր իշխանութիւն չկայ , ասոր համար ալ կոչուեցաւ Եպիսկոպոսական եկեղեցի կամ Անգղիական եկեղեցի :

Զ . Եպիսկոպոսական եկեղեցիէն զատ միւս եկեղեցիները ջանացած են մեր եկեղեցին զաւակներուն մէջ բաժանում առաջացնել , եւ արդէն յաջողած են մաս մը Հայնը մեր մայրենի եկեղեցին ծոցէն խւելով՝ իրենց դաւանութեան դարձնել . ասոնց իւրաքանչիւրի պատմութիւնը մեր եկեղեցական Պատմութեան հետ պիտի սորպինք իր կարգին :



### ՔԱՂԿԵԴՈՆԻ ԺՈՂՈՎԻՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ ՄԵՐ ՄԷՋ

Ա . Երբ որ Քաղկեդոնի Ժողովին պատճառած վէճերն ու խոռվութիւնները Հայ ժողովուրդի մէջ սկսան մանել , այն ժամանակուան Բարկէն կաթողիկոսը ( 487-492 թ . ) աշխատեցաւ որ աղէտալի վէճերը Հայ եկեղեցին մէջ չմտնեն :

Բ . Բարկէն կաթողիկոս Ա . Էջմիածնի մէջ եկեղեցական ժողով գումարեց , ուր Հայ եկեղեցիի նըշանաւոր դէմքերէն զատ կը գտնուէին նաեւ Աղուանից եւ վրաց կաթողիկոսները իրենց Եպիս-

կոպոսներով։ Որովհետեւ այն ատեն Աղուաններն ու Վրացիները Հայ եկեղեցին հետ մէկ էին։ Հայոց կաթողիկոսները անոնց համար կաթողիկոսներ կ'ընտրէին եւ կ'օծէին Ս. Սահակ Պարթեւի եւ Մեսրոպի ժամանակէն սկսած։

Դ. Ա. յդ ժողովին մէջ, բոլոր ժողովականներու հաւանութիւնով կը մերժուի Քաղկեդոնի ժողովը, եւ կ'որոշեն բաւականանալ միայն առաքեալներու քարոզաներով եւ երեք Տիեզերական ժողովներու վըճիւներով, որոնք կը վերաբերէին հաւատքի, վարդապետութեան եւ եկեղեցական կարգապահութեան։

Դ. Ա. յս ժամանակէն սկսած՝ Յունական եւ Հռովմէական եկեղեցիները հակառակութիւն եւ հալածանք կը հանեն Հայ. եկեղեցին դէմ, այնպէս որ շատ շփոթութիւններու եւ խռովութիւններու պատճառ եղաւ Քաղկեդոնի ժողովին մերժումը։ Նոյնպէս մեր եկեղեցին նշանաւոր Հայրերը շատ մը գրուածքներ ունեցան Քաղկեդոնի ժողովի որոշման դէմ։

Ե. Մեր եկեղեցին Հայրերը միշտ հաստատամութիւնով մերժեցին Քաղկեդոնի ժողովն ընդունիլ՝ իրեւ օրինաւոր տիեզերական ժողով, որովհետեւ եթէ ընդունէին, մեր եկեղեցին այլ եւս անկախ եկեղեցի չամարուէր, եւ պիտի մանէր Յոյն եկեղեցին իշխանութեան տակ։



ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՐԴՈՒԹԻՒՆ ԲԱԲԿէՆ  
ՅԱԶՈՐԴՆԵՐՈՒ ԱՏԵՆ, ՄԻՒԶԵՒ 551 թ.

1. Ներսէ Բ. Աօսարակեցի (525-534)

Ա. Բաբկէն կաթուղիկոսի յաջորդներէն Ներսէս  
Բ. Աշտարակեցին ատեն Դուկինի մէջ եկեղեցական

ժողով մը կը գումարուի, ուր ներկայ կը գտնուին բազմաթիւ նշանաւոր եկեղեցականներ։

Բ. Ա. յս ժողովին մէջ երեսունի չափ կանոններ կը հաստատեն Ս. Սահակի կանոններէն առնելով, որոնք կը բացատրէին թէ եպիսկոպոսները, քահանաները, վանականները եւ սարկաւագները ի՞նչպիսի պարտականութիւններ պիտի ունենան, թէ՝ իրարու և թէ ժողովրդի նկատմամբ։

Գ. Ա. յս ժողովին մէջ հաստատեցին նոյնպէս շարաթական պահք իւրաքանչիւր ամսուան համար, որոնք մինչեւ այսօր կը պահուին, եւ կը կոչուին հետեւեալ անուններով։

Ա. Պահք Եղիական

Բ. » Ամարայնոյ կամ Ս. Լուսաւորչի

Գ. » Վարդապառի

Դ. » Աստուածածնի

Ե. » Խաչի

Զ. » Վարագայ Խաչի

Է. » Յիսնակաց

Ը. » Զմերայնոյ կամ Ս. Յակոբայ

Թ. » Յայտնութեան

Ժ. » Առաջաւորաց՝ Լուսաւորչէն սահմանուած։ Խոկ մնացած երկու ամիսներու շաբաթական պահքը քառասնորդական պահքի հետ կը հաշուուի։

2. Մովսէս Նդիվարդեցի եւ Հայկական տուար

Ա. Ներսէս Բ. ի յաջորդներէն է Մովսէս Եղիվարդեցի կաթուղիկոսը։

Բ. Մովսէս Կաթուղիկոսի գլխաւոր գործը կ'ըլլայ Հայ տոմարը կարգաւորել, որովհետեւ այն ատեն-

ները եկեղեցական արարողութիւններու մէջ շփոթութիւն կը պատահէր միօրինակութիւն չըլլալուն :

Գ. Մովսէս Եղիվարդեցին Դուին քաղաքի մէջ Եկեղեցական ժողով կը գումարէ, ուր ներկայ կը գտնուին թէ՛ եկեղեցական եւ թէ՛ աշխարհական հըմուա՝ ուսումնական մարդիկ : Ժողովին մէջ կը կարգաւորուի Հայկական Տոմարը, եւ կը սահմանեն մի ուրիշ՝ առանձին թուական, որ կըսկսի Փրկչական 551 թուականէն եւ կը կոչուի թուական Հայոց Տումարի :

Դ. Այս թուականը մէկ երկու դարերէ ի վեր հազիւ կը գործածուի Եկեղեցական զրքերու, Հայրապետական կոնդակներու եւ Օրացոյցներու մէջ, միշտ Փրկչական թուականէն 551 տարի պակաս հաշուելով :

Հայկական թուականը առ հասարակ կը գրեն ոչ թէ Հռովմէական թուանշաններով, այլ Հայկական գիրերով : Օրինակ .

$A = 1$ ,  $B = 2$ ,  $C = 3$   $m_{\text{ինչեւ}} = 10$ ,  
 $d_{\text{Ա}} = 11$ ,  $d_B = 12$  եւն.  $b = 20$ ,  $l = 30$ ,  
 $n = 40$   $m_{\text{ինչեւ}} = 100$ ,  $d_{\text{Ա}} = 101$ .  $d_B = 110$ .  
 $\alpha_{\text{Խ}} = 143$  եւն.  $U = 200$ ,  $B = 300$ ,  $N = 400$  եւն.  $H = 1000$ ,  $H_{\text{Ճ}} = 1101$ ,  $H_{\text{Ա}} = 1037$ ,  
 $H_{\text{Յ}} = 1356$ .  $H_{\text{Յ}}H_{\text{Բ}} = 1848$ :

### ԱԲՐԱՀՈՒՄ ԵՒ ԿՈՄԻՏԱՍ ԿԱԹՈՒՂԻԿՈՍՆԵՐ

Ա. Մովսէս Եղիվարդեցին ետքը կաթուղիկոս կ'ըլլայ Ռէտունեաց երկրի Արքահամ եպիսկոպոսը, ասոր ատեն Վրացիներու կիւրիոն կաթուղիկոսը, զոր Մովսէս Եղիվարդեցին ձեռնադրած եւ զրկած էր

Վրաստան, քաղկեդոնականութիւնը կ'ընդունի, եւ Վրաստանի մէջ բաւական խռովութիւններ հանելէն վերջը, Վրացիները Հայ Եկեղեցիէն կը բաժնէ եւ Յունաց հետ կը միանայ՝ Մօրիկ կայսեր կողմէն քաջալերութիւն գտնելով :

Բ. Արքահամ կաթուղիկոսին կը յաջորդէ Տարօնի եպիսկոպոս եւ Գլակայ վանքի վանահայր Կոմիտաս եպիսկոպոսը որ Ա.ց զիւղէն էր :

Գ. Կոմիտաս կաթուղիկոս կը նորոգէ Հռիփսիմեանց վանքը եւ Ս. Էջմիածնի գմբէթը, Հռիփսիմէի վկայարանին մէջ կը գտնուէր Ս. Հռիփսիմէ կոյսի նշխարը՝ Լուսաւորչի եւ Սահակ Պահթեւի մատանիներով կնքուած :

Դ. Կոմիտաս կաթուղիկոս Ս. Հռիփսիմէի տապանը ծածկելու ատեն երգել կուտայ և Անձինք նուիրեալք» գեղեցիկ շարականը, զոր ինքը շարադրած է Ս. կոյսերու յիշատակին ու պատուին համար :

Ե. Այս շարականի մէջ կը նկարագրուի կոյսերուն պատմութեան գլխաւոր մասերը, կը նկարագրուի Ս. Հռիփսիմէի չքնազ գեղեցկութիւնը, որուն վրայ կը յիմարանան Դիոկետիանու և Տրդատ(\*). Արեւելք և արեւմուտք յայտնապէս իրարու կը խոստանան, բայց ծածուկ իրարմէ յափշտակել կ'ուղեն Ս. Հռիփսիմէն :

Ապայն Հռիփսիմէն աշխարհիս վայելքն ու մեծութիւնը կը զոհէ Քրիստոսի երկնաւոր սիրոյն համար : Այսպէս, հզօր բազուկներ կը թունան եւ կուսական ձեռքերէ կը յաղթահարուին :

Զ. «Անձինք նուիրեալք»ը ամէն տարի կ'երգուի մեր Եկեղեցիներուն մէջ «կուսանաց տօներու» ատեն :

(\*) Տե՛ս ՆորԴպրոց, Դ. Արքակ, էջ 13-14, դաս 1-2 :

ԵԶՐ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ

Ա. Կոմիտասին յաջորդող կաթուղիկոսներէն է Եզրը, որ մեծած եւ կրթուած էր կաթուղիկոսարանի մէջ, եւ փակակալի (լուսարարապետ) պաշտօն կը վարէր Վաղարշապատի Ս. Դրիգոր Եկեղեցիին մէջ։

Բ. Եզրի կաթուղիկոսութեան ատեն Յոյներու Հերակլ կայսրը Պարսիկներու հետ հաշտուելով՝ Խոսրով թագաւորի ատեն գերի տարուած խաչափայտը կ'ազատէ, եւ ետ դառնալու ատեն, Կարնոյ մէջ կը հրամայէ որ Յունաց եւ Հայոց եպիսկոպոսներու մասնակցութիւնով Եկեղեցական ժողով գումարուի՝ Քաղկեդոնի ժողովը Հայերուն ընդունել տալու համար։

Գ. Կայսրը Եզր կաթուղիկոսն ալ կը հրաւիրէ ժողովին, միեւնոյն ատեն կը սպառնայ՝ իմացնելով որ Եթէ չուզէ գալ, այն ատեն Յունաց բաժնի Հայոց համար ուրիշ կաթուղիկոս կը նշանակէ, եւ չի թողուր որ Եզրը կաթուղիկոսութիւն ընէ։

Դ. Եզր կաթուղիկոս կայսեր սպառնալիքէն հար կադրուած՝ Կարին կ'ուղեւորի, կ'ուղէ նաեւ իր հետ տանիլ Մաթուսաղա հայ գիտնական վարդապետը, որ Վարդապետարանին մէջ դասախոսութիւն կ'ընէր եւ երիտասարդ հոգեւորականներ կը պատրաստէր։ Սակայն Մաթուսաղան իր դաստիարակչական գործը աւելի օգտակար համարելով՝ կը հրաժարի երթալէն, եւ միայն դաւանութեան թուղթ մը կը գրէ եւ կը պատուիրէ որ կայսեր առջեւ կարդան ժողովի մէջ, իրեւ Հայ Եկեղեցիին դաւանանքը։

Ե. Եզր քանի մը եպիսկոպոսներով եւ վարդապետներով Կարին կը հասնի եւ ԵԶՐ-ին ժողովը կը գումարուի. այս ժողովի մէջ կը կարդացուին թէ՝

Յունաց եւ թէ Հայոց դաւանաթուղթերը, եւ Երկար վիճարանութիւններ կ'ըլլան։

Զ. Կայսրը զանազան խոստումներով եւ սպառնալիքով կըստիպէ Եզր կաթուղիկոսը, որ Քաղկեդոնի ժողովի որոշումներն ընդունի, Կաթուղիկոսն ալ կայսեր հրապուրանքէն տկարանալով կ'ընդունի Քաղկեդոնի ժողովը, ասոր համար կայսրէն պարգեւ կըստանայ քաղաք մը՝ աղահանքի հետ միասին, որ Ս. Էջմիածնէն ութ ժամ հեռաւորութիւն ունի։

Է. Եզր կաթուղիկոս Դուին դառնալով՝ կը ջանայ ընդունել տալ Հայ ժողովրդին Քաղկեդոնի ժողովը։ սակայն սաստիկ ընդդիմութեան կը հանդիպի, եւ այնքան կ'արհամարհուի Եկեղեցականներու կողմէն, որ կաթուղիկոսներու ցանկին մէջ անոր անուան գլխադիրը ներհակ կը գրեն՝ իրեւ անարգանք, որովհետեւ կ'ուզէր իր փառասիրութեան զոհ ընել մեր նախնիքներուն ճշմարիտ դաւանանքը։

Ը. Նոյն միջոցին Յունաց բաժնի Հայոց մէջ եւս սաստիկ խռովութիւններ կ'ըլլան, որովհետեւ Հայերէն ումանք Յունաց ստիպմար Քաղկեդոնի ժողովն ընդունելէն ետքը, սկսած էին առաքելական սովորութեան հակառակ հաղորդութեան բաժակի մէջ ջուր խառնել, նշանարը խմորով պատրաստել, ծընընդեան եւ մկրտութեան տօներու նախնական կարգը փոխել, «Ս. Աստուածն» առանց խաչեցարի երգել եւն.։ Այս փոփոխութիւններու պատճառով խռովութիւնը այնքան կը սաստկանայ որ Քաղկեդոնի ժողովն ընդունողներն անգամ նորէն կը մերժեն զայն։

Հայ Եկեղեցիին կրտծ հալածանին Յունական  
Եկեղեցիէն մինչեւ Հայրապետական Արքոի  
Կիլիլիա փոխադրուիլը  
( 640 - 1080 )

Այս շրջանի ընդհանուր վիճակը

Ա. Այս շրջանի մէջ հայ Եկեղեցին յարաբերութիւններ կը հաստատէ արաբացի ամիրապետներու և սոսիկաններու հետ :

Բ. Թրիստոննեայ Ցոյներու ըրած չարիքն հարկագրեց հայ Եկեղեցիին եւ ժողովրդի առաջաւորները որ կըստիպուին Եկեղեցական խաղաղութեան համար երբեմն Ցունաց կայսրներու բարեսրտութեան դիմել, եւ երբեմն ալ Ամիրապետներու գթութեան ապաւինիլ : Այս շրջանին մէջ յաճախ կը պատահին գժառութիւններ, կաթուղիկոսներ կը հեռացուին եւ Եկեղեցական անօթներ կը ծախուին, վանքերու կալուածներ կը փափառուին, արարողութիւնները կը խափանուին, եւայլն :

Այս շրջանի նշանաւոր կարուղիկոսներն են

1. Ներսիկ Գ. Շինող ( 639-661 թ.)

Ա. Ներսէս Գ ի առաջին գործը կըլլայ Հայ Եկեղեցին խնամել եւ միսիթարել. շատ մը քանդուած տաճարներ կը նորոգէ, եւ Եկեղեցիներ շինելով՝ Ներսէս շինող կը կոչուի :

Բ. 645-ին Դուին քաղաքի մէջ Եկեղեցական ժողով կը զումարէ բազմաթիւ եպիսկոպոսներով ուր Բաղկեդոնի ժողովը մերժելէն ետքը, Եկեղեցականներու պարտականութեան վերաբերեալ նոր կանոններ կը խմբագրուին իրենց ժամանակի պահանջներուն համաձայն, հիմունելով Ս. Թարգմանիչներու հաստատած կանոններուն. Նոյնպէս ընտրութիւն կը կատարուի շարականներու մէջ, որոնց թիւը շատցած ըլլալով՝ ժամերգութիւնը շատ կ'երկննար, եւ չփոթութիւններու ալ տեղի կուտար :

Գ. Նոյն միջոցին Ցունաց կոստանդին կայսրը մեծ զօրքով դիմելով, ստիպմամբ կը պահանջէ Ներսէս կաթուղիկոսէն ու եպիսկոպոսներէն, որպէսզի յունական ծէսով հաղորդուին Անոնք կը մերժեն և յոյները բազմաթիւ չարիքներ կը հասցնեն Հայ Եկեղեցիին :

Դ. Ներսէս Շինողի ատեն կը հաստատուի Վարագայ Ս. Խաչի տօնը, որ Վարագայ լեռան վրայ լուսեղէն նմանութիւնով երեւցած էր Թողիկ ճգնաւորին : Կը պատմուի թէ առաքեալներու ատեն Խաչափայտին մէկ մասը ձեռք անցնելով՝ մինչեւ Հռիփումեանց ձեռքը հասած էր, ասոնք ալ փախչելու ժամանակ կը ծածկեն Վարագայ լեռան մէջ, որպէսզի Խաչափայտը հալածողներու ձեռքը չիյնայ :

2. Սահակ Զորափորեցի ( 673-704 թ.)

Ա. Սահակ Զորափորեցին իր կաթողիկոսութեան սկիզբները կը ստիպուի Դամասկոս երթալ. անոր բացակայութեան ատեն շատ մը Եկեղեցիներ կը զըրկուին իրենց անօթներէն: Կը նահատակուի նաեւ Դաւիթ Դունեցին, որ Պարսիկ հօրմէ եւ Հայ մօր-

մէ էր, եւ մկրտուելով Քրիստոնեայ դարձած էր . ասիկա Դուինի մէջ նահատակուելուն համար Դունեցի կը կոչուի (\*), եւ մեր եկեղեցին ասոր տօնը կը կատարէ :

Բ. Սահակ կաթուղիկոս Դամասկոս գտնուած միջոցին կ'իմանայ թէ Մոհմատ Որդայ անունով զօրավարը կուգայ, իսկոյն անիկա դիմաւորելու կ'երթայ բայց ճամբան կը հիւանդանայ ու կը վախճանի : Հայրապետը հիւանդութեան միջոցին աղաչանաց գիր կը գրէ, եւ կը պատուիրէ մեռած ժամանակը, որ իր ձեռքին մէջ պահեն : Մոհմատ՝ հայրապետին վախճանիլը լսելով՝ ինք անոր քով կ'երթայ, եւ ողջունելով իբրեւ կենդանի մարդուն, ձեռքէն գիրը կ'առնէ : Մոհմատ այս սրտաշարժ տեսարանէն կարեկցելով, կը խոստանայ խաղաղութիւն հաստատել, եւ հրաման կուտայ որ թշուառ հայրապետին մարմինը տանին եւ իր երկրին մէջ թաղեն :

Յովհան իմաստաեր Օձնեցի (318-329)

Ա. Յովհան Օձնեցին իր հայրապետութեան երկրորդ տարին՝ Դուին քաղաքի մէջ ժողով գումարելով 32 հատ եկեղեցական կանոններ կը հաստատէ, եւ ինք ալ ժողովին որոշումով կը մերժէ Քաղկեդոնի ժողովը, որովհետեւ նոյն ժամանակի Յունաց բաժնի Հայոց մէջ բաւականի ընդունելութիւն գտած էր Յոյներու ճնշումով :

Բ. Յովհան իմաստասէր, Ամիրապետին փափաքին համաձայն, կ'երթայ կը ներկայանայ անոր . հայրապետն իր պատկառելի կերպարանքով, շքեղ հա-

[\*] Տես Շնօրհալի եւ պարագայ իւր. էջ 394:

գուստով եւ վայելուչ վարմունքով շատ ազդեցութիւն կը թողու Ամիրապետին վրայ, եւ մեծ պատիւներով կը մեծարուի :

Գ. Ամիրապետը Կաթուղիկոսին արտաքոյ կարգի շքեղութիւնը կը տեսնէ, եւ Քրիստոնէական կրօնքի քարոզած պարզութեան ծանօթ ըլլալով՝ անոր կը հարցրնէ . « ի՞նչ է պատճառը, որ ձեր կրօնքը պարզութիւն եւ անձնուիրութիւն կը քարոզէ, սակայն դուք շքեղութեամբ կը փայլիք » : Հայրապետը կը պատասխանէ . « Պատճառն այն է, որ առաջին դարերու Քրիստոսի հրաշքները այլ եւս չեն կատարուիր մեր ձեռքով, այդ պատճառով մենք ալ վայելուշ կը հագուինք, որպէսզի ժողովրդին վրայ ազդեցութիւն ունենանք, եւ կարողանանք դէպի բարին առաջնորդել » : Յետոյ առանձնանալով՝ կը ցուցնէ Ամիրապետին իր հագուստներու տակէն հագած կոշտ մազերէն խարազը, եւ կը համոզէ թէ ներսէն դարձեալ կրօնի պատուէրը կը պահնք, առանց անձնատուր ըլլալու փափկասիրութեան, Ամիրապետը կը զարմանայ Հայրապետին իմաստութեան վրայ, մեծ պարգևներով կ'արձակէ զայն, եւ կը խոստանայ անդորրութիւն չնորհէլ Հայերուն :

Հայրապետական Աթոռին Կիլիկիա փոխադրուելին մինչեւ նորէն Ս. Էջմիածին վերադառնալը եւ հաստատուիլը

( 1080 - 1441 )

Ա. Նախորդ շրջանին մէջ մեր եկեղեցիին պատմութենէն տեսանք, որ Հայրապետական Աթոռը ժա-

մանակին պարագաներու բերմամբ , Ս . էջմիածնէն փոխադրուեցաւ զանազան քաղաքներ , եւ յետոյ կիլվիսյի մէջ հաստատուեցաւ երկար ժամանակ :

Բ . Հայրագետական Աթոռը կիլիկիա հաստատուելէն ետքը , մեր եկեղեցին աւելի մօտէն յարաբերութիւն կ'ունենայ Յոյներու հետ , որոնք իրենց նախկին առաջարկութիւնները յամառութիւնով կը կրկնեն Քաղկեդոնի ժողովին համար , եւ Հայ եկեղեցին մէջ նորանոր խռովութիւններ կ'ելլէին :

Գ . Մեր եկեղեցին այս շրջանի մէջ արեւմտացի ուխտաւորներու չնորհիւ , նոր յարաբերութիւններ կը հաստատէ նաեւ Հռովմի եկեղեցին հետ : Հռովմի Պապերը կ'ուզեն այս յարաբերութիւններէն օգտուիլ : Կ'առաջարկեն որ Հայ եկեղեցին միանայ Հռովմի եկեղեցին հետ : Սակայն իրենց իսկական նպատակն էր Հայ եկեղեցին Հռովմէաղաւան եկեղեցիի հետ միացնելով , իրենց հոգեւոր իշխանութեան ենթարկել եւ այսպիսով Հռովմէական եկեղեցին ընդարձակել Արեւելքի մէջ :

Դ . Դժբաղդաբար Հայ ժողովրդի մէջ գտնուեցան սակաւաթիւ մարդիկ , որոնք կուսակից էին այս միութեան , յուսալով թէ իրենց ներ վիճակին մէջ կրնային Հռովմի եկեղեցիին օգնութեան դիմել : Սակայն այս յարաբերութիւններէն մեր եկեղեցին ոչ միայն չօգտուեցաւ , այլ շատ մը վնասներ կրեց :

Ե . Որովհետեւ Հռովմի եկեղեցին կ'առաջարկէր Հանդանակին մէջ աւելցնել Ս . Հոգիի բղխման համար ի Հօրէ եւ յՈրդւոյ բառը , կ'առաջարկէր ընդունիլ բաւարանը , Պապի գերիշխանութիւնը , Ս . Հաղորդութեան խորհրդի մէջ ջուր խառնել , տէրունական տօնները Լատին եկեղեցիին հետ կատարել եւն . եւ երբ որ քանի մը տկարամիտներ կ'ընդունէին այս

առաջարկութիւնները , նոյն ատեն Հայ . եկեղեցիին մէջ մեծ խռովութիւններ կը ծագէին , եւ շատ մը աղէտներու պատճառ կ'ըլլային :

Զ . Կաթուղիկոսներն եկեղեցական ժողովներով Հայ եկեղեցիին ուղղագաւանութիւնը կը պաշտպանէին , միեւնոյն ատեն կը ջանան մեղմացնել Յունական և Հռովմէական եկեղեցիներու խիստ առաջարկութիւնները , եւ կը յորդորեն որ բոլոր եկեղեցիները Քրիստոսի եղրայրութեան սէրը միայն ունենան իրարունկատմաքր :

Է . Այս խնդիրներու համար արեւմտեան եւ արեւելեան Հայ եկեղեցականները կը սկսին իրարու հետ սաստիկ պայքար մղել . առաջինները կը մեղմացրուին երկրորդներու կողմէն թէ անոնք Հայ եկեղեցին նախնի պարզութենէն աղաւաղած են , եւ Լատինական ու Յունական նորաձեւութիւններ մտցնող են եկեղեցիի մէջ . իսկ արեւելեան վարդապետները կը նախատուին իրերեւ եկեղեցական բարեզարդութեան արգիլողներ , եւ նախկին սովորութիւններու կուրօրէն հետեւողներ : Սակայն արեւելեան վարդապետները յաղթող կը հանդիսանան , եւ եկեղեցիին ինքնուրոյնութիւնը պաշտպաննելով՝ կ'ազատեն զայն կորուստէն :

### Ս . Ներսէս Շնորհալի

Ա . Ս . Ներսէս՝ Գրիգոր Գ . Պահաւունի կաթուղիկոսի եղբայրն էր : Գրիգոր Գ . կաթուղիկոս ձեռնադրուելէն յետոյ , իր եղբայրը եպիսկոպոս ձեռնադրելով՝ Ներսէս կ'անուանէ զայն եւ իրեն դործակից կ'ընէ իր կաթուղիկոսութեան միջոցին (1114) :

Բ . Ներսէս իր եղբօր մտերիմ ու օգնական ըլ-

լալով, շատ մը կաթուղիկոսական գործեր ինքը կը կատարէ, եւ իր ճարտար ու գեղեցիկ քարոզութիւններուն հետ զրած ոգելից եւ հոգեբռւղիս շարականներուն՝ երգերուն և ուրիշ գրուածներուն համար ընորհալի կը կոչուի: Գրիգոր Գ. եւ Ներսէս յաջորդաբար իրենց հայրապետական աթոռը կը հաստատեն կիլիկիայի Հռոմլայ բերդին մէջ:

Գ. Գրիգոր Պահաւունի խորին ծերութեան հասնելով՝ Հռոմլայի մէջ ժողով կը գումարէ և ժողովուրդի հաւանութիւնով կաթողիկոս կ'օծէ իր եղբայր՝ Ներսէսը, որ իր առաքինի վարքով և իմաստութիւնով յայտնի էր ո՛չ միայն ամբողջ ազգի մէջ, այլ և օտարներու մէջ:

Ներսէս Շնորհալի՝ կաթողիկոս կ'օծուի 1166ին եւ երեք ամիս ետքը եղբայրը՝ Գրիգոր Պահաւունին կը վախճանի:

Դ. Ներսէս Շնորհալի ժամանակ հայ ժողովուրդը ցրուած էր Կիլիկիայի, Պարսկաստանի, Աղուանից երկրի, Եգիպտոսի և Յունաստանի մէջ: Ս. Ներսէս Շնորհալի ընդհանրական ժուղթ կը զրէ բոլոր Հայ եկեղեցիներուն, և իր հայրապետութիւնը ծանուցանելին ետքը, կը յիշեցնէ անոնց իրենց պարտքը դէպի Աստուած, դէպի ազգը և կը յորդորէ որ իրարու հետ սիրով ապրին:

Ե. Հայ եկեղեցիի ժամասացութեան կարգ ու կանոնը ամէն տեղ միակերպ ընելու համար բոլոր նշանաւոր վանքերէն բերել կուտայ ընտիր ձեռագիր ժամագրքեր, և իրարու հետ համեմատելէն ետքը, նոր շարականներ կ'աւելցնէ ու կը կարգաւորէ:

Զ. Ս. Ներսէս Շնորհալիի ատեն Սամոսատ քաղին մէջ Արեւորդի կոչուած Հայեր կային, որոնք եւ հեթանոսական պաշտամունքներ կ'ընէին և արե-

ւին կ'երկրապագէին: Ներսէս Շնորհալին արեւորդիները քրիստոնէութեան կը դարձնէ, և անոնց վրայ եպիսկոպոս մը նշանակելով՝ կը պատուիրէ անոր որ արեւորդիները քրիստոնէական ուսմունքով կրթէ:

Շնորհալի եւ միուրեան խնդիր

Ա. Ս. Ներսէս Շնորհալիի դարուն մէջ հայ եկեղեցին շատ տառապանք կը քաշէր՝ մէկ կողմէ Յունաց եկեղեցիէն, և միւս կողմէ Հռովմի պապակրէն: Այս երկուքն ալ իրենց զօրաւոր զիրքերով կ'ուզէին Հայոց եկեղեցին հնաշել իրենց հետ միացնել, եւ զայն ինքնուրոյն վիճակէն զրկել:

Բ. Յոյները մանաւանդ շատ նեղութիւն կուտային Հայերուն: Հայ եկեղեցիները կը հալածէին, սեղանները կը կործանէին, մեր եկեղեցիին արարողութիւնները կը ծաղրէին, և միշտ կաթուղիկոսներուն թուղթ գրելով՝ կը պահանջէին որ իրենց եկեղեցիին հետ միանան: Այս խնդրին համար երկու կողմէն գրուած թուղթերը կը կոչուին « միութեան խնդրի » վերաբերեալ գրութիւններ:

Գ. Ներսէս Շնորհալիին ատեն, Յունաց կիր Այանուէլ կայսրը միութեան խնդրին նկատմամբ թուղթը մը կը գրէ և կը դրէ Կաթուղիկոսին՝ պատգամաւորներու ձեռքով: Ասոնք Շնորհալիին հետ երկար կը խօսին հաւատոյ և եկեղեցական արարողութիւններն մասին, և յետոյ Շնորհալիին զրաւոր պատասխանով Պոլիս կը դառնան:

Դ. Շնորհալի իր պրութիւնով բացատրած երահայ եկեղեցին դաւանանքն ու արարողութիւնները թաղէոս և Բարթուղիմէսս առաքեալներէն գրուած էին»:

Այս գրութիւնը կայսեր և պատրիարքին անհաճոյ ըլլալով՝ կայսրը երկրորդ գրութեամբ մը նոյն պատգամաւորներու՝ Ութման վանահօր և թէօրիանէ Աստուածաբան վարդապետներու ձեռքով կը դրկէ ներսէս Շնորհալիին :

Ե. Երկրորդ գրութեան մէջ կայսրը Զ առաջարկութիւններ կ'ընէր եկեղեցական արարողութեան վերաբերեալ. թէ Հայ եկեղեցին այս առաջարկութիւններն ընդունէր, այն ատեն կաթողիկոսները Յունաց պատրիարքներու իշխանութեան ենթարկուած պիտի ըլլային, և Հայ եկեղեցիին ինքնուրոյնութիւնն ալ պիտի վտանգուէր :

Զ. Շնորհալին կարձ նամակով մը կը պատասխանէ կայսեր թէ այս տեսակ կարեւոր խնդիր մը ինքը մինակ չէր կրնար կարգադրել, այլ ամրող հայ եկեղեցիին հոգեւորականներէն ընդհանուր եկեղեցական ժողով մը պիտի կազմէ, և ժողովը ինչ որ որոշէ, նոյնը պիտի հաշրոդէ իրեն :

Է. Շնորհալին բոլոր եպիսկոպոսներուն թուղթ կը դրէ և կը հրաւիրէ ժողովի. գեռ ժողով չգումարուած՝ ինք 75 տարեկան հասակին կը վախճանի 7 տարի կաթողիկոսութիւն ընելէ ետքը (1173): Երկար ժամանակ կաթողիկոսին մարմինն անթաղ կը մնայ, որովհետեւ ամէն կողմէ խուռն բազմութիւն կը դիմէ Հայրապետին Աջը համբուրելու եւ վերջին հրաժեշտը տալու :

Ը. Շնորհալին կը թաղուի Հռոմելայի դամբարանին մէջ, և նոյն օրը թաղման ներկայ գտնուող բոլոր բազմութիւնը կաթողիկոս կ'ընտրէ Շնորհալիին եղրօրդին՝ Գրիգորը. զոր եկեղեցի տանելով կաթուղիկոս կ'օծեն, և կը կոչուի Գրիգոր Դ. Տղայ.

միեւնոյն ատեն կ'որոշեն ամէն տարի նոյն օրը Շնորհալիին տօնը կատարել :

Թ. Ներսէս Շնորհալին գրած է շատ մը աղօթքներ, մեկնութիւններ ու շարականներ։ Ասոնցմէ նըշանաւորներն են « Հաւատով խոստովանիմ » ը, Ծաղկազարդի հարցը, Ս. Ղեւոնդեանց շարականը, « Նորահրաշ », « Այսօր անձառ », « Լոյս արարիչ լուսոյ », « Նայեաց սիրով », « Ի քէն հայցեմք », « Յիշեսցուք ի գիշերի », « Առաւոտ լուսոյ », « Ախարհամենայն » եւն :

Գրիգոր Անաւարզեցի (1294-1308)

Ա. Գրիգոր Անաւարզեցիին և իր անմիջական յաջորդներուն ժամանակը շատ աղէկ կը ցուցնէ թէ Հայ եկեղեցիին մէջ ինչպիսի շփոթութիւններ եղան յունական եւ լատինական նորամուծութիւններու դէմ:

Բ. Գրիգոր Անաւարզեցի կաթողիկոս ընտրուելով՝ Աթոռը կը փոխադրէ Հռոմելայէ Սիս։ Կը սահմանէ Յայսմաւուրքի ընթերցումները յունական և լատինական գրքերէն քաղելով։ Կը պատրաստէ Տօնացոյց ալ յունական եւ լատինական ծէսերուն յարմարցընելով. սակայն ասոնք չեն ընդունուիր, եւ արեւելեան վարդապետները սասափիկ զայրանալով՝ Սիւնիք կոչուած տեղը ժողով կը գումարեն, եւ բաղմաթիւ եպիսկոպոսներու ու վարդապետներու ստորագրութիւնով յանդիմանական թուղթ կը գրեն կաթուղիկոսին եւ կը սպառնան կաթուղիկոս չճանչնալ զինքը, եթէ համարձակի Հայ. եկեղեցիին նախնական սովորութիւններն աղաւաղել :

Գ. Գրիգոր կաթուղիկոս իր դէմ եղած յուղմուն-

քէն վախնալով՝ առ ժամանակ մը լուռ կը կենայ, և յետոյ դաւանութեան թուղթ մը կը գրէ եւ կը պատրաստուի ժողով գումարել զայն ընդունել տալու համար, սակայն շուտով կը վախճանի:

Դ. Սիսի մէջ ժողովը կը գումարուի, ներկայ կը գտնուին բաւական եկեղեցականներ եւ աշխարհականներ: Ասոնց մէջ՝ օտարազգի իշխաններու ազգեցութեամբ՝ լատինական միութեան զօրաւոր կուսակիցներ կային. այս վերջիններուն ձնշումով ժողովը կաթողիկոս կ'ընտրէ Կոստանդին Բ. Պրոնագործը, որ առաջ Աթոռէն մերժուած էր. միեւնոյն ատեն ժողովը կ'ընդունի Գրիգոր Անաւարազացիի դաւանաթուղթը:

Ե. Ժողովին որոշումները չեն գործադրուիր եկեղեցիներու մէջ, որովհետեւ ժողովականներու մեծամասնութեան կամքին հակառակ էր, և ձնշումով միայն որոշում ընել տուած էին: Միայն Սոոյ Մայր եկեցիին մէջ կը գործադրուէին, որովհետեւ հոն լատինական կուսակցութեան զօրաւոր պաշտպաններ կային: Սակայն ժողովուրդը ասոնց դէմ սաստիկ կը զայրանայ, եւ Պիլարդու խանին բողոքելով՝ պատճել կուտայ զանոնք:

Զ. Այս խորովութիւններու միջոցին Երուսաղէմի Սարգիս եպիսկոպոսը, գլխաւոր միաբաններն իր կողմը շահելով, Եգիպտոսի Սուլթանէն հրովարտակ կը հանէ, եւ Երուսաղէմի Պատրիարք կ'ընտրուի 1311ին. այսպէսով Երուսաղէմի հայոց պատրիարքութեան սկիզբը կը գրուի: Թէեւ կասկած կայ որ Երուսաղէմի պատրիարքութիւնը 1250 թուականին սկսած ըլլայ:

Հայրապետական արոռին Ս. Էջմիածին փոխադրութենէն մինչեւ Հոռմէադաւանութեան Տարածումը Հայոց մէջ

(1441-1700 թ.)

1. Կարողիկոսական Արոռի փոխադրութիւնը  
Ս. Էջմիածին

Ա. Կիլիկիայի մէջ նստող Կաթողիկոսներու ընտրութիւնն ու գործունէութիւնը ըստ բաւականի հեռացած էր Հայ եկեղեցիին նախնի առաքելական սովորութենէն. որովհետեւ ընտրութեան կը մասնակցէին մասնաւոր անհատներ, և ոչ թէ Հայ եկեղեցիին ամբողջութիւնը, մանաւանդ որ Կիլիկիոյ մէջ տեղ տեղ ծիսափոխութիւններ և եկեղեցական աղաւադումներ մուտ գտած էին. ուստի Արեւելեան Հայ եկեղեցականները՝ այս ամէնը տեսնելով՝ կը խորհին Հայրապետական Աթոռը նորէն Ս. Էջմիածին փոխադրել: Ասոր համար բարձրաստիճան եւ ազգեցիկ եկեղեցականներ՝ ամբողջ ժողովրդի հաւանութիւնով նստակ կը գրեն Գրիգոր թ. Մուսարէգեանց կաթուղիկոսին, և կը հրամիրեն որ գայ և Ս. Էջմիածնի մէջ նստի. սակայն անիկայ յանձն չ'առներ:

Բ. Արեւելեան եկեղեցականները՝ Գրիգոր Մուսարէգեանի բացասական պատասխանը ստանալէն Ետքը՝ մեծագումար ժողով կը գումարեն բազմաթիւ եպիսկոպոսներէ, Երէցներէ, տանուտէրներէ եւայլն. իսկ չեկողներէն ալ գրաւոր հաճութիւն կ'առնեն, և այսպէս ամբողջ ազգի հաւանութիւնով Կաթուղիկոս

ԿԸՆՏՐՈՒԻ Կիրակոս Վիրապեցին (1441) եւ կը նստի  
Ս. էջմիածնի մէջ :

Դրիգոր Մուսաբէգեանցն ալ իրրև կաթուղիկոս  
Սիս մնաց . այսպէսով ունեցանք երեք կաթուղիկո-  
սական աթոռներ . Ս. էջմիածնի մէջ , Սիսի մէջ եւ  
Աղթամարի մէջ : Վերջինս մասնաւոր Աթոռ եղած էր  
1113 թուականէն սկսած . այս երեքն ալ կը տեւեն  
մինչեւ մեր ժամանակները : Ս. էջմիածինը Մայր Ա-  
թոռ է ամբողջ Հայ ժողովրդի համար , եւ հոն նըս-  
տող կաթուղիկոսները « Ամենայն Հայոց կաթուղի-  
կոս » կը կոչուին . իսկ Սիսի և Աղթամարի կաթուղի-  
կոսութիւնները մասնաւոր Աթոռներ են :

## 2. Կիրակոս Վիրապեցի

Ա. Կիրակոս Վիրապեցին՝ Ս. էջմիածնի մէջ կա-  
թուղիկոսական օծումն ընդունելէն ետքը՝ շրջաբե-  
րական զիր կ'ուզզէ բոլոր վիճակաւոր եպիսկոպոսնե-  
րուն , նսյնպէս Սիսի և Աղթամարի կաթուղիկոսնե-  
րուն եւ կը յորդորէ ամէնն ալ , որպէս զի սիրով ու  
խաղաղութիւնով վարուին թէ՛ իրարու հետ եւ թէ՛  
ժողովուրդին հետ :

Բ. Մեծոփեցի Թովմայ վարդապետի օգնութիւ-  
նով կը կարգաւորէ Հայրապետական Աթոռը , կը նո-  
րոգէ էջմիածնի տաճարը , ուրիշ շատ մը վանք'ր եւ  
եկեղեցիներ :

Գ. Կիրակոս Վիրապեցին վանքերու եւ եկեղեցի-  
ներու շինութիւնով զբաղած միջոցին , քանի մը ե-  
պիսկոպոսներու կողմէն կը զբարտուի իրրեւ կա-  
խարդ , և կը չարախոսուի նահանգային օտարազգի  
պետին առջեւ : Ասոր վրայ , Կիրակոս կը փախչի էջ-

միածինէն , և անոր տեղ կ'ընտրուի Մակուայ Գրի-  
գոր եպիսկոպոսը :

## 3. Գրիգոր Ժ. Մակուեցի

Ա. Գրիգորի կաթուղիկոսութեան ժամանակ Օս-  
մանցիները կը տիրեն կ . Պոլսոյ , եւ Ֆաթիհ Սուլ-  
թան Մէջմէտ արքունի հրովարտակով՝ Պոլսոյ հայոց  
վրայ Պատրիարք կը կարգէ , 1461ին , Պրուսայի առաջ-  
նորդ Յովակիմ եպիսկոպոսը , որ իր բարեկամն էր :  
Այսպէսով կ'սկսի կ . Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը ,  
և կը տեւէ մինչեւ մեր օրերը զանազան արտօնու-  
թիւններով :

Բ. Գրիգոր իր պաշտօնին ծանրութիւնը տեսնելով՝  
Արիստակէս անունով վարդապետ մը իրեն օգնական  
կ'ընտրէ եւ աթոռակալ պատուանունը կուտայ անոր :  
Մակայն Արիստակէս աթոռակալը , փոխանակ կաթու-  
ղիկոսին օգնելու , կը սկսի հակառակութիւններ եւ  
խոռվութիւններ հանել : Կաթուղիկոսարանի Սարգիս  
վարդապետը՝ այս հակառակութիւններէն օգտուելով՝  
Ս. Գրիգոր Լուսաւորչի աջը էջմիածինէն կը գողնայ  
և Պարսկաստան կը փախչի , որպէս զի Զահան Շահի  
օգնութիւնով կաթուղիկոսութիւն ստանայ :

Գ. Մակայն Աղթամարի Զաքարիա կաթուղիկոսն՝  
այս բանը լսելով՝ կ'երթայ Դաւրէժ , Ս. Լուսաւորչի  
Աջն ինքը կ'առնէ եւ առանձին հրովարտակով կ'ու-  
ղեւորի Ս. էջմիածին , իբրեւ ամենայն Հայոց կաթու-  
ղիկոս , եւ մի և նոյն տաեն իր իշխանութեան տակ կը  
պահէ նաեւ Աղթամարի կաթուղիկոսութիւնը :

Դ. Գրիգոր Ժ. Մակուեցին եւ Արիստակէս Աթո-  
ռակալը ուղելով Զաքարիա կաթուղիկոսին վսաս հաս-

ցընել՝ Զահան Շահի որդիին առջեւ կը չարախօսէն զայն, իբրեւ բազմագանձ ու ճոխ մէկը։ Ասոր վրայ Զաքարիա կը հասկնայ թէ էջմիածնի մէջ հանգիստ պաշտօնավարութիւն չպիտի ունենայ, ծածկաբար Ս. Լուսաւորչի Աջը կ'առնէ եւ Աղթամար կը փախչի։

#### 4. Արիստակէս եւ Սարգիս Կարուղիկոսներ

Ա. Զաքարիայի փախչելէն ետքը, Գրիգոր Մակուեցին կը վախճանի, եւ Արիստակէս աթոռակալը կը յաջորդէ, եւ երկու տարի Կաթուղիկոսութիւն ընելէն ետքը կը վախճանի, առանց կարեւոր դործ մը կատարելու։

Բ. Արիստակէսէն ետքը Կաթուղիկոս կ'ըլլայ, 1466ին, Սարգիս վարդապետը, որ Ս. Լուսաւորչի Աջը Պարսկաստան փախցուցած էր. սակայն Զաքարիայի հետ էջմիածին դառնալով՝ Աթոռակալի պաշտօն կը վարէր։

Գ. Սարգիս՝ Կաթուղիկոս ըլլալէն ետքը՝ կը ջանայ Ս. Լուսաւորչի աջը Աղթամարէն Ս. Էջմիածին դարձնել, սակայն անհնարին կ'ըլլայ։ Վերջապէս Վըրթանէս անունով եպիսկոպոս մը ծատեալ կերպով կ'երթայ Աղթամար, եւ երկար ատեն հաւատարմութիւնով կը ծառայէ, դռնապանութենէն սկսած՝ կը բարձրանայ մինչեւ լուսարարութեան պաշտօնին, եւ որ մ'ալ ծածկաբար Ս. Լուսաւորչի Աջը կ'առնէ եւ էջմիածին կը փախչի։ Վըրթանէսի այս ճարտարութեան համար Սարգիս Կաթուղիկոս փակակալ կը նշանակէ զայն Ս. Էջմիածնի Մայր եկեղեցիին համար, այսինքն աւագ լուսարարապետի պաշտօն կուտայ, որ Ս. Էջմիածնի մէջ չատ բարձր պաշտօն է։

#### 5. Մովսէս Գ.

Ա. 1629 թուականին կաթուղիկոս կ'ընտրուի էջմիածնի տաճարին փակակալ Մովսէս եպիսկոպոսը, Ասիկա Ասպահան երթալով՝ Շահ Սէֆիին կաթուղիկոսութեան հրովարտակ կը ստանայ, միեւնոյն ատեն Ս. Էջմիածինն ալ կ'ազատէ տարեկան հարկ վճարելու ծանր պարտականութենէն։

Բ. Մովսէս Գ. 1631 թուականին կը սկսի Ս. Էջմիածինը նորոգել եւ վայելչացնել։ Միաբաններու համար կարգ ու կանոններ կը հաստատէ, աստուածապաշտութեան խանգարուած ժամանակը կ'որոշէ, Ս. Էջմիածնի մօտ եղած Յովհաննայ վանքին մէջ ալ գպրատուն մը կը հաստատէ։ Նոյնպէս վանքերու եւ մենաստաններու մէջ ալ նոր նոր կարգ ու կանոններ կը դնէ։ Պարտատէրներու ձեռքէն կ'ազատէ Ս. Էջմիածնի անօթները որոնք իր նախորդներու ատեն գըրաւուած էին։

#### 6. Փիլիպպոս Աղբակեցի

Ա. 1633 թուականին Մովսէս Գ. կը վախճանի եւ Կաթուղիկոս կ'ընտրուի իր աշակերտը Փիլիպպոս Աղթակեցին, որ իր նախորդին անկատար ձգած նորոգութիւններն ու շինութիւնները կը չարունակէ Ասպահանի հայ ժողովրդի նիւթական օժանդակութիւնովը։

Բ. Փիլիպպոս կաթուղիկոսը կ'ուղեւորի Ս. Երուսաղէմ, ուր Սիսի Ներսէս կաթուղիկոսի և Երուսաղէմի Աստուածատուր պատրիարքին հետ խորհրդակցութիւնով ժողով կը գումարէ Երուսաղէմի մէջ, կը հաստատէ զանազան կանոններ՝ Ս. Էջմիածնի եւ Սիսի

կաթուղիկոսներու մտերմական յարաբերութիւններուն համար , Ս . Յակոբեանց վանքին մէջ քանի մը նորութիւններ ընելէ եաքը կը դառնայ Կ . Պոլիս :

Գ . Փիլիպպոս կաթուղիկոս Կ . Պոլսոյ մէջ եղած պատրիարքական խոռովութիւնները կը դադրեցնէ իր ազգու քարոզներովը :

Կաթուղիկոսին Պոլիս եղած միջոցին , Լեհաստանի Հայոց Նիկոլ եպիսկոպոսը կուգայ Փիլիպպոս կաթուղիկոսէն ներողութիւն խնդրելու : Սակայ Լեհաստանի Հայոց առաջնորդ էր . սա իր կեանքով հայ ժողովրդի մէջ շատ մը խոռովութիւններ սերմանած էր , եւ Փիլիպպոսի նախորդները զինք շատ յորդորելէն ետքը , տեսնելով որ անուղղայ է . բանադրած էին զայն , եւ եպիսկոպոսութենէն ալ լուծած : Սակայն կը յաջողի շատ մը ազաշանքներով բարեսիրտ հայրապետին ներումն ստանալ : Յետոյ Լեհաստան դառնալով՝ կը սկսի իր ժողովուրդին հետ աւելի խստութեամբ վարուիլ , եւ այդպէսով Լեհաստանի Հայոց Հոռվմէական եկեղեցին ծոցը դիմելուն պատճառ կ'ըլլայ :

Դ . Փիլիպպոս կաթուղիկոս Ս . Էջմիածին դառնալէն ետքը կը սկսի փառաւոր զանգակատուն մը կառուցանել Մայր Տաճարին առջեւ . սակայն շինութիւնը դեռ չաւարտած՝ կը վախճանի եւ իր յաջորդ Յակոբ Դ . Զուղայեցի կաթուղիկոսը կ'աւարտէ զանգակատան շինութիւնը ճոխ քանզակներով :



Հայ ժողովրդի մէջ հոռվմէաղաւանութեան եւ բողոքականութեան աւրածումէն մինչեւ մեր օրեցը

1. Այս Երջանի մէջ հայ եկեղեցին վիճակը

Ա . Այս շրջանի մէջ օտար կղերներու աղգեցութեամբ հայ եկեղեցիին զաւակներուն մէջ պառակտում իյնալով՝ հռոմէական քարոզիչներ արեւելեան հայերու մէջ , Կ . Պոլսոյ մէջ եւ թէ՛ Կիլիկիոյ մէջ մաս մը հայեր կը կորպեն Հայ . եկեղեցիին ծոցէն , որոնք առանձին եկեղեցի մը կը կազմեն «Հայ հռովմէականներու կամ Կաթոլիկներու եկեղեցի» անունով :

Բ . Այս ժամանակներն է որ հայ եկեղեցիին զաւակները կրօնական գաղափարներու պատճառով իրարմէ կը բաժնուին , եւ փոխադարձ ատելութիւնով կը զինուին : Իրարու նկատմամբ կաթոլիկ , Փըրանդ , պապական , հռոմէական , ուղղափառ , ոչ-ուղղափառ անուններ յատկացնելով՝ կը սկսին թշնամական յարաբերութիւններ ունենալ՝ մանաւանդ Կ . Պոլսոյ մէջ :

Գ . Կ . Պոլսոյ պատրիարքներն ու հայ երեւելիները կը ջանան այս բաժանման առաջքն առնել , երբեմն խիստ միջոցներով , երբեմն յորդորներով եւ երբեմն ալ ժողովներ գումարելով , սակայն անհնար կ'ըլլայ , Երկու կողմէն եւս թշնամութիւններն ու կիրքերն այնքան կը սասականան , որ կը սկսին անխնայ կերպով իրար հալածել , եւ շատ մը դժբաղդութիւններու պատճառ դառնալ :

2. Կ. Պոլսոյ հայերուն կրօնափոխական պառակտումը

Ա. Արդէն Փիլիպպոս կաթուղիկոսի յաջորդներուն առեն, հռովմէական քարոզիչները յաջողած էին կ. Պոլսոյ հայոց մէջէն մաս մը ժողովուրդ պապական եկեղեցին ծոցը դարձնել:

Բ. Այս պառակտումի միջոցին կ. Պոլսոյ պատրիարքները, երբեմն խստութիւնով եւ երբեմն մեղմութիւնով, կ'աշխատին թէ՛ կրօնական բաժանման առաջն առնել եւ թէ՛ հայերուն մտքերը հանդարտեցնել: Սակայն իւրաքանչիւր պատրիարքի բոնածուղութիւնը դժգոհութիւն պատճառելով որ եւ է կուսակցութեան՝ անոր տեղը մէկ ուրիշը կը դնեն, երկրորդէն եւս գոհ ըըլլալով՝ ուրիշ մը կը նստեցընեն, եւ այսպէսով շատ մը պատրիարքներ չուտ շուտ ետեւէ ետեւ կը փոխուին: Այս ժամանակի պատրիարքներէն նշանաւորներն են Եփրեմ պատրիարքը, Աւետիք պատրիարքը, որ Երկարի դիմակով մարդ կը կոչուի, Կայծակն Գալուստ վարդապետը, Քիւլհանձի Մարտիրոս վարդապետը, Յովհաննէս Երէց Գանձակեցի, եւն: Գանձակեցին ատեն հռովմէական հայերը կ'աշխատին առանձին եկեղեցի եւ պատրիարք ունենալ, սակայն չեն յաջողիր:

Գ. 1707 թուականին Աղէքսանդր Զուղայեցին կաթուղիկոս ընտրուելով՝ կը ջանայ Պոլսոյ հայոց կրօնական բաժանման առաջքն առնել. այս նպատակով գիր կը գրէ Կղեմէս ԺԱ. պապին որպէսզի կրօնափոխական շարժումը չքաջալերէ. բայց այս դիմում ապարդիւն կը մնայ, եւ պապերն իրենց նպատակէն չեն շեղիր:

Տ. Յովհաննէս Կոլոս եւ Կրիզոր Նորայակիր

Ա. Աղէքսանդրի կաթուղիկոսութեան միջոցին կ.

Պոլսոյ մէջ պատրիարք կ'ըլլայ Մշոյ Ա. Կարապետի վանքին միաբան՝ Բաղիշեցի Յովհաննէս վարդապետը՝ Ասիկա կ'աշխատի Ազգ. պատրիարքարանը բարեկարգել. իր ընկերն ու Ս. Կարապետի միաբան Գրիգոր վարդապետը պատրիարք հաստատել կուտայ Երուսաղէմի աթոռին համար, որ իր վիզը շղթայ անցընելով ութը տարի շարունակ կ'աշխատի Երուսաղէմի պարտքը վճարելու համար, այս պատճառով ալ կը կոչուի Գրիգոր Նորայակիր:

Ասիկա կը մասնակցի նաեւ յոյներու եւ լատիններու հետ Ս. Յարութեան տաճարի նորոգութեան, միեւնոյն ատեն ուրիշ շատ մը չինութիւններու հետ կը նորոգէ նաեւ Ս. Յակովբեանց տաճարը:

Բ. Յովհաննէս Կոլոս պատրիարքն եւս կ. Պոլսոյ մէջ շատ մը եկեղեցիներ կը չինէ ու կը նորոգէ, եւ մեռնելով կը թաղուի Ղալաթիոյ եկեղեցին գաւիթը:

Այս երկու Պատրիարքութիւններն ալ կրօնական յուղմունքներու եւ իսուլութիւններու ատեն շատ մը ծառայութիւններ ըրած են:

#### 4. Հռոմեական Հայերու Պատրիարքութիւնը

Ա. Աղէքսանդր Կաթուղիկոսին յաջորդ Աստուածատուր Համատանեցիի վերջին տարիները, այսինքն 1723 թուականին, Տրապիզոնի Սրբահամ առաջնորդը Հայ եկեղեցիէն բոլորովին հեռանալով՝ Լիբանան կ'երթայ, և հօն հռովմէական դարձած կրօնաւորներու համար վանք մը կը հաստատէ, և Պապին հըրամանով առաջին անգամ Հռովմէական Հայերու Պատրիարքութեան հիմը կը դրուի:

### 5. Սիմեօն Կարուղիկոս

Ա. 1763 թուականին Ս. Էջմիածնի մէջ կաթուղիկոս կ'ընտրուի Սիմեօն Երեւանցին . Ասիկա թուղթ կը գրէ Թուրքիոյ Հայերուն , կը տեղեկացնէ իր ընտրութիւնը եւ անոնց կողմէն եւս հաւանութիւն ստանալով՝ իբրեւ ամրողջ Հայ ժողովրդի կողմէն ընտրուած՝ Կաթուղիկոսութիւն կ'ընէ Ս. Էջմիածնի մէջ :

Բ. Սիմեօնի կաթուղիկոսութեան միջոցին , ոմանք կը մոտածեն Կ. Պոլսոյ մէջ կաթուղիկոսական փոխանորդութիւն հաստատել , ինչպէս որ առաջ պատուիրակութիւն կ'ըլլար : Որովհետեւ հին ատեները Ս. Էջմիածնի կաթուղիկոսները ծայրագոյն նուիրակ անունով վարդապետներ , եպիկոպոսներ կը զրկէին Կ. Պոլիս , եւ կամ ուրիշ քաղաքներ , որպէս զի Ս. Գըրիգոր Լուսաւորչի յաջորդներուն օրհնութիւնները հաղորդեն Հայ Եկեղեցին զաւակներուն , և հոգեւոր քարոզներով միսիթարեն զանոնք . Սակայն նախկին ժամանակները փոխուած ըլլալով՝ ծայրագոյն նուիրակութեան պաշտօնն ալ այլ ևս չէր գործածուիր : Ուստի կ'ուղէին Պոլսոյ մէջ կաթուղիկոսական փոխանորդութիւն հաստատել , որուն միջոցով կաթուղիկոսի հոգեւոր կարգադրութիւնները պիտի հաղորդուին ժողովուրդին :

Այս խորհուրդը չ'իրագործուիր , որովհետեւ սկզբունքով կ'ընդունին թէ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքը մի և նոյն ատեն կաթուղիկոսական փոխանորդէ :

Գ. Սիմեօն կաթուղիկոսի անխոնջ ջանքերուն ընորհիւ , առաջին անգամ ըլլալով Ս. Էջմիածնի մէջ տպարան կը հաստատուի եւ մինչեւ այժմ ալ կը շարունակուի Վերջերս , Սակարի կաթուղիկոսութեան

ատեն , տպարանի համար յատուկ չէնք մը շինուեցաւ վանքին և հոգեւոր ճեմարանին մէջտեղ : Սիմեօն կաթուղիկոսը կը բարեկարգէ եւ կը տպէ մեր Տօնացոյցը :

### 6. Նիւելմ Կարուղիկոս

Ա. 1810 թուականին կաթուղիկոս կ'ընտրուի Եփրեմ եպսկոպոսը որ շատ պարզասիրտ եւ հեղաբարոյ Եկեղեցական մ'էր : Ասոր Կաթուղիկոսութեան ատեն Կ. Պոլսոյ Պատրիարքն էր Պոլսո Աղբիանուպոլսեցին :

Բ. Նոյն միջոցին Հոռվմէականութիւնը թէ Կ. Պոլիս եւ թէ գաւառներու Հայոց մէջ կը սերմանուէր : Պոլսո Պատրիարք կը ջանայ լատինամիտ Հայերը միացընել նորէն Հայ Եկեղեցիին հետ . այս նախատակով ժողովներ կը գումարուին Ծննդեան ութերորդ օրէն սկսած՝ մինչեւ Աւագ չորեքշարթին : Այս ժողովներուն կը մասնակցին երկու կողմէն ալ երեւելի աշխարհականներ որոնք փոխադարձաբար իրարու զիջումներ կ'ընեն ի սէր միութեան , եւ Գում-Գարուի Մայր Եկեղեցիին մէջ ընդհանուր ժողով կը գումարեն թէ աշխարհական եւ թէ Եկեղեցական երեւելի մարդիկներէն : Այս ժողովին մէջ Պոլսո պատրիարք ատենախօսութիւն մը կ'ընէ , եւ յետոյ կը կարգայ այն թուղթը որ երկու կողմի գիտնականներու կողմէ ստորագրուած էր : Պէտք եղած սրբագրութիւններն ընելէն ետքը , բոլոր ժողովականները կը ստորագրեն , եւ յետոյ կը տպուի Հրաւեր սիրոյ անունով :

Այս միութիւնը յաջողցնելու համար հայերը հետեւեալ զիջումներն ըրած էին . 1. Զեռնադրութեան միջոցին Լեւոն պապի եւ Քաղկեդոնի դէմ նզովք չպիտի կարգային . 2. Յովհան Որոտնեցիի , Գրիգոր

Եւ Մովսէս Տաթեւացիներու անունները չպիտի յիշատակէին գէթ Պելաոյ մէջ : Ասոնք մեր Ս. Եկեղեցին նշանաւոր հայրերն են , որ շատ մը գրուածքներով կոռւեցան լատինական կամ հռովմէական եկեղեցին դէմ : Հայերն ալ վերջին օժման խորհուրդը կատարելու համար խող պիտի օրհնէին եւ հիւանդները պիտի օծէին , ինչ որ մեր եկեղեցին սովորւթեան հակառակ էր :

Սակայն այս զիջումներուն պատճառով : ո'չ միայն սէրն ու միութիւնը չիրականանար , այլ երկու կողմին մէջ ալ մեծամեծ խոռվութիւններ կը ծագին և Պօլոս պատրիարքը կը զդջայ իր ըրած միջամտութեան վրայ :

Գ. 1830 թուականին Նուրիճան Անտոն վարդապետը Պիոս Լ. պատէն արքեպիսկոպոս ձեռնադրուելով՝ Կ. Պոլիս կուգայ իրեւ հոռվմէադաւան հայոց մետրապոլիտ : Բայց հայր Անտոն Աւստրիոյ հապատակ ըլլալով՝ Բարձրագոյն Դուռը չընդունիր զայն , եւ արքունի հրովարտակով պատրիարք կը կարգուի Մանուէլեան Յակոբ վարդապետը . ասիկա աշխարհական գործերը կը տեսնէ , իսկ հայր Անտոն հոգեւորական գործերը :

Ա. յսպէս , երկար խռովութիւններէ յետոյ , հայ եկեղեցիի զաւակներուն մէկ փոքրիկ մասը կը բաժնուի Մայր եկեղեցիին գրկէն եւ պապական եկեղեցիին հովանիին տակ առանձին եկեղեցի եւ եկեղեցական վարչութիւն կը կազմէ :

#### 7. Յովհաննէս Կարբեցի

Ա. 1831 թուականին Եփրեմ կաթուղիկոսը կը գախճանի եւ անոր տեղ կաթուղիկոս կ'ըլլայ արտա-

քին թելադրութեամբ՝ Յովհաննէս , Կարբի գիւղէն , որ էջմիածնէն քանի մը ժամ հեռու է : Ասոր ընտրութիւնը կը հաստատուի Ռուսիոյ կայսեր հրովարտակով :

Բ. Ասոր կաթուղիկոսութեան միջոցին Ռուսիոյ կառարարութիւնը կը մտածէ կաթուղիկոսին հոգեւոր իշխանութիւնը օրէնքի ենթարկելով սահմանափակել զայն : Այս նպատակով սահմանափակեալ մասնաժողովներ կը կազմուին կայսերական հրամանով , և 1836 թուականին կայսերական կնքով վաւերացուած նոր կանոնադրութիւն մը կը հրատարակուի ռուսաբնակ Հայոց եկեղեցական վարչութեան համար և կը կոչուի Պօլոժէնիէ , որ ըսել է կանոնադրութիւն կամ Օրինագիրք : Յովհաննէս կաթուղիկոս եւ յաջորդները բողոքի տակ ձգած են այդ թերի օրէնքը :

Գ. Ա. յս կանոնադրութեան համաձայն , Ս. էջմիածնի մէջ կը կազմուի կրօնական ժողով մը , որ կը կոչուի Ս. Սինոդ , ութը հոգիէ բաղկացեալ (4 եպիսկոպոս և 4 վարդապետ) : Կաթուղիկոսը զուտ կրօնական խնդիրներէն զատ , մնացեալ բոլոր գործերը կրօնական ժողովին հետ խորհրդակցելով պիտի կարգադրէ : Ժողովին մէջ կը գտնուի նաեւ Ռուսիոյ կառավարութեան ներկայացուցիչը , որ կը կոչուի Պրօկուրօր , ասիկա պիտի հակէ որ բոլոր գործերը Պօլոժենիէի համաձայն տնօրինուին :

#### 8. Ներսէս Ե. Աւտարակեցի

Ա. Ասիկա Եփրեմ կաթուղիկոսի ատեն Թիֆլիզի և Վրաստանի Հայոց Առաջնորդն էր : 1826 թուականին , երբ որ Ռուսաց և Պարսից մէջ պատերազմ կը

ծագի , Ներսէս Եպիսկոպոսը Ռուսաց բանակին մեծ ծառայութիւններ կ'ընէ ուտեստի պաշար հասցնելով , և ուրիշ տեսակ օգնութիւններով՝ թէ՛ դրամական և թէ անձնական :

Պատերազմէն ետքը՝ Ներսէս Եպիսկոպոս Քիչնէվի կամ Բեսարարիոյ վիճակին առաջնորդ կը նշանակուի իրեւ աքսոր , և հոն կը մնայ մինչեւ որ 1843 թւ- ւականին Կաթուղիկոս կ'ընտրուի Կարբեցիէն ետքը :

Բ . Ներսէս Ե . Կաթուղիկոս հաստատուելէն ետ- քը կ'երթայ Ս . Փեթերսպուրի և կը ներկայանայ Զարին . Հոն վայելու կերպով կը հիւրասիրուի , եւ ապա՝ Ս . Էջմիածին դառնալով՝ կը ջանայ Հայ ժողո- վուրդի մէջ կըթութիւնն ու լուսաւորութիւնը տա- րածել , տեղ տեղ դպրոցներ կը բանայ : Իր առաջ- նորդութեան ատեն Թիֆլիզի մէջ հիմնած էր Ներ- սիսեան հոգեւոր դպրանոցը , որ իր գլուխ գործոցն է . այս հաստատութեան վրայ իր ուշադրութիւնը կը կեդրոնացնէ : Մինչեւ այժմ ալ կը շարունակուի Ներ- սիսեան դպրանոցը , և անոր շրջանաւարտ սաները սկսած են օգտաւէտ ծառայութիւններ ընել Ռուսաս- տանի Հայ ժողովուրդին իրեւ քահանայ , դաստու- եւն . ամէն դաստկարգերուն մէջ :

Դ . Ներսէս Ե . միեւնոյն ատեն կը ջանայ որ Յով- հաննէս Կարբեցիի ատեն հաստատուած թերի կանո- նադրութիւնը վերցուի եւ անոր տեղ Հայ եկեղեցին առաքելական և ազգային սկզբունքներուն համաձայն նոր կանոնադրութիւն մը հաստատուի , սակայն 1857 թուականին կը վախճանի Թիֆլիզի մէջ : Կաթուղի- կոսին մարմինը կը փոխադրուի Ս . Էջմիածին եւ կը թաղուի Մայր տաճարի զանգակատան հարաւային կողմը :

### Մատթէոս Կաթուղիկոս

Ա . Մատթէոս Կաթուղիկոսը Կ . Պոլսեցի էր , եւ կաթուղիկոսութենէն առաջ Պոլսոյ մէջ պատրիարք եղած էր Ներսէս Ե . ի ատեն :

Բ . Մատթէոսի պատրիարքութեան միջոցին բողո- քական քարոզիչները (միսիօնար) թէ՛ Պոլսոյ եւ թէ՛ գաւառներու մէջ սկսած էին աւելի զօրանալ , դըպ- րոցներ բանալ և Հայ երեւելիներու հետ մտերմական յարաբերութիւններ ունենալով՝ Հայ ժողովուրդի միտ- քերը կը պատրաստէն բողոքականութեան համար :

Մատթէոս պատրիարքը , բողոքականութեան առ- ջեւն առնելու համար , կը սկսի վիճաբանութիւններ ը- նել քարոզիչներու հետ . միեւնոյն ատեն բողոքակա- նութիւնը ընդունող հայերու հետ ալ խստութիւնով վարուիլ կը շարունակէ եւ կը բանադրէ զանոնք : Սակայն Մատթէոս պատրիարքի այս միջոցները նպա- տակայարմար չէին , և չկրցան բողոքականութեան տարածումը արգիլել . ընդհակառակը հայ ժողովուր- դին մէջն մաս մը Մայրենի եկեղեցիին ծոցէն հեռա- նալով՝ առանձին բողոքական հասարակութիւն մը կը կազմէ և իրեն համար առանձին ազգապետ կ'ընտրէ՝ իրեւ իր ներկայացուցիչը կառավարու- թեան առջեւ :

Գ . Ներսէս Ե . մահէն ետքը , 1858 թուականին , Մատթէոս կ'ընտրուի Կաթուղիկոս և Ռուսիոյ կայսեր կողմէն հաստատուելէն ետքը կ'ուղեւորի Ս . Էջմիա- ծին : Մատթէոսի կաթուղիկոսութեան առաջին տա- րիները բաւական յաջողակ և արդիւնաւոր կ'ըլլան Ռուսաստանի Հայոց համար :

Մատթէոսի կաթուղիկոսութեան ատեն , Ռուսաս-

տանի հայոց շատ քաղաքներու եւ գիւղերու մէջ եկեղեցական-ծխական դպրոցներ կը բացուին եկեղեցիներու կից , նոյն իսկ եկեղեցիներու բակին մէջ , իւրաքանչիւր դպրոցի համար կանոն եւ առանձին հոգաբարձութիւններ կը կազմուին , որպէս զի դըպրոցներու թէ՛ կրթական , թէ՛ տնտեսական և թէ՛ բարոյական մատակարարութիւնը կանոնաւոր և արդիւնաւոր կերպով կատարուի :

Գ. Հորդ Դ. Կարուղիկոս

Ա. Գէորգ Դ. Կ. Պոլսեցի է՛ ծնած է Սամաթիայի մէջ . ասիկա երկար ատեն Պրուսայի առաջնորդ կ'ըլլայ , և յետոյ մի քանի տարի Պատրիարքութիւն կ'ընէ կ. Պոլսոյ մէջ . Մատթէոս կաթուղիկոսի մահէն ետքը , 1866 թուականին , նախկին Պատրիարք և Պրուսայի առաջնորդ Գէորգ եպիսկոպոսը կաթուղիկոս կ'ընտրուի և Ռուսիոյ կայսեր հրովարտակով հաստատուելէն ետքը կ'ուղեւորի Ս. էջմիածին՝ հայրապետութեան պաշտօնը վարելու :

Գէորգ Դ. Կաթուղիկոսը իր մեծամեծ և արդիւնաւոր ծառայութիւններով շատ օգտակար եղած է մեր եկեղեցին եւ ազգին համար :

Բ. Գէորգ Դ. Կաթուղիկոս , տեսնելով որ ժողովուրդը ուսեալ եւ լուսամիտ հոգեւորականներ եւ դաստուններ կ'ուզէ , մանաւանդ քաջ հասկնալով թէներկայ ժամանակիս մէջ միայն ուսումնական և բարեկիրթ մարդիկներով կարելի է օգտակար ծառայութիւն ընել , ասոր համար Ս. էջմիածինի մէջ կը հիմնէ փառաւոր չէնքով բարձրագոյն հոգեւոր դպրոց մը , որ կը կոչուի Գէորգեան ծեմարան կամ էջմիածին

Մայր Աթոռի հոգեւոր ճեմարանը երկու մասեր ունի . առաջինը դպրանոց , վեց տարուան շըրջանով , ուր կրնան ընդունուիլ տարրական նախակրթարաններէն և միջնակարգ վարժարաններէն շըրջանաւարտ եղողները . իսկ երկրորդ մասը մասնագիտական բաժին կը կոչուի և երեք տարուան շրջան ունի : Մասնագիտական բաժնի մէջ կ'աւանդուին աստուածաբանական , մանկավարժական , ընդհանուր եւ Հայ գրականութեան վերաբերեալ զիտութիւնները : Մասնագիտական բաժնի մէջ կ'ընդունուին առաջին մասէն շրջանաւարտ եղող ուսանողները : Ճեմարանի շրջանաւարտներն իրեւ վարդապետ , քահանայ եւ դասատու կը ծառայեն մանաւանդ Ռուսահայերու մէջ . այսպէսով Ռուսահայերը ժամանակի պահանջին համաձայն սկսան ուսնենալ ուսումնական եւ կրթւած եկեղեցականներ :

Ժամանակիս պահանջումներուն համաձայն ուսումնական եկեղեցականներու անհրաժեշտ պէտքը թուրքիոյ Հայերուն մէջ ալ շեշտուելով՝ Ս. Երուսաղէմի Ս. Յակոբեանց դպրոցէն զատ՝ վերջին ատեններս Արմաշի վանքին հոգեւոր դպրոցն աւելի բարեկարգուեցաւ յատկապէս եկեղեցականներ պատրաստելու համար :

Գ. Գէորգ Դ. կ'նանաւոր գործերէն մէկն ալ այն է որ , մեր եկեղեցին հին և ստոյգ եղանակները անազարտ պահելու համար , Ս. էջմիածնի մէջ մասնագէտներու օգնութիւնով պատրաստեց և տպագրել տուաւ ծայնագրեալ՝ բոլոր շարականները , Ս. Պատարագի եւ ժամագրեալ՝ երգեցողութիւնները հայ ձայնագրութեամբ :

Բոլոր եկեղեցիներու մէջ հայ ձայնագրութիւնը տարածելու եւ միօրինակ երգեցողութիւն մտցնելու

համար ալ ամէն քաղաքէ Ս. էջմիածին բերել տըւաւ երաժիշտ երիտասարդներ , որոնք հայ ձայնագրութիւնը եւ ձայնագրուած շարականները սորվելէ ետքը վերադարձան իրենց քաղաքները և սկսան տարածել հայ ձայնագրութիւնը եկեղեցիներու եւ դպրոցներու մէջ . այսպէսով թէ՛ մեր եկեղեցին եղանակներուն հին ոգին պահուեցաւ , եւ թէ՛ միօրինակ եկեղեցական երգեցողութիւնը տարածուեցաւ Ուռուահայերու մէջ :

Դ. Գէորգ Դ. Օշական գիւղին մէջ Ս. Մեսրոպ Մաշթոց եւ Թարգմանիչ Հայրապետի գերեզմանին վրայի եկեղեցին վերանորոգած է հոյակապ շինութեամբ , նաեւ Ս. էջմիածնի մէջ քանի մը կարեւոր շինութիւններ ըրած է : Հաստատած է նաեւ Ս. էջմիածնի մէջ Արարատ անունով կրօնական ամսաթերթին , որ մինչեւ այժմ կը շարունակուի Ս. էջմիածնի միաբաններու աշխատակցութիւնով :

Ե. Ա. յապէս Գէորգ Դ. Կաթուղիկոսը , շատ մը օգտակար գործեր կատարելէն ետքը , իր բազմարդիւն կեանքը կը կնքէ 1882 թուականին :

---

### Ս. էջմիածին կԱՄ ՄԱՅՐ—ԱԹՈՌ

Ա. Ս. էջմիածնի Մայր եկեղեցին շինուած է 301 թուականին . Ս. Գ. (Երկրորդ) Լուսաւորչի ձեռամբ , անոր տեսած տեսիլքին համաձայն : Այս տեսիլքը պատմուած է « էջ Միածինն ի Հօրէ » շարականի մէջ , որ կ'երգուի մեր եկեղեցիներու մէջ Ս. էջմիածնի կաթուղիկէ եկեղեցիի տօնին օրը և ուրիշ ատեններ : (Տե՛ս նոր Դորոք , Դ. Պրակ , էջ 16-20) :

Բ. Ա.յս եկեղեցին կը կոչուի էջմիածին՝ որովհետեւ շինուած է Միածին Որդիի իջած տեղը Ս. Գ. Լուսաւորչի տեսիլքին համաձայն : Մայր տաճարի մէջ տեղը յատկապէս շինուած է չորս մարմարիոնէ սիւներու վրայ սեղան մը որուն ներքեւ գտնուած սեղանը կը կոչուի էջման սեղան :

Գ. Ս. էջմիածնին « Մայր եկեղեցի» կ'ըսենք , որովհետեւ Քրիստոնէական կրօնքը վերջնականապէս ասհետեւ տարածուեցաւ բոլոր գաւառներու մէջ : Իսկ կից տարածուեցաւ բոլոր գաւառներու մէջ : Իսկ Մայր Աթոռ կը կոչուի որովհետեւ մեր եկեղեցիին Հայրապետները՝ Ս. Գ. Լուսաւորիչ և իր յաջորդայրապետները՝ Ս. էջմիածնի մինչեւ մեր օրերը հոն կը նստին եւ անկից հոները՝ միապակարարութիւններ և կարգադրութիւններ կ'ընեն բոլոր հայ եկեղեցիներուն :

Դ. Ս. էջմիածնի Մայր տաճարին մէջ կ'օրէնուի սրբալոյս միւոնը ամենայն Հայոց Կաթուղիկոսի ձեռապալոյս միւոնը ամենայն Հայոց Կաթուղիկոսի ձեռապալով , հայ եպիսկոպոսներու եւ բազմաթիւ ուխտաւորքով , հայ եպիսկոպոսներու մէջ կը շատ աղջոռուին եւ կ'օրէնուին հայ եպիսկոպոսները ամենայն Հայոց Կաթուղիկոսի ձեռապալով :

Ե. Ս. էջմիածնի մէջ կը պահուի Ս. Գ. Լուսաւորչի աջը , որ մեր եկեղեցիին ամենէն նուիրական ուրքի աջը , որ մեր եկեղեցիին ամենէն նուիրական մասունքն է : Կան նաեւ կենաց փայտը , Ս. Գեմասունքն է : Վրթանէս ու Արիստակէս հայրապետներու մասունքները :

Զ. Ս. էջմիածնի եկեղեցին մեր ամէնէն հին եկեղեցին է , եւ նշանաւոր է մեզի համար իրերեւ առաջին հին եկեղեցի եւ թէեւ քանի մ'անգամ նորութիւններ կատարուած են , սակայն միշտ անխախտ

պահուած է Ս. Գ. Լուսաւորչի հաստատած հիմք , և  
անոր ժամանակ շինուած ձեւը :

Ս. Գ. Լուսաւորչի դարուն մէջ շինուած վան-  
քերն ու եկեղեցիները մեզի համար պատկառելի հը-  
նութիւններ են , որովհետեւ նոյն դարէն առաջ վան-  
քեր շինուած չեն մեր մէջ :

Է. Ս. էջմիածնի մէջ կը գտնուի ամենայն Հայոց  
Կաթուղիկոսի հոգեւոր բարձրագոյն ատեանը՝ նոյն-  
ութէ Ս. Միսօդը կամ կրօնական ժողովը , որ կը կա-  
ռավարէ Ռուսահայերուն եկեղեցական - վարչական  
գործերը :

Ս. էջմիածնի մէջ կը գտնուի ընդարձակ գրա-  
դարան մը , ուր բազմաթիւ ձեռագիր զիրքեր կան՝  
ընտիր մազալաթներու վրայ գրուած և գեղեցիկ նը-  
կարներով զարդարուած :

Կայ տպարան մը ուր կը տպուին եկեղեցական  
ու դասական զրքեր , հին եւ նոր մատենագրութիւնն-  
ներ եւ կրօնական ամսաթերթը Արարատ :

Կայ նոյնալէս թանգարան մը , ուր կը պահուին  
եկեղեցական թանկագին հնութիւններ , խաչեր , ա-  
նօթներ , սաղաւարտներ , թագեր , գաւազաններ ,  
շուրջառներ , եւն :

Ս. էջմիածնի մէջ կը գտնուին նոյնալէս հին հայ  
սեպաձեւ արձանագրութիւններու փոքրիկ ժողովա-  
ծոյ մը , որոնք եթէ կարդացուին , շատ մը ստոյգ  
տեղեկութիւններ պիտի ունենանք մեր հեթանոսա-  
կան կեանքի եւ հնագոյն պատմութեանց մասին :

Ս. էջմիածնը ունի նաեւ հոգեւոր զիշերօթիկ  
ճեմարան մը , ուր կը պատրաստուին ուսեալ եկեղե-  
ցականներ եւ հմտւ դասատուներ :

Ս. էջմիածնի Մայր աթոռը հարիւր յիսունէ ա-

ւելի եկեղեցական միարաններ ունի , որոնք հոգեւոր  
պաշտօններ կը վարեն թէ՛ Մայրաթոռի մէջ եւ թէ՛  
Ռուսահայ վիճակներու մէջ :

Ս. էջմիածնի Մայր եկեղեցիին հաստատութեան  
տօնը եւ կամ հայ ժողովրդի քրիստոնեայ դառնա-  
լուն յիշատակը կը տօնենք ամէն տարի Յիսունքէն  
անմիջապէս յետոյ Ազգ . տօներու հետ , Յունիս ամ-  
սուան մէջ , որ միշտ կիրակի օրուան կը հանդիպի :

Հայ եկեղեցիի պահօնեաներուն լինութիւնը

Ա. Հայ եկեղեցիին պաշտօնեանները , քահանայէն  
սկսած մինչեւ կաթուղիկոս , կ'ընտրուին ժողովրդին  
կողմէ , և ու է աշխարհական կամ հոգեւոր իշխանու-  
թիւն մը իր կողմէն հոգեւոր պաշտօնեայ մը չի կը-  
նար նշանակել եկեղեցիին համար :

Բ. Մեր եկեղեցիի պատմութենէն եւս յայտնի է  
որ կարեւոր դիրք ունեցող աշխարհական անհատ մը  
ինքն անձամբ կաթուղիկոս մը նշանակած չէ , այլ  
միշտ եկեղեցականներու եւ ժողովուրդի կամքը հար-  
ցընելէն ետքը , փոխադարձ համաձայնութիւնով  
ընտրած են եկեղեցիին պետը :

Գ. Ներկայիս մէջ երբ էջմիածնի ամենայն Հայոց  
Հայրապետը կը վախճանի , Հայոց բոլոր առաջնոր-  
դութիւններէն երկերկու պատգամաւորներ կ'երթան  
Ս. էջմիածնի , մէկը աշխարհական եւ միւսը հոգե-  
ւորական :

Դ. Բոլոր պատգամաւորները էջմիածնի մէջ ժող-  
վըւելով կը կազմեն եկեղեցական Ընդհանուր ժողով

մը : Ժողովը կաթուղիկոսական տեղապահի նախագահութիւնով երեք անգամ նիստ կ'ընէ Ս. Էջմիածնի տաճարին մէջ :

Ե. Առաջին նիստի մէջ ժողովը կարեւոր խորհրդակցութիւններ կը կատարէ, և չորս եպիսկոպոսներ կ'ընտրէ իրեւու կաթուղիկոսցու, իսկ երկրորդ ժողովին մէջ քուէներու առաւելութիւնով չորսին մէջէն կ'ընտրեն երկու եպիսկոպոս միայն :

Զ. Կաթուղիկոսական տեղապահը ժողովի տեղեկագիրը կը զրկէ Ռուսիոյ Զարին, և Զարը առաջին ընտրեալը հրովարտակով կը հաստատէ Ամենայն Հայոց կաթուղիկոս :

Է. Երբ որ նոր կաթուղիկոսի հաստատութեան պաշտօնական լուրը Ս. Էջմիածին կը հասնի, իսկոյն Տաճարին մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ կը մատուցուի, և կաթուղիկոսական գահին վրայէն սեւ քօղը վերցնելէ ետքը, նոր կաթուղիկոսի անունը կը յիշատակուի, և այնուհետեւ հրաման կը տրուի բոլոր առաջնորդութիւններուն որ նոր կաթուղիկոսի անունը յիշատակեն Ս. Պատարագի ատեն :

Ամենայն Հայոց Կարուղիկոսին իրաւունեները

Ա. Նորընտիր կաթուղիկոսին գագաթը Ս. Միւոնով օծուելէն ետքը, կը համարուի Հայ եկեղեցիին և եկեղեցականներուն Գլուխը և Թերը :

Բ. Կաթուղիկոսը կրնայ գրել ընդհանրական կոնդակ աշխարհիս մէջ ցրուած բոլոր Հայերուն :

Գ. Կաթուղիկոսը եօթը տարիին անգամ մը կ'օրէնէ սրբալոյս Ս. Միւոն, կը ձեռնադրէ եպիսկոպոս :

Դ. Կաթուղիկոսը միայն կրնայ վերջնականապէս կարգադրել զուտ կրօնական խնդիրները :

Ե. Կաթուղիկոսը միայն կրնայ ամուսնալուծման հրաման տալ՝ Եպիսկոպոսներու հետ խորհրդակցելէ և օրինական պայմանները քննելէ ետքը :

Զ. Կաթուղիկոսին պարտականութիւնն է հսկել որ Հայ եկեղեցիին զաւակները իրենց եկեղեցական հոգեւոր միսիթարութենէն զուրկ չմնան: Եկեղեցիներու և վանքերու պայծառութեան հոգ պիտի տանի, նոյնպէս պիտի հսկէ որ բոլոր եկեղեցականները իրենց պարտականութիւնը խղճով կատարեն, իսկ իրենց պարտականութեան մէջ զեղծում գործողները պիտի պատժէ :

\*\*\*\*\*

Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքի ընտրութիւնը  
եւ իրաւասութիւնը

Ա. Երբ Պատրիարք մը իր պաշտօնէն կը հրաժարի, անմիջապէս պատրիարքական Տեղապահ մը կ'ընտրուի, ժամանակաւորապէս պատրիարքական գործերը վարելու, և նոր Պատրիարքի ընտրութեան պատրաստութիւնը տեսնելու համար :

Բ. Պատրիարքը կ'ընտրուի Երեսփոխանական ժողովի կողմէն, որ կազմուած է Թուրքիոյ Հայոց Առաջնորդութիւններու և Կ. Պոլսոյ վիճակի ներկայացուցիչներէն:

Նախապէս կրօնական ժողովը յարմարաւոր եպիսկոպոսներու անուններէն ցանկ մը կը պատրաստէ Համագումար ժողովոյ քուէարկութեամբ, և կը ներկայացնէ Երեսփոխանական ժողովին: Վերջինս ալ ներկայացուած ցանկէն՝ ամէնէն յարմարաւոր եպիս-

Կոպոսը Պատրիարք կ'ընտրէ քուէներու առաւելութիւնով :

Դ. Նորընտիր Պատրիարքը վեհափառ Սուլթանին ներկայանալէն եւ պաշտօնը հաստատուելէն յետոյ կը ձեռնարկէ պաշտօնավարել :

Ե. Պատրիարքը կ. Պոլսոյ Առաջնորդն է, և թուրքիոյ Հայոց գլուխը և ներկայացուցիչը կը համարուի կառավարութեան առջեւ . ինքն անկախ կերպով չի կառավարեր եկեղեցական գործերը, այլ Պատրիարքարանի մէջ Ազգ . Վարչութեան Կրօն . և Քաղ. Ժողովներ կան, այս ժողովներուն կը նախագահէ եւ անոնց որոշումները կը գործադրէ միայն :<sup>(1)</sup>

Յ Օ Թ Ն Խ Ո Ր Հ Ո Ւ Բ Դ Ն Ե Ր

### Մկրտութեան խորհուրդ

Ա. Մկրտութիւնը եկեղեցին Ս. Խորհուրդներէն մէկն է. մկրտուողը Ս. Երրորդութեան՝ Հօր, Որդոյ և Ս. Հոգիի անունով երեք անգամ ընկղմուելով ջրի մէջ՝ կ'ազատուի սկզբնական մեղքէն և կը վերածնի բարոյական կեանքի համար :

Բ. Մկրտութեան Խորհուրդը սահմանեց ինքն Քըրիստոս՝ մկրտուելով Յովհաննէս Մկրտչէն Յորդանան գետի մէջ, և պատուիրելով առաքեալներուն թէ « Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր և Որդոյ և Հոգւոյն Սրբոյ » :

Գ. Քրիստոս Մկրտութեան խորհուրդի կարեւութիւնը համակցնելու համար ըսած է թէ « Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ և ի հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւնն Աստուծոյ » : Նոյնպէս Ս. Գրքէն յայտնի է նախ՝ որ մկրտութիւնը պիտի կատարուի Ս. Երրորդութեան անունով, եւ երկրորդ՝ Մկրտութիւնը անկրկնելի է :

Դ. Մկրտութեան խորհուրդը կատարելու ատեն, քահանան երեք անգամ մկրտուողը ջրի մէջ կ'ընկըղաէ, առաջին անգամ Հօր, երկրորդ՝ Որդոյ եւ Երրորդ՝ Ս. Հոգւոյ անունով. երեք անգամ ջրի մէջ ընկըղմուիլը կը նշանակէ Քրիստոսի երեքօրեայ թաղումը :

Ե. Մկրտուողէն եկեղեցին կը պահանջէ նախ եւ առաջ հեռու կենալ խարէութիւններէն. ասոր համար մկրտութեան ատեն Հրաժարիմքը կ'ըսուի, և յետոյ կը պահանջէ հաւատքի դաւանութիւնը, այս պատճառով Հաւատոյ Հանգանակը կ'ըսուի :

Զ. Մեր եկեղեցին մանուկները կը մկրտէ ծնողներուն եւ կնքահօր հաւատքի ու երաշխաւորութեան վրայ Հիմնուելով. ծնողքն և կնքահայրը կը պարտաւորուին եկեղեցիին առջեւ՝ մանուկին հաւատք սորվեցնել, երբ որ մեծնայ : Ուրեմն ծնողքները, կնքահայրը և կնքամայրը մեծ պարտականութիւն յանձն կ'առնեն մանուկներու քրիստոնէական կրթութեան համար :

Է. Մկրտութեան ատեն գործածուած նարօտը Քըրիստոսի կողէն բղխած արիւնն ու ջուրը յայտնող նշանն է. Կնքուղն, որ սպիտակ կտաւ մըն է, անմեղութեան եւ սրբուելուն նշան է. իսկ խաչը Քրիստոսի պատուիրաններուն հնագանդելու եւ քրիստո-

[1] Տե՛ս ՆՈՐ ԴՊՐՈՑ, Դ. Պրակ, էջ 8—12, Դաս 1—4:

նէական պարտականութիւնները համբերութիւնով տառնելու նշան է :

Դրումի Խորհուրդ

Ա. Դրումը եկեղեցին Ս. Խորհուրդներէն մէկն է, որով հաւատացեալին կը պարգեւուի Ս. Հոգին շընորհը, որպէս զի անիկա կարողանայ իր մոտաւոր եւ զգացական կարողութիւնները զարգացնել Աստուծոյ հաճելի կերպով :

Բ. Դրումը կը կատարուի հետեւեալ կերպով .քահանան Ս. Միւռոնը ձեռքի ափին մէջ կ'ածէ եւ կը սկսի խաչանիշ կերպով կնքել երախային ճակատը, աչքերը, սիրու, կանակն ու ոտքերը .

Գ. Դրումի խորհուրդը հաստատեց Ս. Հոգին աղաւնակերպ իջնելով Յորդանանի մէջ Քրիստոսի մկրտութեան ատեն, և երկրորդ Պէնտէկոստէի տօնին օրը Քրիստոսի խոստման համաձայն իջնելով վերնատունը առաքեալներուն վրայ՝ զանոնք առաքելական պաշտօնի մէջ զօրացնելու համար :

Դ. Դրումին խորհուրդը ըլլալը հասկցնելու համար Պօլոս առաքեալը ըսած է թէ « Աստուած օծեց մեզ, կնքեց մեզ, եւ իր հոգիին կնիքը մեր սրտին մէջ դրաւ » : Ասոր համար քահանաները Ս. Միւռոնով կնքելու ատեն « Կնիքս Աստուածային » բառը կը գործածեն :

Ե. Հին ատեն առաքեալները դրումի խորհուրդը կը կատարէին ձեռք դնելով, իսկ անոնց յաջորդները սկսան Ս. Խորհուրդի կատարել դրումը :

Զ. Մեր եկեղեցին Ս. Խորհի փոխանակ, Միւռոնով կը կատարէ դրումի խորհուրդը Ս. Քրիգոր Լուսա-

ւորչէն սկսած, ինչպէս որ կը վկայէ Ագաթանգեղոս՝ Հայ ժողովուրդի մկրտութիւնը նկարագրելու ատեն :

Ապաշխարութեան Խորհուրդ

Ա. Ապաշխարութիւնը եկեղեցին եօթն Խորհուրդներէն մէկն է :

Ապաշխարողը քահանային առջեւ անկեղծ սրտով խոստովանելով իր մեղքերը՝ կը սրբուի Քրիստոսի ուղրմութիւնով :

Բ. Ապաշխարութեան խորհոդին սկիզբը կը հասնի մինչեւ Յոհաննէս Մկրտիչ: Հրէաները անկէ կը մկրտուէին իրը ապաշխարութեան նշան իրենց մեղքերու թողութեան համար :

Գ. Եթառս եւս Համբարձման օրը առաքեալներուն իշխանութիւն տուաւ մեղքերը ներելու, բաելով անոնց. « Առէ՛ք զՀոգի Սուրբ, եթէ ումեք թողուցուք զմեզս, թողեալ լիցի նոցա. եթէ զուրուք ունիցիք, կալեալ լիցի » :

Դ. Եկեղեցին ապաշխարողէն կը պահանջէ որ անկեղծ ու կատարեալ կերպով զղայ իր ըրածյանցանքին համար, նաեւ հաստատուն դիտաւորութիւն ցուցնէ այլ եւս չմեղանչելու, միեւնոյն ատեն պիտի հաւատայ թէ կրնայ Քրիստոսի ողորմածութիւնով սրբուիլ :

Ե. Սրտերը ապաշխարութեան նախապատրաստելու համար, զանազան միջոցներ կան, որոնք օժանդակ միջոցներ կը կոչուին, օր. պահքը եւ աղօթքը: Ուրիշ միջոց մըն ալ կայ ապաշխարողին խղճմտանքը մաքրելու և հանդարատեցնելու համար որ կը կոչուի «ապաշխարանք»: Յանցանքին աստիճա-

Նին նայելով՝ եկեղեցին իր պաշտօնեաներուն միջոցաւ զանազան բարեպաշտական պատուէլներ կուտայ ա-պաշխարողին : Օրինակ . ինքնազապութեան համար կը պատուիրէ պահեցողութիւն կամ բարեգործական նը-ւէրներ ընել , ժամանակ մը հեռու կենալ զանազան վայելքներէն , իսկ աւելի մեծ յանցանքի համար ա-պաշխարողը կը զրկուի ժամանակառապէս Ս . Հա-դորդութեան մասնակցութենէն : Ա. յսպիսի ապաշ-խարողը վերաբերումի ատեն եկեղեցիի գաւթին մէջ պիտի կենար , և հոն պիտի աղօթէր : Ասոր համար է որ սարկաւագը եկեղեցիին բեմէն կը քարոզէ . «զգբունս, զգբունս ամենայն իմաստութեամբ եւ զգու-շութեամբ ...» , նոյնպէս ողջոյնի մէջ կ'ըսեն « եւ որք ոչ էք կարող հաղորդիլ ... առ դրունս ելէք եւ աղօթեցէք » :

### Հաղորդութեան Խորհուրդը

Ա. Ս. Հաղորդութիւնը եկեղեցիին եօթը Խոր-հուրդներէն մէկն է , որովհետեւ հաղորդուողը հացի եւ գինիի տեսակի տակ , կը ճաշակէ Քրիստոսի ճ-մարիտ մարմինն ու արիւնը՝ յաւիտենական կեանք ստանալու համար :

Բ. Հաղորդութեան Խորհուրդը սահմանեց ինքն Յիսուս Քրիստոս , Վերջին ընթրիքի տաեն , առնելով հացը՝ օրհնեց , բեկանեց եւ աշակերտներուն տալով ըսաւ . « Առէ՛ք կերէք , այս է մարմին իմ , որ վասն ձեր և բազմաց բաշխի ի քաւութիւն եւ ի թողու-թիւն մեղաց » . յետոյ գինին առաւ , օրհնեց և աշա-կերտներուն տալով ըսաւ . « Արբէ՛ք ի սմանէ ամե-նեքեան , այս է արիւն իմ նորոյ ուխտի , որ վասն ձեր և բազմաց հեղանի ի քաւութիւն և ի թողու-

թիւն մեղաց » : Այս խօսքերէն ետքը Յիսուս պատ-ուիրեց աշակերտներուն որ միշտ կատարեն այս խոր-հուրդը իր յիշատակին համար :

Գ. Ա. յս Խորհուրդը որ աստուածպաշտութեան գլխաւոր մասն է , կը կոչուի Ս . Պատարագ , որ կը մատուցուի եկեղեցիներու մէջ՝ Ս . Սեղանի վրայ ուր որ օծուած վէմ-քարը կը զտնուի :

Դ. Ա. յս Խորհուրդը պատարագ ալ կը կոչուի , որովհետեւ Քրիստոս իր մարմնով ու արիւնով , Ս . Սեղանի վրայ խօրհրդաւոր կերպով կը պատարագուի ինչպէս որ Խաչի վրայ պատարագուեցաւ :

Ե. Ա. յս Խորհուրդը կը կոչուի նաեւ Հաղորդու-թիւն , որովհետեւ տիրոջ մարմինն ու արիւնը ճաշա-կելով կը հաղորդուինք , այսինքն կը միանանք հո-գեւոր կերպով Քրիստոսի հետ :

Զ. Հաղորդութեան Խորհրդին կարեւորութիւնը բացարելու համար Յիսուս ըսած է . « Որ ուտէ ըզ-մարմին իմ և ըմպէ զարիւն իմ , ունի զկեանս յա-ւիտենականս , և ես յարտացից զնա յաւուլն յետնում : » Նոյնպէս ըսած է . « Որ ուտէ զմարմին իմ , և ըմպէ զարիւն իմ , նա յիս բնակեսցէ եւ ես ի նմա » : Ա. յս աստուածային խօսքերէն կը հետեւի որ ամէն քրիս-տոնեայ , ինչ հասակի մէջ ալ ըլլայ , պիտի հաղորդուի Յիսուսի հետ՝ ճաշակելով անոր մարմինն ու արիւնը , որպէսզի յաւիտենական կեանք ունենայ :

Է. Հաղորդութեան Խորհուրդի նիւթն է ցորենի հաց և խաղողի գինի . հացը պիտի ըլլայ անխմոր (բա-զարչ) , իսկ գինին անջրախառն և կամ անապակ : Սոաքեալներու ժամանակէն սկսած , մինչեւ Յոյն եւ Կաթոլիկ եկեղեցիներու բաժանումը , բոլոր եկեղե-ցիներ անխմոր հաց կը գործածէին : Նոյն բաժանու-մէն մինչև այսօր եւս մեր եկեղեցին և ուրիշ մի քա-

Նի եկեղեցիներ դարձեալ պահեցին բազարջ հացի գործածութիւնը :

Ը. Մեր եկեղեցին հաղորդութիւն կուտայ թէ չափահաս և թէ՝ անչափահաս հաւատացեալներուն, ինչպէս որ կ'ընեն բոլոր արեւելեան եկեղեցիները, Հռովմէական եկեղեցին սկիհի մէջ սրբագործուած հացէն և գինիէն չի տար ժողովրդին, այլ միայն պատարգիչ քահանան կը ճաշակէ, իսկ ժողովրդին ալ չսրբագործուած հացէն միայն կը տրուի, իսկ Ս. արքիւնէն բոլորովին անմասն կը մնայ: Նոյնպէս Հաղորդութիւն չի տար մանուկներուն մինչեւ որ 13 տարեկան չըլլան:

Թ. Ս. Հաղորդութեան խորհուրդին մօտեցողը պէտք է առաջուընէ պատրաստուի խոստովանութիւնով և ապաշխարութիւնով, նաեւ հաստատ դիտաւորութիւն պիտի ունենայ Աստուծոյ պատուէրներուն հնազանդելու, միեւնոյն ատեն կատարեալ հաւատքով և հաստատուն յուսով պիտի մօտենայ անոր, որպէս զի իր մեղքերուն թողութիւն ստանայ և յաւիտենական կեանքի արժանանայ:

### Ամուսնութեան Խորհուրդ

Ա. Ամուսնութիւնը Քրիստոսի եկեղեցին Խորհուրդներէն մէկն է, որովհետեւ Աստուծ դրախտին մէջ մարդկութեան նախածնողները զուգեց այս խօսքով. « Եւ եղիցին երկոքեան ի մարմին մի », նոյնպէս օրէնեց զանոնք ըսելով. « Աճեցէք և բազմացարուք և լցէք զերկիր »: Աստուծ այս խօսքերով ամուսնութեան և միութեան հիմը դրաւ:

Բ. Յիսուս Քրիստոս այս միաւորութիւնը անբաժանելի և անլուծելի ըրաւ ըսելով. « Զոր Աստուծ

զուգեց՝ մարդ մի՛ մեկնեսցէ »: Պօղոս առաքեալն իսկ ամուսնութիւնը Քրիստոսի և եկեղեցին միութեան նմանեցնելով ըսած է. « Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ իսկ՝ ի Քրիստոս եւ յեկեղեցի »:

Գ. Եկեղեցին այս մեծ Խորհրդով, փեսան ու հարսն ազատ և փոխադարձ հաւանութիւնով կը նըշանուին, և Եկեղեցին ու քահանային օրէնութիւնով կը պսակուին՝ ուխտելով իրարու հաւատարիմ մնալ մինչեւ իրենց մաշը, և զաւակներ կըթել քրիստոսոնէական հոգիով. Ընդարձակել Քրիստոսի եկեղեցին ու մարդկային ցեղը՝ բարեկիրթ անդամներով:

Դ. Բողոքական Եկեղեցին զատ՝ բոլոր քրիստոնեայ Եկեղեցիները ամուսնութիւնը կ'ընդունին իրեւ Խորհուրդ: Իսկ բողոքական Եկեղեցին թէեւ ամուսնութիւնը Խորհուրդ չի ճանշնար, սակայն կ'ընդունի որ պիտի ըլլայ մինչեւ մահ միաւորութիւն էրկան ու կնկան:

Ե. Խստասիրա հրէաները իրենց կինը կ'արձակէին ամէն մէկ չնչին վլասի համար, առանց խղճահարուելու, որովհետեւ օրէնքը իրաւունք կուտար անոնց իրենց կինը արձակելու: Սակայն Յիսուս արդիւց քրիստոնեաներուն կին արձակելու կամէականութիւնը, և հրաման տուաւ միմիայն անհաւատարմութեան համար արձակել կինը:

Զ. Յիսուս կին արձակելը արգիլելով՝ ամուսնութեան և ընտանիքի հիմը հաստատեց սիրոյ և հաւատարմութեան վրայ. ասոր համար առաքեալը կը պատուիրէ քրիստոնեաներուն՝ ըսելով. « Արք սիրեցէք զկանայս ձեր, որպէս և Քրիստոս սիրեաց զեկեղեցի... », « Իւրաքանչիւր ոք զիւր կին այնպէս սիրեսցէ՝ իրրեւ զիւր անձն, և կին երկնչիցի յառնէ իւրմէ »: « Որպէս Եկեղեցին հնազանդ լինի Քրիս-

տոսի , նոյնպէս եւ կանայք իւրանց արանց յամենայնի » : Եթէ այրն իր կինը սիրէ իր անձին պէս , այն ատեն կինը ոչ միայն անկեղծ սրտով կը սիրէ իր ամուսինը , այլ սիրով կը հնազանդի անոր ամէն բանի մէջ . այսպիսով միայն կարելի է ամուսնական կեանքը երջանիկ ու բաղդաւոր գարճնել :

Է . Առաջին եւ երկրորդ ամուսնութեան համար մեր եկեղեցական օրէնքը պատկի հրաման կուտայ , երրորդը ներելի կը համարի , իսկ աւելին անկանոն է եկեղեցական օրէնքով :

### Հիւաններու օծում կամ Աղօթք

Ա . Այս Խորհուրդը սահմանեց Յիսուս՝ հաւատք պահանջելով ախտաւորներէն , եւ պատուիրեց որ այլ եւս չմեղանչեն բժշկուելին ետքը : Միեւնոյն ատեն Յիսուս իշխանութիւն տուաւ աշակերտներուն՝ հիւանդներու վրայ ձեռք դնելու , և մեղքերը թողնելու , ինչպէս որ ըստ , « Զհիւանդս բժշկեցէք , զրոյոտս սրբեցէք , զդեւս հանէք » :

Բ . Առաքեալներն եւս եկեղեցին պաշտօնեաներուն պատուիրեցին այս խորհուրդը կատարել հիւանդներուն վրայ , օրինակ . Թակորոս առաքեալ ըսած է . « Եթէ հիւանդանայց ոք ի ձէնջ , կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյն և արասցեն ի վերայ նորա աղօթս , օծցեն իւղով յանուն տեառն , եւ աղօթքն հաւատովք փրկեաց զաշխատեալն » :

Գ . Առաքեալին խօսքերէն կ'երեւի որ այս խորհուրդին զլիսաւոր մասերն են հիւանդին կողմէ հաւատքը , իսկ եկեղեցին կողմէ աղօթքը .

Դ . Այս Խորհուրդը կը կատարուի Մաշթոցի մէջ սահմանուած աղօթքներու եւ բժշկութեան Աւետարանի ընթերցուածներով , ու հիւանդին վրայ ձեռք դնելով :

### Կարգ կամ Ձեռնադրութիւնը եկեղեցին

Ա . Կարգը կամ ձեռնադրութիւնը եկեղեցին Խորհուրդներէն է , որովհետեւ Ս . Հոգին եպիսկոպոսի ձեռնադրութիւնով եւ օծումովը կուտայ ձեռնադրուողին չորհ եւ իշխանութիւն՝ Քրիստոսի եկեղեցին հովուելու և Ս . Խորհուրդները կատարելու :

Բ . Ձեռնադրութեան Խորհուրդը սահմանեց ինքն Յիսուս Քրիստոս Զիթենիներու լեռին վրայ . — իր Համբարձման օրը ձեռքերը երկինք բարձրացնելով օրհնեց իր աշակերտները , և մեղքերն արձակելու ու կապելու իշխանութիւն տուաւ անոնց : Առաքեալներն ալ եպիսկոպոսներ կը ձեռնադրէին ձեռքերնին անոնց վրայ դնելով ու աղօթելով :

Գ . Եկեղեցին պաշտօնեաները եօթն աստիճան ունին , ասոր համար ալ ձեռնադրութեան խորհուրդը կը կոչուի նաեւ կարգ : Եկեղեցին աստիճանները եօթը հատ են . 1 . Դունապանութիւն , 2 . Ընթերցողութիւն . 3 . Երդմնեցուցչութիւն , 4 . Զահնկալութիւն , 5 . Կիսասարկաւագութիւն , 6 . Սարկաւագութիւն , 7 . Քահանայութիւն : Եպիսկոպոսութիւնն ու կաթուղիկոսութիւնն եւս քահանայութիւն կը համարուին , սակայն իրենց բարձր իշխանութիւնով կը զանազանուին քահանաներէն , միեւնոյն ատեն առանձին աստիճանով և օծումով կը ստացուի թէ՛ եպիսկոպոսութիւնը եւ թէ՛ կաթողիկոսութիւնը :

Դ . Քահանային պաշտօնն է Ս . Խորհուրդներ կատարել , միեւնոյն ատեն հաւատացեալները կրթել հաւատքի եւ բարեպաշտութեան մէջ : Եպիսկոպոսներն եկեղեցիներու տեսուչներն են և անոնք աստիճաններ կուտան քահանաներուն ու վարդապետներուն :

Ե . Եկեղեցին պաշտօնեաները , որ ժողովուրդին

կողմէ կ'ընտրուին, պէտք է որ բարեկերթ ըլլան և  
մաքուր վարք ու բարք ունենան: Ո՞ր եւ է մարմա-  
կան պակասութիւն պէտք չէ ունենան:

Այս Խորհուրդը կը տրուի մի միայն արժանաւոր-  
ներուն՝ եպիսկոպոսներու ձեռքով:

### Հաւատալիք Եկեղեցւոյ

Ա. Մեր եկեղեցին հաւատալիքը գրուած է Հա-  
ւատամքի մէջ, որ եւ կը կոչուի Հանգանակ Հաւատոյ:  
Հաւատամքի մէջ ինչ որ ըսուած է, ամէնն ալ առ-  
նուած է Հին և Նոր Կտակարաններէն, որ երկուքը  
միասին Աստուածաշունչ Ս. Գիրք կը կոչուին. այն-  
պէս որ Հաւատամքին իւրաքանչիւր խօսքը կարելի է  
հաստատել Ս. Գրքի բազմաթիւ տեղեկութիւններով:

Բ. Հանգանակը իմաստին համաձայն կը բաժնը-  
ւի տասներկու մասերու, հետեւեալ կերպով:

### ՀՅԱՂ. Ա. Ա. ՀԱՎԱՏԱԼԻՔ

1. Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամե-  
նակալ, յարարիչն երկնի և երկրի, երեւելեաց եւ  
աներեւութից:

2. Եւ ի մի տէր Յիսուս Քրիստոս, յՈրդին Աս-  
տուածոյ, ծնեալն յԱստուածոյ, Հօրէ միածին, այսինքն  
յէութենէ Հօր: Աստուած յԱստուածոյ, լոյս ի լուսոյ,  
Աստուած ճշմարիտ, յԱստուածոյ ճշմարտէ ծնունդ եւ  
ոչ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ա-  
մենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երե-  
ւելիք եւ աներեւոյթք:

3. Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ  
փրկութեան իշեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդա-  
ցաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կու-

սէն՝ Հոգւովը Սրբով. Որով Էառ զմարմին, զհոգի  
և զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտա-  
պէս եւ ոչ կարծեօք:

4. Զարչարեալ, իահէեալ, թաղեալ:

5. Յերրորդ աւուր յարուցեալ:

6. Ելեալ ի յերկինս նովին մարմնով նստաւ ընդ  
աջմէ Հօր:

7. Գալոց է նովին մարմնով եւ փառօք Հօր, ի  
դատել զիենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորու-  
թեանն ոչ գոյ վախճան:

8. Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն և ի  
կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս եւ  
յԱւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարողեաց զա-  
ռաքեալն եւ բնակեցաւ ի սուրբան:

9. Հաւատամք և ի մի միայն, ընդհանրական եւ  
առաքելական եկեղեցի:

10. Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի  
քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

11. Ի յարութիւնն մեռելոց

12. Ի զատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմ-  
նոց, յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւի-  
տենականս »:

Յաւելուած.

« Իսկ որ ասենն՝ էր երբեմն յորժամ ոչ էր Որդի, կամ էր երբեմն յորժամ ոչ էր Սուրբ Հոգի, կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈր-  
դին Աստուածոյ, եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ՝ փո-  
փոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցի »:

Ս. Գրիգոր Լուսաւորչի յաւելուածը.

« Իսկ մեք փառաւորեսցուք՝ որ յառաջ քան  
զյաւիտեանս, երկրպագանելով սրբոյ երրորդութեանն

եւ միոյ Աստուածութեանն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն»:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

1. Կը հաւատանք մէկ Աստուծոյ, ամենակալ Հօր, ստեղծողին երկնքի և երկրի, տեսանելիներու և անտեսանելիներու.

2. Կը հաւատանք նաև մէկ տէր Յիսուս Քրիստոսին, Աստուծոյ Որդիին, Աստուծմէ ծնածին. Հօրմէն մէկ ծնած՝ այսինքն անոր էութենէն (բնութենէն): Աստուած է Աստուծմէ, լոյս է լուսէն, ձշմարիտ Աստուած՝ ձշմարիտ Աստուծմէ, ծնած է եւ ոչ ստեղծուած, նոյն ինքն Հօրը բնութենէն է, որով ամէն բան ստեղծուեցաւ թէ՛ երկնքի մէջ եւ թէ՛ երկրի վրայ, թէ՛ տեսանելիները եւ թէ՛ անտեսանելիները:

3. Որ մեր՝ մարդերուս փրկութեան համար երկնքէն իջնելով՝ մարմին առաւ, մարդ դարձաւ, ծընաւ կատարեալ կերպով Ս. Կոյս Մարիամէն՝ Ս. Հոգիին ազգեցութիւնով: Որով առաւ մարմին, հոգի, միտք եւ այն ամէն բաները որ մարդս ունի՝ ձշմարիտ կերպով եւ ոչ թէ կարծիքով:

4. Զարչարուեցաւ, խաչուեցաւ, թաղուեցաւ:

5. Երրորդ օրը յարութիւն առաւ:

6. Երկինք ելաւ նոյն մարմնով եւ նստաւ Հօր աջկողմը,

7. Պիտի գայ նոյն մարմնով եւ Հօր փառքով՝ ողջերն ու մեռածները դատելու համար, եւ անոր թագաւորութեան վերջ չկայ:

8. Կը հաւատանք նաև Ս. Հոգիին, այն որ ստեղծուած չէ և կատարեալ է, որ խօսեցաւ օրէնքներու եւ մարդարէներու եւ Աւետարաններու մէջ: Որ ի-

ջաւ Յորդանանի մէջ, քարոզեց առաքեալները եւ բնակեցաւ սուրբերուն մէջ:

9. Կը հաւատանք նաև մի միայն ընդհանրական եւ առաքելական եկեղեցին:

10. Մէկ մկրտութեան, ապաշխարութեան, մեղքերու քառութեան եւ թողութեան:

11. Մեռելներու յարութեան:

12. Հոգիներու եւ մարմիններու յաւիտենական դատաստանին, երկինքի արքայութեան և յաւիտենական կեանքին:

« Խոկ որոնք որ կ'ըսեն թէ՛ կար ժամանակ, երբոր որդին չկար. կամ՝ կար ժամանակ երբոր Ս. Հոգին չկար, կամ թէ՛ ոչնչէն եղան, կամ ուրիշ էռութենէ, կ'ըսեն, եղած է Աստուծոյ որդին եւ կամ Ս. Հոգին, եւ թէ փոփոխուող են եւ կամ այլայլուող՝ այնպիսիները կը նզովէ՛ կաթուղիկէ և առաքելական սուրբ եկեղեցին »:

Ս. Գրիգոր Լուսաւորչի յաւելուածը :

« Խոկ մենք կը փառաւորենք անիկա, որ յաւիտենական ժամանակներէն առաջ կար, երկրպագութիւն ընելով Ս. Երրորդութեան եւ մէկ Աստուծութեան՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս ամէն »:

Հանգանակի իւրախանչիւր մասին բացատրութիւնը

1. Առաջին մասին մէջ կը խօսուի Հայր Աստուծոյ գոյութեան, մեծութեան և անոր ստեղծող յատկութեան գրայ:

Ա. Հաւատալ Աստուծոյ՝ ըսել է ընդունիլ Աստուծոյ գոյութիւնը եւ անոր ամէն տեսակ յատկութիւնները: Աստուած արարիչ կամ ստեղծող է, ուրեմն ինքը ո՛չ սկիզբ ունի եւ ո՛չ ալ վերջ ըսել է թէ Աստուած յաւիտենական է:

Բ. Աստուած ստեղծած է թէ՝ տեսանելիները եւ թէ՝ անտեսանելիները կամաներեւոյթները։ Աներեւոյթներ ըսելով՝ պիտի հասկնանք հոգիները և հրեշտակները, որոնք պարզ հոգիներ են։

Գ. Քանի որ Աստուած հոգիներ ստեղծած է, ըսել է թէ ինքն ամբողջ հոգի է, ուրեմն Աստուած իրեւ հոգի՝ ամէն տեղ է, ամենատես եւ ամենագէտ է։

Դ. «Հաւատամք»ի Ա. Բ. եւ Ը. մասերէն կը հասկնանք թէ Աստուած երեք անձունի՝ Հայր Աստուած, Որդի Աստուած եւ Հոգին Ս. Աստուած, այս երեք անձը միասին կը կոչուին Ս. Երրորդութիւն եւ մի Աստուածութիւն։

Ա. Երրորդութեան երեք անձերու զանազանութիւնը այս է որ Հայր Աստուած ծնած չէ ուրիշէ մը, Որդին ծնած է Հօրմէն, նոյնպէս ալ Ս. Հոգին բղխած է միմիայն Հօրմէն։

Տ. Երկրորդ մասի մէջ կը խօսուի Յիսուսի Քրիստոսի ճշմարիտ Աստուած և Աստուածոյ որդի ըլլալու մասին։

Ա. Որդի Աստուածոյ կը կոչուի Ս. Երրորդութեան երկրորդ անձը, որ կը կոչուի նաև Յիսուս Քրիստոս Յիսուս Քրիստոս կը կոչուի նաև միածին, որովհետեւ Հայր Աստուածոյ միակ որդին անիկա է։

Բ. « Լոյս ի լուսոյ » ըսելով եկեղեցին Հայրերը ուզեր են նիւթական օրինակով բացատրել Որդիին ծնունդը Հօրմէն. ինչպէս որ արեւի ճառագայթները կարծր նիւթերու հանդիպելով կը բեկուին ուրիշ ուղղութիւնով կ'երթան, սակայն նոյն բաղադրութիւնն ու յատկութիւնն ունին, ինչ որ գլխաւոր ճառագայթը։

Ա. յօ նմանութիւնով Հայր Աստուած եւ Որդին Աստուած յաւիտենական լոյս են մի և նոյն յատկու-

թիւններով, ասոր համար ալ ըսուած է « Աստուած յԱստուածոյ »։

Գ. « Ծնունդ եւ ոչ արարած »։ Այս խօսքերը դրուած են Արիսոսի խօսքերը մերժելու համար, որովհետեւ անիկա կ'ըսէր թէ Որդին արարած է եւոչ արարիչ։

Տ. Երրորդ մասի մէջ կը բացատրուի Յիսուսի Քրիստոսի մարդ գառնալը (մարդեղութիւնը)։

Ա. Աստուած իրեւ պարզ հոգի թէեւ ամէն տեղ է, սակայն Հանգանակի մէջ ըսուած է « իջեալ ի յերկնից », որովհետեւ քանի որ մարմնացած չէր, երկրիս վրայ անտեսանելի էր, բայց մարմնացաւ և երեցաւ մեզի մեր կերպարանքով։

Բ. Քրիստոսի մարմնանալուն նպատակն էր փրկել բոլոր մարդկութիւնը մեղքէն, Մեղք ըսելով պիտի հասկնանք Աստուածոյ դէմ պատուիրանազանցութիւնը։

Գ. « Մարմնացաւ, մարդացաւ » ըսելով պիտի հասկնանք թէ՝ Աստուածոյ որդին մարդկային մարմին առնելով՝ ստացաւ նաև մարդկային բոլոր յատկութիւնները, այսինքն թէ՝ մարմնը, թէ՝ հոգին, թէ՝ միտքը և թէ՝ բոլոր զգացումները՝ բացի մեղքէն, այս ամէնը ունէր իրօք և կատարեալ կերպով, և ո՛չ թէ կարծիքով կամ առերեւոյթ կերպով։

Դ. Զարրորդ մասին մէջ կը խօսուի Յիսուսի Քրիստոսի չարչարանքի, խաչելութեան և թաղման մասին։

Ա. Քրիստոս չարչարուեցաւ, խաչուեցաւ ու մեռաւ ո՛չ թէ իր Աստուածութեամբը, որ անչարչարելի և անման է, այլ իր մարդկային բնութիւնով։

Բ. Չարչարուեցաւ՝ մեռաւ ո՛չ թէ անոր համար որ չէր կրնար ազատուիլ իր թշնամիներէն, այլ ինքն այնպէս տնօրինած էր շատ ժամանակ առաջ։

Գ. Յիսուս ինքզինքը զոհելով՝ ամէնուն ալ պարգեւեց չնորհ և փրկութիւն, սակայն այս չնորհէն եւ փրկութենէն անոնք միայն կ'օգտուին, որոնք յօժարակամ կը մասնակցին անոր չարչարանքներուն.

Դ. Քրիստոսի չարչարանքներուն մասնակից կը ընանք ըլլալ կենդանի հաւատոքով և Ս. Խորհուրդներուն մասնակցելով։ Որովհետեւ ասոնց մէջ ծածկուած է Քրիստոսի փրկարար չարչարանքներու և մահուան զօրութիւնը. մի եւ նոյն ատեն պէտք է որ մեր մարմինին կամքը հնազանդեցնենք անոր կամքին. իսկ ասիկա ալ կրնանք կատարել մեր կիրքերը եւ ցանկութիւնները զոհելով. օրինակ բարկութեան վայրկեանին՝ մեր թշնամին կը չարախոսենք, և կ'ուզենք չարիք հասցնել, ուստի պէտք է որ ամէն ճիգ ի գործ դնենք այդ վկասակար զգացումը զսպելու համար։

5. Հինգերորդ մասի մէջ կը խօսուի Քրիստոսի յարութեան մասին։

Ա. Երեք օրէն յարութիւն առաւ, կ'ըսենք. որովհետեւ Ս. Գրքի հին եւ նոր կտակարաններու մէջ այդ մասին շատ մը վկայութիւններ կան։

Բ. Աւետարանի տուած տեղեկութիւններուն վրայ հիմունելով՝ մեր եկեղեցին « Քրիստոս յարեաւ » եւ յարութեան վերաբերեալ շարականները կ'ըսէ շարաթերեկոյին կամ կիրակնամուտներուն, իսկ միւս եկեղեցիները կ'ըսեն դէպի լոյս կիրակի կամ կէս գիշերն անցած։

6. Վեցերորդ մասին մէջ կը խօսուի Յիսուսի համբարձման վրայ։

Ա. Քրիստոս՝ համբարձաւ երկինք՝ ոչ միայն Աստուածութիւնովը, այլ մարդկութիւնովն և նոյն մարմնովը։

Բ. « Նստաւ ընդ աջմէ Հօր » խօսքը նիւթապէս պէտք չէ հասկնանք, որովհետեւ Աստուած ամէն տեղ լինելով աջ ու ձախ չունի. այդ գարձուածով Սուրբ Գիրքը մեզի կը հասկցնէ թէ Յիսուս մի եւ նոյն զօրութիւնը, պատիւը և փառքը ունի, ինչ որ Հայր Աստուած։

7. Եօթներորդի մէջ կը բացատրուի Քրիստոսի երկրորդ գալուստը։

Ա. Յիսուս առաջին անգամ խոնարհ կերպարանքով եկաւ, որպէս զի մեզի համեստութեան կենդանի օրինակ ցուցնէ. իսկ երկրորդ անգամ պիտի գայ մեզ դատելու, պիտի զայ իր ամրող փառքով և բոլոր հրեշտակներու հետ։

Բ. Առանց բացառութեան պիտի դատէ թէ՛ հաւատացեալները և թէ՛ անհաւատները, թէ՛ աղքատը եւ թէ արքան, թէ՛ մեծը և թէ՛ փոքրը։

Գ. Վերջին դատաստանի ժամն ու ժամանակը մեզի յայտնած չէ, որպէս զի ամէն ժամանակ պատրաստ ըլլանք Աստուածոյ առջեւ համար տալու՝ մեր պարտականութիւններու վերաբերեալ։

Դ. Յիսուսի թագաւորութիւն ըսելով պիտի հասկնանք նախ անոր թագաւորութիւնը բոլոր տեղեկերքի վրայ, երկրորդ բոլոր մարդիկ որոնք անոր կը հաւատան, և երրորդ յաւիտենական փառքի թագաւորութիւնը որ վախճան կամ վերջ ունենալու չէ։

8. Ութերորդին մէջ կը բացատրուի Ս. Հոգիին Աստուածութիւնը և Ս. Երրորդութեան մէկ անձ ըլլալը։

Ա. Մեր եկեղեցին՝ հիմունելով Յիսուսի Քրիստոսի առած տեղեկութեան վրայ՝ կը հաւատայ թէ Սուրբ Հոգին րշան է մի միայն Հօրէն և ոչ թէ Որդիէն և ս։

Բ. « Որ խօսեցաւ յօրէնս և ի մարդարէս » խօսքը Հանգանակի մէջ մտցուցած են հաստատելու համար թէ Հին Կտակարանը գրուած է Հոգին Սուրբի ազդեցութիւնով, ուրեմն անիկա Ս. Գիրք է :

Դ. Իններորդի մէջ կը խօսուի եկեղեցին գլխաւոր յատկութիւններուն վրայ :

Ե. Եկեղեցի կը կոչուի ճշմարիտ հաւատացեալներուն ժողովը, որոնք իրարու հետ միացած են ուղղափառ հաւատքով, աստուածային օրէնքով եւ Ս. Խորհուրդներով :

Հաւատալ եկեղեցին՝ ըսել է հնազանդիլ անոր վարդապետութեան եւ կարգադրութիւններուն, համոզուելով որ այդպիսով միայն կրնանք Յիսուսի Քրիստոսի շնորհքին արժանանալ որովհետեւ ինքն Յիսուս Քրիստոս ըսած է թէ, ուր որ քանի մը հոգի կը ժողվուին իմ անունովս, ես ալ անոնց մէջը պիտի ըլլամ :

Գ. Եկեղեցին կը բաժնուի երկու մասի, զինուորեալ եւ յաղթական, կամ տեսանելի եւ անտեսանելի, Զինուորեալ կամ տեսանելի եկեղեցին հաւատացեալ ժողովուրդն է, որ ճշմարիտ հաւատքով և հաստատուն յուսով սպառազինուած է աշխարհիս մոլութիւններու դէմ կոուելու համար: Իսկ յաղթական կամ անտեսանելի եկեղեցին է ննջեցեալ սուրբերու ժողովը, որոնք բարւոք պատերազմ վարելէն ետքը աշխարհիս մոլութիւններու դէմ, արժանացան փառապասկի:

Դ. Եկեղեցին մէկ է, որովհետեւ ունի մէկ գլուխ, որ է Յիսուս Քրիստոս եւ կը ներչնչուի աստուածային Ս. Հոգիով: Աակայն այդ միութիւնը բազկացած է մասերէն, որոնք կը կոչուին Հայոց եկեղեցի, Յունաց եկեղեցի, Լատինաց եկեղեցի եւ այլն :

Ե. Քրիստոսի եկեղեցին ընդհանրական է, որովհետեւ անիկա կ'ընդունի իր ծոցը բոլոր ճշմարիտ հոգիով Ս. Երրորդութեան երկրպագողները, և Սուրբ Աւետարանի մկրտութիւնով վերածնուածները՝ երբեք խարութիւն չդնելով սեռի, ծագման, լեզուի եւ ազգութեան մէջ:

Զ. Քրիստոսի եկեղեցին սուրբ է, որովհետեւ իր Հիմնադիրն ու Գլուխը, այսինքն Յիսուս Քրիստոս սուրբ է, որ իր արիւնով ու աւետարանական ճշշմարտութիւններով սրբեց հաւատացեալները սկզբնական մեղքէն, եւ նոր միջոցներ եւս տուաւ անձնական մեղքերէն սրբուելու :

Է. Քրիստոսի եկեղեցին առաքելական է, նախ՝ որովհետեւ իր Հիմնադիրն երկնային մեծ առաքեալ է Հայր Աստուծոյ կողմէն, երկրորդ՝ եկեղեցին տարածուեցաւ և հաստատուեցաւ Քրիստոսի առաքեալներուն ճեռքով, եւ երրորդ՝ նոյն առաքեալներուն տուած հրահանգներուն համաձայն կը կառավարուի եկեղեցին:

10. Տասներորդին մէջ կը խօսուի մկրտութեան եւ միւս խորհուրդներու վրայ :

Ա. Այս մասին մէջ խօսուած է եկեղեցիի եօթը Խորհուրդներուն վրայ, որոնք են . 1. Մկրտութիւն, 2. Դրոշմ, 3. Հաղորդութիւն, 4. Ապաշխարութիւն, 5. Կարգ կամ Զեռնադրութիւն, 6. Պսակ կամ Ամուսնութիւն, 7. Օծումն հիւանդաց: Այս խորհուրդները սրբարար գործողութիւններ են, որոնց ենթակայ եղողները կը ստանան Աստուածային շնորհը աներեւութապէս: Ասոր համար ալ այս գործողութիւնները Խորհուրդ կը կոչուին :


Բ. Հաւատամքի մէջ «ի մի մկրտութիւն» ըսուած է անոր համար, որովհետեւ հին ատեն կը կարծէին թէ՝

ուղղափառ եկեղեցին պատկանող քրիստոնեայ մը՝  
եթէ աղանդաւոր դառնայ, եւ յետոյ նորէն ուղղա-  
փառ եկեղեցիի ծոցը դառնալու ըլլայ, պէտք է զայն  
երկրորդ անգամ մկրտել: Բայց երկրորդ Տիեզերա-  
կան ժողովը որ Կ. Պոլիս գումարուեցաւ 381 թուա-  
կանին, հերքեց այս կարծիքը եւ Հաւատամքի մէջ «ի  
մի մկրտութիւն» աւելցուց :

Գ. «Ապաշխարութիւն» խօսքը Հաւատամքի  
մէջ աւելցուց մեր եկեղեցին՝ Հաւատացեալներուն  
հասկցնելու համար թէ ինչպէս որ մկրտութիւնով  
սկզբնական մեղքէն կը սրբուինք, նոյնպէս ալ ա-  
պաշխարութիւնով մեր անձնական մեղքերուն համար  
թողութիւն կը ստանանք :



Վ. Ե. Զ



364

0026536

364 2013



# Դաւթեան Գործակալութեան

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Խօսաանեան խան, Սիրէնի, և Պոլիս

## Դաստիարակութեան

1.	Ա. Աւրժութիւն Մանկանց	Տրդ Տհագ 4
2.	Բ. ։ ։ ։ ։	Տրդ :
3.	Գ. ։ ։ ։ ։	Տրդ :
4.	Տարբակոն Քերականութիւն	Տրդ ։ 2
5.	Լրացուցիչ Դասընթացք	Տրդ ։ 3
6.	Փունջ, աշխարհ։ Հաւաքածոյ	Տրդ ։ 3
7.	Փնջակ, պատկերակարդ	Տրդ ։ 1 <sup>1/4</sup>
8.	Երկրորդ Փունջ	Տրդ ։ 6
9.	Գործն. Ընթացք Շարադրութեան	Տրդ ։ 3
10.	ԲանալիՇարադրութեան	Տրդ ։ 7
11.	Ընտելարուն Հայ լեզուի	Տրդ ։ 2
12.	Ակղբունք Համաձայնութ. և Շարադրութեան	Տրդ ։ 3
13.	ALPHABET FRANÇAIS	Տրդ Տհագ 2
14.	Տարդ Ընթացք Կրօնի Վ. Պհ. Ավանեսինի	Տրդ ։ 2
15.	Պատկերազարդ Այրը Ենարուն ( Խոր ոճով )	Տրդ ։ 1 <sup>1/2</sup>
16.	Յայտագիր Դաւթեան Գործակալարութեան	Տրդ ։ 2
17.	Եազկաբաղադրան, միջին Աշան	Բ. Տհագ 4
18.	Գայրոցս Վարութիւն, գործ Emerson E. Whiteի	5
19.	Առածապտում Հ. Պէննէեանի	5
20.	Համաօտ Կրօնազիսութիւն Ա. Հաբէլեանի	3
21.	Սրտիս ձայնը, քերթուածներ, Բ. Բարսեղեանի	5
22.	Նուէր Հայ մանուկներուն Ս. Դաւթեանի	1 <sup>1/2</sup>
23.	Դաստիարակութիւն Աղջիկներու, Յուլիի Վրդ	3
24.	Հբսլէյ, գիտութիւններու Վրայ դասեր, Գ. Ա. Չ. Պ.	3
25.	Դաստիարակութիւն պատանիներու, Յուլիի Վրդ	3
26.	ԲիթրԱկն լրագիր, տարբեկան	50
27.	Աշխարհագրութիւն Օմա. Կայսրութեան Դ. Խ.	3
28.	Քերթածներ, Յակոբձան	5
29.	Տղոց Կրօնագիտութիւն, Մկրտիչ Վրդ. Աղանունի	4
30.	Թուար. մեղքական դրութեան	5
31.	Առաջնորդ Անդր. լեզուի, Յ. Վարժապետեան	5
32.	Խվանձլին Լոնկֆելո, Տ. Լ. [թերթօն Բիւրակնի]	5
33.	Օմա. Տողաչափութիւն	5
34.	Նոր Դպրոց, 10 պրակը	25
35.	Երշարերական «Նոր Դպրոցի»	5
36.	Լինկաւար Գրացուցան	5
37.	Մայկաբաղ Քրիստ. Վարդ ապետութեան	4

